



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



20 JUL 2010

Հայաստական գրի և

Տպարան Հ. Ա. ԽՈՅՏ ՄԱԿԱՐԵՆԻ ԲԱՆ



ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՇԸ

ԿԻԼԻԿԻՈՑ ՄԵԶ

Հայաստական ծախը
նուիրուած է զարծարանատեր
Պ. Խաչեր Շալվարնեանի կողմէ:



Տպադրութիւն Ֆ. Ա. Աղնամ ու որ

Կ. Պոլս, Պատթ Ալի, 64

1921

614.8
Z-24

614.8
Հ-24

94

Հրատակութիւն ՏԱՐՍՈՒԹԻՒՆ Հ. Խ. ԽՈՅԶԻ ՄԱՍՆԱՑԻԿԻՆ



ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ

ԿԻԼԻԿԻՈՅ ՄԵԶ

Հրատակութեան ծախը
նուիրուած է զործարանատէր
Պ. Խաչիր Շալշարեանի կողմէ:

Տպադրութիւն Ֆ. Վ. Աղասի որ


կ. Պոլիս, Պատլ Ալի, 64

31 MAY 2013

3940



64028-67



ՏԱՐՄՈՒՆԻ ԿԱՌԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ Պ. Լ. ԴՈՒԹԻՒՆԻՔԸ

ARMÉE DU LEVANT

1^{re}. Division

Tarsous le 29 Mars 1921

SERVICES ADMINISTRATIFS

Caza & Ville de Tarsous

Le Commandant COUSTILLIÈRE
Gouverneur du Caza et de la Ville de Tarsous
à Madame Chalvardjian
Présidente de la Croix Rouge Arménienne
TARSOUS

Madame,

Je suis heureux de témoigner que les Dames de la Croix Rouge Arménienne de Tarsous ont du rendre de signalés services à leurs compatriotes.

Elles ont remplacé l'argent par le dévouement; elles se sont particulièrement distinguées au moment du grand malheur de Marrache quand, sous la direction de Madame Zarouhi Chalvardjian leur présidente, elles ont confectionné de leurs mains tout ce qui était nécessaire à leurs malades : literie et linge.

Il faut admirer ces vaillantes femmes trop abandonnées par les riches comités de bienfaisance d'Egypte et d'Amérique: elles continuent courageusement leur œuvre charitable en prélevant sur leurs minimes ressources personnelles la part des déshérités.

E. COUSTILLIÈRE

ԱՐԵՒԼԵԱՆ ԲԱՆԱԿ

Ա. Զօրաբաժին

Տարսոն 29 Մարտ 1921

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Տարսոնի Վիճակ եւ Քաղաք

Գումանտան ՔՈՒՍԹԻԼԻԿԻ
Տարսոն Վիճակի եւ Քաղաքի
Կառավարիչ

Առ Տիկին Շալվարճեան
Նախագահունի Հ. Կ. Խ. ի
ՏԱՐՍՈՆ

Տիկին,

Երջանիկ եմ վկայելու թէ Տարսոնի Հ. Կ. Խ. ի
Տիկինները կրցան նշանակելի ծառայութիւններ մատուցանել
իրենց հայրենակիցներուն:

Անոնք դրամը փոխարինեցին անձնութեամբ: Մասնաւորապէս յայտնի եղան անոնք Մարաշի
մեծ դժբաղդութեան ատեն, երբ իրենց նախագահունի
Տիկին Զարունի Շալվարճեանի վարչութեան տակ, երենց
ծեռքերով իսկ պատրաստեցին ինչ որ անհրաժեշտ էր իրենց
հիւանդներուն, անկողին թէ ճերմակեղիններ:

Պէտք է սքանչանալ այդ քաջ կիններուն,
որոնք բոլորովին լքուած եղիպտոսի եւ Ամերիկայի բարեգործական կոմիտէներուն հարուստ միջոցներէն քաջաբար
կը շարունակեն բարեսիրական գործը, բաժին հանելով արկածեալներուն՝ իրենց համեստ անձնական միջոցներվլ:

Է. ՔՈՒՍԹԻԼԻԿԻ



Տիկին ԶԱՐՈՒՀԻ Խ. ՇԱԼՎԱՐՃԵԱՆ
Ատենապետ Տարոնի Հ. Կ. Խաչի



Պ. ԽԱԾԵՐ ՇԱԼՎԱՐՃԵԱՆ
Մահօք բանեւէր

Պ. ԽԱԶԵՐ ՇԱԼՎԱՐՁԵԱՆ

Կիլիկիոյ այս մեծահարուստ գործարանատէրը շատ մեծ ծառայութիւններ մատուցած է Հ. Կ Խաչի Տարսոնի Մաս-նիւղիս, ըլլայ բարոյապէս, ըլլայ նիւթապէս:

Շնորհիւ իր հեզահամբոյր բնաւորութեան, հզօր կամքին եւ այն գերակշիռ դիրքին, զոր կը վայելէ քաղաքային եւ զինուորական իշխանութիւններու մօտ, Պ. Խաչեր, այս վճռակամ եւ համեստ անձնաւորութիւնը, անփոխարինելի օգտակարութիւններ ընծայած է մեզի. տարածելով ու բար-ձրացնելով Հ. Կ. Խաչիս անունը:

Իր շնորհիւ է որ սկիզբէն մինչեւ այսօր հիւանդանոցին հացը սովորականին կէս գինովը կը հայթայժմուի. իրեն կը պարտինք նաեւ համանման ուրիշ շատ մը բարիքներ, որոնց համար Հ. Կ. Խաչի Տարսոնի Մասնամիւղը ինքզինք երախ-աապարտ կ'զգայ:

Պ. Խաչեր ո՛չ մէկ ջանք չէ խնայած հիւանդանոցին կանգուն մնալուն, այլեւ վստահելի յինարան մը եւ թան-կագին ոյժ մը եղած է միշտ:

Մարաշի եւ էքպէզի աղէտեալներուն համար ան աշ-խատեցաւ, տքնեցաւ լաւագոյնը ընելով, որպէսզի իր այդ դժբաղդ ազգակիցները բնակելու տեղ ունենան եւ իրենց ապրելակերպը ըլլայ քիչ շատ մարդավարի:

Պ. Խաչերի ազգօգուտ ծառայութիւնները միայն իր բնակավայրին մէջ չին սահմանափակուած. ան հասած է նաեւ Կիլիկիոյ ուրիշ քաղաքներուն մէջ գտնուող կարօտու-թեանց, տեղւոյն բոլոր հայ հարուստներուն մէջ գրաւելով պատռոյ տեղը: Ինքն է որ, հիւրասիրած ու մեծարած է

միշտ Տարսոն այցելող հայ եւ օտար պաշտօնական անձնաւորութիւնները, նեղ կացութեան մէջ չդնելու համար տեղւոյս ազգ. մարմինները:

Եւ այս բոլորէն զատ, Պ. Խաչեր ստանձնած է նաեւ ներկայ ՏԵՂԵԿԱԴՐԻՆ տպագրական բոլոր ծախքերը, անգամ մը եւս շնորհապարտ ու երախտագէտ թողլով իրեն Հ. Կ. Խ. Ի Տարսոնի մասնաճիւղս:

Իր մատուցած բազմաթիւ օգտաշատ եւ գնահատելի ծառայութիւններուն համար է որ Պ. Խաչեր իրաւամբ կը վայելէ սէրն ու համակրանքը թէ իր ազգակիցներուն եւ թէ այլազգի հասարակութիւններուն:

Տարսոնի պաշարման ատեն տեղացի ժողովուղին եւ քաղաքս գտնուող Թրանսացի զինուորներուն իր ընծայած բազմակողմանի օգտակարութեանց փոխարէն Թրանսական կառավարութիւնը Շքվալին մէռիդ ակրիզօրի պատուանշանը տուալ իրեն:



ՏԱՐՍՈՆԻ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ԿԱԶՄՈՒԹԻՒՆԻՔ

Համաշխարհային պատերազմի զինադադարէն վերջ եւ Հայկական Լէգէոնի կողմէ Կիլիկիոյ գրաւումովը՝ երբ կարելի եղաւ Հայ տարագիր խլեակներու մահուան հեռաստաններէն վերադարձը դէպի այս ցանկալի երկիրը, հայացինց սարսափիներէն վերապրող Տարսոնի հայերն ալ բոնագաղթի վայրերէն վերադարձան իրենց հայրենի տուները:

Տարսոնն ալ իր բաղդակից քաղաքներուն պէս կրած էր վանտալութեան արհաւիրքը։ Հոս ալ բազմաթիւ հայ երախաններ ու կիններ կը մնային թուրք տուններու մէջ, ու վերադարձող ազգայիններէն շատեր խեղճ ու կարօտ վիճակի մէջ եկած գտած էին իրենց կիսափուլ տունները։ Հ. Ա. Միութիւնը արդէն նուիրուած էր առաջիններու ազատագրութեան եւ վերջիններու կարելի պատսպարումին։ Բայց կարիքները այնքան շատ էին որ անհրաժեշտ էր աշխատող ուրիշ բազուկներու եւ ինքնանուէր սրտերու։

Այս միջոցներուն բաղաքս եկած էին եւ տակաւին կուգային բազմաթիւ ոչ-կիլիկիցի ազգայիններ որոնք ապահով հանգրուան մը ընտրելով Տարսոնը կը պատրաստուէին վերաբառնալ իրենց քաղաքներն ու գիւղերը։ Պէտք էր զանոնք ալ պատսպարել ու խնամել մանաւանդ անոնց հիւանդները, որոնք այնքան շատ էին դժբաղդաբար։

Այդ կարիքները հոգալու համար, անհրաժեշտ էր համապատասխան մարմնի մը ծնունդը։ Եւ այդ մարմինը Հ. Կ. Խաչ մը միայն կրնար ըլլալ։

Այս կարգի մարմնի մը հաստատման համար տրամադրութիւնները շատ բարձր էին արդէն։ Խանդակառութեան անօրէնակ եռուզեռ մը առաջ եկած էր Կիլիկիոյ մէկ ծայրէն միւսը, եւ անոր հոսանքը Տարսոնի մէջ պարուրած ու ելքորականացուցած էր հայ բոլոր սրտերը։

Սպանդանոց-անապատներէն վերադարցող աքսորական Հայը յաւէտ փարատած կարծեց մահուան արհաւիրքը, որ տարիներէ ի վեր պատած էր հոգին եւ կը ճնշէր իր ընդարձացած գոյութիւնը: Ան կը յուսար ու կը հաւատար որ, ա՛լ ազատութեան ծիրանին կամար կապած է Սրարատէն Տաւրոս, եւ հալածանքներն ու սարապիները անցեալին կը պատկանին այլեւ:

Ահա, այս մնուցուած յոյսին ու հաւատքին եւ ասոնցմով ծնած ազգային ընդհանուր խանդավառութեան լաւազյն երաշխիքն էր հայ զինուուրներու ներկայութիւնը որոնք ցեղին ազատութիւնը կ'երաշխաւորէին անոր դարաւոր դժնամիին դէմ:

Ու այս խանդավառ եւ ոսկի յոյսերու շրջանին սկզբնաւորութեանն էր որ, կազմուեցաւ Տարսոնի Հայ Կարմիր Խաչը՝ հայ տառապանքին ամոքման վեհ գործին նուիրուած:

Անոր կազմութեան մեծապէս քաջակեր եղաւ Հայկ. Լէգէոնի Գ. Վաշտին ներկայութիւնը Տարսոն, ուր առաջին անգամն էր որ կը տեսնուէր հայ զինուորը հայ բանակով, խրոխտ, կորովալի, քաջ եւ անձնուէր, ցեղին ոգիին պէս: Հայ զինուորներուն եւ տեղացիներուն փոխադարձ յարաբերութիւնը այնչափ բարեկամական էր եւ սիրալիր որ, անոնք իրարու հետ էին միշտ՝ ազգօգուտ ամէն ծեռնարկի մէջ:

Սյապէսով է որ, Տարսոնի Հ. Կ. Խաչին կազմութեան նախաձեռնութիւնը կը պատկանի համակրելի եւ անձնուէր Լէգէոնականի մը. Պ. Տիգրան Առաքելեանի:

Սյս ազնիւ լէգէոնականն էր որ, սրտացունց կոչ մը ուղղած էր Տարսոնի հայուիրներուն Կ. Խաչի կազմութեան անհրաժշտութիւնը շեշտող: Այդ կոչը 1913 Յունվար 26 ին համակրական ընդունելութիւն գտաւ տեղւոյս Հայ Ազգ. Միութեան կողմէ եւ իբր անմիջական հետեւանք հետեւեալ օրն իսկ Ընդհ. Ժողովի հրաւիրուեցան քաղաքիս տիկիններն ու օրիորդները:

Ժողովը բացուեցաւ Պ. Տիգրան Առաքելեանի կողմէ: Հրաւիրուած էին խօսելու Պ. Պ. Ն. Պիւլպիւլեան եւ Ա. Պաղտիկեան, առաջինը Ազգ. Միութեան՝ երկրորդը Հայ Ե-

րիուասարդաց Միութեան կողմէ: Երկուքն ալ խօսեցան Կ. Խաչերու ծագման, պատերազմի ընթացքին մասնաւորապէս անոնց կատարած նախախնամական դերին եւ մեզի համար Կարմիր Խաչի մը գոյութեան անհրաժեշտութեան վրայ:

Ընդհանուր խանդավառութեան մէջ՝ քառասուն ներկաներէն երեսունը արձանագրուելով կազմուեցաւ Տարսոնի Հ. Կ. Խաչը որ անդրանիկն է Կիլիկիոյ քոյլ Կ. Խաչերուն: Եւ նոյն օրն իսկ գումարուած անդամակցական ժողովին մէջ գաղտնի քուէով ընտրուեցաւ Վարչական Կազմը, բաղկացած հետեւեալ տիկիններէն:

Գ. ՊիիլՊիիլեան

Ա. ՄԱԶՄԱՆԵԱՆ

Ա. ՄԵԼՔՈՒՆԵԱՆ

Ն. ԱԼԱԿԵԶԵԱՆ

Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Նորընտիր Վարչութիւնը Դիւանի ընտրութիւն կատարելով, ընտրուեցան՝

Ատենապետ Տիկ. Ն. ԱԼԱԿԵԶԵԱՆ

Ատենադպիր » Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Գանձապետ » Ա. ՄԵԼՔՈՒՆԵԱՆ

Վարչութիւնը Կ. Խաչի կազմութիւնը պաշտօնագրով մը հաղորդեց Ֆզգ. Միութեան, ինչպէս նաեւ Երիտասարդաց Միութեան, պարզելով անոնց իր առաջադրութիւնները: Այս երկու միութիւններն ալ ինչպէս նաեւ Ազգ. միւս մարմինները, զերմ համակրանքով ողջունեցին Կ. Խաչի կազմութիւնը, որ իբր ոյժ պիտի կանգնէր իրենց կողքին՝ համաելով շատ մը աղաղակող պէտքերու:

Վարչութիւնու իր այս կազմով վարեց գործերը մինչեւ Փետրուար 17 ին, երբ գումարուած մասնաւոր եւ արտակարգ նիստի մը մէջ, ուր ներկայ էր նաեւ եղիպտահայ Ազգ. Միութեան լիազօր պատուիրակ Պ. Մ. Եփրեմեան, հինգ անդամներուն վրայ աւելցաւ նաեւ Տիկին Զարուհի Շալվարծեանը:



ՏԱՐԱՎՈՒՆԻՒՅԻՆ ԿԱՐԱՎԱՐ

64028-67

1.— Տիկ. Զ. Շալվարենեան, 2.— Օր. Արմենունի Տատուրեան, 3.— Տիկ. Ա. Մազմանեան, 4.— Տիկ. Մ. Նահապետեան, 5.— Տիկ. Ն. Նազգաւեան, 6.— Տիկ. Ա. Գույումենեան, 7.— Տիկ. Մ. Ուրմաղեան, 8.-9.— Օրf. Նազգաւեան, 10.— Օր. Ն. Կեօփիլակօյիւեան, 11.— Օր. Ա. Մարաշեան, 12.-13.-14.— Օրf. Լ. Ա. Եւ Ս. Քէրէսքէնեաններ, 15.— Տիկ. Ա. Սարգիսեան, 16.— Պ. Վ. Արծրունի:


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆՆ

ՆԱԽԱԲԱՑԼԵՐ.— Վարչութիւնը ընտրուելէն անմիջապէս վերջ՝ սկսաւ գործի: Դիւանի ընտրութեան նիստին մէջն իսկ, երկար խորհրդակցութեան նիւթ եղաւ պիտնէի խնդիրը եւ խորհուեցան միջոցնեղ: Անդամավճարներով, նուիրատուութիւններով, հանդէսներով ու վիճակահանութիւններով պիտի ապահովուէր Վարչութեան դրամական կացութիւնը:

Վարչութիւնը գատահ էր միջոցներուն յաջողութեան վրայ, տրուած ըլլալով որ՝ Կ. Խաչի կազմութիւնը միծ խանդակառութեամբ ու ցերմագին համակրանքով ողջունուած էր Տարսոնի բոլոր հայերէն, եւ այդ ուղղութեամբ բարեացակամութիւնները շատ ցայտուն էին: Կը մնար ուրեմն լծակ հանդիսանալ պատրաստակամութեանց, օգտագործել տրամադրութիւնները եւ ծգտիլ առաջադրութեանց գործադրութեանը, ինչ որ ըրաւ վարչութիւնը առաջին պատեհ առիթով:

Վարչութեան կազմութենէն քանի մը օր վերջ Հայ Ազգ. Միութեան կողմէ պիտի տրուէր ցերեկովթ մը, որ շատ բան կը խոստանար, տրուած ըլլալով մանաւանդ որ իրենց սիրայօժար մասնակցութիւնը բերած էին քաղաքիս հայ զինուորները եւ հրանաւորութիւնը ստանձնած էր իրենց հրամանատարը՝ հազարապետ Դօթէ, որ Ֆրանս. զինուորական իշխանութեան Տարսոնի ներկայացուցիչն էր նաեւ:

Այդ ցերեկոյթին Կ. Խաչի ալ բաժին մը ունենալու հա-



մար, Վարչութեան կողմէ Ազգ. Միութեան ներկայացաւ Պ. Տիգրան Առաքէլեան: Ազգ. Միութիւնը, որուն համակրանքը շատ մեծ էր Կ. Խաչի հանդէպ, ոչ միայն ընդունեց Վարչութեան կարգ մը առաջարկները այլեւ խոստացաւ անոր ամէն ձեռնարկներուն ոյժ տալ:

Վարչութեան անդամութիները քօրարդներ պատրաստեցին ցերեկոյթին ցրուելու համար: Անոնց արդիւնքը եղած էր 117 թրք. ոսկի, որ արդէն կլորիկ գումար մըն էր եւ խոստմնալից նախարար մը:

ՈՐԲԵՐՆ. ՈՒ ՏԱՐԱԳԻՐՆԵՐԸ.— Այս առաջին յազողութենէն վերջ Վարչութիւնը իրեն գործ ըրաւ զբաղիլ Ազգ. Միութեան կողմէ թուրք տուներէն ձերբազատուած որբերուն պատսպարման գործով: Տեղաւորեց զանոնք հայ տուներու մէջ, ուր այդ խեղճերը մինչեւ վերջ ապրեցան իբր անոնց ընտանիքին մէկ անդամը:

Որբերու պատսպարման չափ կարեւոր էր հոգալ ու պատսպարել նաեւ իրենց ցաւագին կեանքը Տարսոն նետած այն բազմաթիւ տարագիրները, որոնք բռնագաղթի բովանդակ արհաւիրը կրած էին եւ կարելի ըլլալով իրենց տուները վերադառնալ, եկած էին հոս ապաստանիլ իրենց սպառնացող թշուառութենէն:

Կ. Խաչը հասաւ մեր դժբաղդ ցեղին այդ դժբաղդ բեգոյնը ըրաւ: Ազգ. Միութեան հետ գումարուած խառն ժողովի մը մէջ խորհրդակցութեան առաւ որբերու եւ տարագիրներու հարցը, որոնց պատսպարման համար Ազգ. Միութիւնն ալ իր օժանդակութիւնը պիտի բերէր Կ. Խաչին: Խառն ժողովի անդամները այցելեցին տարագիրներուն եւ ուսումնաժիրեցին անոնց կեանքը տանելի ընելու կարիքները: Պատրաստուեցան իրենց համար աւելի մաքուր եւ նպատակայարմար բնակարաններ, հայթայթուեցան հագուստեղին, մնունդ եւ անոնց հետ առնչութիւն ունեցող կարգ մը առարկաներ: Վարչութիւնը աշխատեցաւ նաեւ զբաղումներ ճարել անոնց, ինչ որ յաջողեցաւ: Ալ այդ խեղճերը բաղդատար հանգիստ եղան:

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ, ՀԻՒԱՆԴԱՆՈՅԾԸ.— Որբերէն ու տարագիրներէն զատ պէտք էր զուրգուրանք եւ խանդաղատանք տալ նաեւ հայ հիւանդ զինուորներուն, որոնք զինուորական հիւանդանոցը կը մնային լրուած իրենց բաղդին:

Վարչութիւնը այդ մասին տեսակցութիւնն մը ունեցաւ հազարապես Գօթէի հետ, հարկ եղած անհրաժեշտ պիտոյքները հայթայթելու համար: Հազարապետը շատ յարգալիք ընդունելութիւնն մը ըրաւ եւ իր գոհունակութիւնը յատնելէ յետոյ, խոստացաւ մեզի աջակցիլ մեր ինչ ինչ ձեռնարկներուն մէջ:

Եւ որպէսզի կարելի ըլլար զինուորական հիւանդանոցին պէտքերուն հայթայթումը լաւ կերպով ի զուկի ըերեւ, եւ դեռ հասնիլ այնքան ծով կարիքներուն, որոշուեցաւ ի նպաստ Կ. Խաչը երեկոյթ մը սարրել: Երեկոյթը, որուն ներկայ էին տեղելոյս ֆրանսացի բոլոր սպաները, եւ միւս քրիստոնեայ հասարակութեանց ներկայացուցիչները, անցաւ շատ փայլուն եւ իր ծգած բարոյական մեծ ազդեցութենէն զատ՝ գոհացուցիչ հասոյթ մը ապահովեց, որով կարելի եղաւ լրացնել շատ մը պակասներ:

Զինուորական հիւանդանոցին եւ տարագիրներու ու անոնց հիւանդներու պէտքերուն բաւարարելէ յետոյ, առաջին ամսու վերջը Վարչութեան մնտուկին մէջ 259 թրք. ոսկի կը մնար, ինչ որ արդէն յաջողութեան գրաւական մըն էր:

ՍՇԻՒԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒԽՄ.— Կ. Խաչի հանդէպ համակրանքը միշտ կը զօրանար ժողովուրդին մէջ. բոլորը սկսան զնահատել անոր կատարած դերը, եւ գործնականապէս անոր կողքին կանգնեցան, բազալերելու եւ ապրեցնելու զայն, որովհետեւ իր մէկ ամսուայ գործունէութիւնն իսկ այնքան բարերար եղած էր Տարսոնի աղէտեալներուն, եւ ատկէ զատ առողջ բարոյականի մը ամպհովանին հանդիսացած էր տարագրութեան ճամբաներուն փրայ խաթարուած դըժբաղդներուն համար:

Վարչութիւնը կազմած էր երկու յանձնախումբեր, բաղկացած տիկնայք Շալվարեանէ, Պիւլպիւեանէ, Ալակէօգեանէ, Մելքոնեանէ, Սարգիսեանէ եւ Նագաշեանէ: Առա-

զին երեքը, պարբերաբար որբերը այցելելու եւ անոնց ապրելակերպի պայմաններուն ծանօթանալու համար, իսկ վերջին երեքը պիտի այցելէին հիւանդներուն եւ տարագիրներուն, ու անոնց պակսած պիտոյքները պիտի հոգային:

Դործի այս ծեւ բաժանումը գոհացուցիչ արդիւնք տուաւ: Իսկ վարչութեան բոլոր անդամները, իբր նուիրական պարտականութիւն յաճախ կ'այցելէին նաեւ հիւանդ զինուորներուն, որոնց աշքերուն մէջ գոհունակութեան ժպիտը կը փայէր միշտ, տեսնելով որ իրենց քոյրերն ու մայրերը զերմորէն կը գուրգուրան իրենց վրայ:

Ա. ՇԵՍՏԱԿՈՅՑԻ ՀԱՄԱՐ ԶԱՆՔԵՐ.— Վարչութիւնը տարագիրներուն արդիւնաւար եւ գոհացուցիչ գործ հայթայթելու համար, յետ երկար խորհրդակցութիւններու Կ. Խաչի անունով արհեստանոց մը բանալու որոշումը տուաւ, իբր 21 Մարտ 1919ի նիստին մէջ:

Գաղափարը գեղեցիկ էր անտարակոյս: Անով շատ մը անգործներ քիչ շատ կանոնաւոր կերպով պիտի ապրէին: Բայց գործադրութիւնը այնչափ ալ դիւրին չէր դժբաղդաբար: Ասով մէկտեղ վարչութիւնը չընկրկեցաւ դժուարութեանց առջեւ, դիմում եղաւ հազարապես Գօթէի, որ այդ ուղղութեամբ օժանդակութիւն մը ընէ Կ. Խաչին: Համակրելի հրամանատարը, որուն հայափրական զգացումները մէկէ աւելի անգամներ շօշափելի կերպով ապացուցուած էին արդէն, խոստացաւ իր կարելին ընել: Բայց անոր Ֆրանսա մեկնումով գործն ալ ատեն մը ծգձգուեցաւ, մինչեւ որ նոր զինուորական կառավարիչին եղած դիմումներով յաջողեցաւ եւ սակայն ի վերջոյ կարգ մը բարդութիւններ ստեղծուեցան, հակառակ թափուած բազմաթիւ ջանքերուն:

Սակայն եւ այնպէս արհեստանոցը, ծագած կարգ մը տխուր բարդութիւններով մէկտեղ, շատերու համար գոհացուցիչ գործ ապահովեց:

Ա. ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ.— Իրեքը այս վիճակին մէջ էին, Կ. Խաչը իր բարձրութեան վրայ եւ հասարակութեան համակրանքը ունէր իր հետ: Երթաւով անդամներուն թիւը կ'աւելնար եւ նուիրատուութիւնները կը շատնային: Ու երբ

Կ. Խաչի գործունէութեան բարոյական ու նիւթական արդիւնքը փոքրիկ Տարսոնին հետ բաղդատուէր. եղածը գոհացուցիչ էր ու մխիթարական:

Վարչութիւնը իր երկամսեայ գործունէութեան տեղեկատուութիւնն ու հաշուետուութիւնը ընելու համար, Մարտ 29ին գումարեց Էնդհ. Ժողով: Ստենադպրուհին տեղեկատուութիւնը ըրաւ եւ գանձապետուհին համարատուութիւնը: Այդ ժողովին մէջ Օր. Արմենուհի Տատուրեանի կողմէ նուիրուած ասեղնազործուած բարձ մը աճուրդի դրուելով՝ 40 ոսկիի գումար մը գոյացաւ Կ. Խաչի գանձին: Եղան նոր անդամներու արծանագրութիւններ ալ: Այս Էնդհ. Ժողովէն նոր եռանդ եւ նոր ոգեւորութիւն տարին իրենց հետ մեր բոլոր ընկերուհիները:

ԶԻՆՈՒՈՐՆԵՐՈՒԽ ՀԵՏ.— Ինչ ինչ պատճառներով Տարսոնի բոլոր հայ զինուորները Մերսինի լեռ՝ Արագլար փոխադրուած ըլլալով, ուր անոնք ստացուած տեղեկութեանց համաձայն լեռնային ճամբաներու շինութեան կ'աշխատէին, ինչ որ այդ պարագան ուրիշներու հետ միացած տխուր անցուդարձերու տեղի տուած էր, Կ. Խաչի վարչութեան հրաւէրով՝ Ազգ. Միութեան եւ Երիտասարդաց Միութեան հետ խառն ժողով մը գումարուեցաւ զինուորի տաժանքու կեանքին բարելաւմ ան մասին կարգադրութիւններ խորհելու համար: Երկար վիճաբանութիւններէ վերջ՝ որոշում կայացաւ հարկ եղած տեղերը անմիջական դիմում կատարել զինուորներու կեանքի բարևոքման համար: Ժողովը յանձն առած էր ի հարկին պէտք եղած գործաւորները գտնել եւ վարձել, զինուորներու տեղ աշխատցնելու համար, որպէսզի տեղի տրուած բարդ կացութեան իբր հետեւանք ծագած տխուր անպատեհութիւններուն առաջը առնուի:

Ոչ միայն Տարսոնի հայերուն, այլ միւս բոլոր քիւսունեայ տարրերուն փափաքն էր այս: Զինուորները Տարսոն այնչափ խոր համակրանք մը ծգած էին որ, անոնց բացակայութիւնը բոլորին սրտերը տրտմութեամբ

համակած էր: Նոյնիսկ իսլամ որոշ տարրեր անոնց ներկայութիւնը կը ցանկացին:

Պատկանեալ իշխանութիւններուն մօս դիմումներ եղան այդ մասին, բայց ցաւ ի սիրու՝ ապարդիւն, որուն իբր ենտեւանք, ատեն մը Սրապլարի հայ զինուորներուն մէջ եղան փախուստներ եւ Տարսոնի անդորրութիւնն ալ խանգարուեցաւ:

Հասաւ Զատիկը եւ վարչութիւնը որոշեց Սրապլար այցելութիւն մը տալ մեր քաջարի զինուորներուն, որոնք այնչափ զրկանքներու եւ տառապանքի ենթարկուած էին, կամաւոր զոհողութեամբ մը: Այսպէս, Զատիկի օրը, տիկնալք Շալվարճեան, Պիւլպիւլեան, Սլակչօզեան, Սարգիսեան, Մազմանեան եւ Պ. Նազարէթ Պիւլպիւլեան Ազգ. Միութեան կողմէ մնկնեցան Մերսին, ուր գտնուող զինուորական հիւանդանոցը այցելելով՝ հոն եղող հայ թէ քրանսացի բոլոր հիւանդներուն զատկական նուէրներ տալէ վերջ, ուղեւորեցան դէպի Սրապլար, զինուորներու բանակատեղին, որ քաղաքէն մէկու կէս ժամ հեռու լեռներու մէջ էր:

Վաշտին հրամանատարը՝ հարիւրապետ Ֆօրինօն, շատ սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ եւ բոլոր զինուորները հաւաքեց տարուած նուէրները ստանալու եւ տեսակցելու համար: Պ. Պիւլպիւլեան, որուն ի պատիւ՝ պէտք է ըսել որ շատ գնահատելի ծառայութիւններ մատուցած է Կ. Խաչի ուժեղացման եւ տեւականութեան համար ու քանից նախագահած է վարչութեան նիստերուն եւ ուղղութիւն ու խորհուրդներ տուած անոր, Կ. Խաչի կողմէ զինուորներուն քանի մը յուզի խօսքեր ըրաւ, անոնց հանդէպ մեր տածած անկեղծ զգացումներուն հարազատ թարգմանը հանդիսանալով: Հարիւրապիստ-հրամանատարը իր կարգին դրուատեց զինուորներուն եղած գուրգուրանքին սրտազնու արտայալութիւնը: Կ. Խաչի տիկինները մարդական զերմ խանդաղատանքի առարկայ ընելէ յետոյ ազգին այդ անձնուէր զաւակները, վերադարձան իրենց մեկնավայրը լաւագոյն տպաւորութիւններով:

Տարսոնի Հ. Կ. Խաչի յարաբերութիւնը զինուորներուն հետ՝ այնուհետեւ ալ մնաց սերտ եւ խանդաղատալից: Կ. Խաչը հասկցաւ զանոնք, ցեղին այդ պանծալի քաջերը, որոնց վրայ կիլիկիոյ հայ ազատազրութեան մարմնացումը տեսանք եւ հայ արհաւրալից սրտերը խայտացին երջանիկ սարսուներու ծփանքներով: Կ. Խաչը լեռներէն անոնց Տարսոն վերադառնալու համար ո՛չ մէկ զանք չմնայեց. Հյաջողերուն պատճառները պէտք է վինուել այն ատեն տիրող դաժան պայմաններուն եւ վարակուած նոյնքան դաժան քաջարականութեան մէջ, որոնց ցաւագին արդիւնքը՝ շատ չանցած մեր ջրվէժ յոյսերը փհացուց եւ Կ. Խաչի կարմիր հաւատոքին վրայ մարմաղ մոխիներ ցանեց:

ԴԻՒԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ. — Սրհեստանոցի շուրջ եղած կարգ մը անհամածայնութիւններու բերմամբ՝ ատենապետունի տիկ. Ալակէօցեանը հրաժարած էր: Վարչութեան այս անդամին տեղ ուղից մը ընտրելու եւ Մարտ 29 էն ի վեր եղած գործունէութեան տեղեկատուութիւնը ընելու համար Մայիս 4 ին, Պ. Ն. Պիւլպիւլեանի նախագահութեամբ՝ գումարուեցաւ Բնդի. Ժողով:

Տիկին տեղեկաբերը Վարչութեան գործունէութեան տեղեկատուութիւնը ըրաւ, որմէ վերջ կատարուած քուէ-արկութեան իբր արդիւնք՝ Վարչութեան հրաժարած անդամին տեղ առաւելազոյն քուէով ընտրուեցաւ Տիկ. Սրաքի Քերոբեանը:

Վարչութիւնը իր մէջ դիւանի ընտրութիւնը կատարելով՝ ատենապետունի ընտրուեցաւ Տիկ. Զարուի Շալվարճեանիը. որ ցարդ մէծ ծեռնհասութեամբ եւ ամիքան արժանաւոր կերպով կը վարէ այդ պաշտօնը, ներկայ քաջարական փափուկ պայմաններուն մէջ իսկ: Տիկ. Շալվարճեան իր դիրքին բերմամբ շատ մած ծառայութիւններ մատուցած է Կ. Խաչին: Իբր ատենապետի վերընտրուեցաւ Տիկ. Սարգիսեանը, իսկ զանձապահ՝ Տիկին Պիւլպիւլեանը: Այս երկու տիկիններն ալ մէծ եռանդով եւ պարտականութեան կատարեալ գիտակցութեամբ շարու-

նակեցին իրենց պաշտոնը, մինչեւ իրենց Տարսոնէն մեկնումը իրենց տեղը տալով ուղիղներու :

Դիւանի փոփոխութեամբ՝ նախկին գանձապետուհին նոր ընտրուածին հաշիւները փոխանձելով՝ տեսնուեցաւ որ Վարչութեան սնտուկին մէջ կը մնայ 11359 թրք. դրշ. թղթադրամ, եւ մթերանոցին մէջ զանազան կարգի մանր մունք առարկաներ:

Այս կատարուած գործողութիւններէն վերջ՝ դիւանը ներկայացաւ քաղաքին ֆրանս. զինուորական կառավարիչին: Այս առթիւ խորհրդակցութեան տուարկայ եղաւ նաև արհեստանոցի խնդիրը: Կ. Խաչը որ կուզէր այդ հաստատութիւնը իր անուան եւ հսկողութեան տակ առնել, չի յաջողցաւ, եւ այնուհետեւ ալ եղած խորհրդակցութիւնները արդիւնքի մը չի յանգեցան:

Կեդր. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ.— Պոլսոյ Հ. Կ. Խաչի կեդր. Վարչութեան կողմէ վաւերացուելով եւ անոր մասնաճիւղը հուչակուելով՝ Տարսոնի Կ. Խաչը այնուհետեւ յարաբերութեան մէջ մտաւ կեդրոնին հետ անոր հրահանգներն ու օժանդակութիւնները ստանալով եւ անոնց համեմատ գործելով:

Կեդր. Վարչութիւնը մեզի զրկած է 100 թրք. ուսկի թղթադրամ, կնիք, ընկալազիք, պաշտոնաթուղթեր եւ օրացոյցներ ու նկարներ ծախուելու համար:

Պոլսոյ Կ. Խաչի իբր Կիլիկիոյ ներկայացուցիչ Պ. Վ. Արծրունի Տարսոն ըրած իր այցելութիւններով աւելի եւս ամրապնդած է կեդրոնի հետ մաք ունեցած յարաբերութիւնը եւ օգտակար հանդիսացած մեզի:

ՏԱՐԵԾՐՉՈՒԾ Ա.Ի.Բ.ՑԱԾ. — Մասնաճիւղիս Ա. տարեշը ըրջանը աւարտելուն՝ 4 Փետրուար 1920ին, քննիչ Պ. Վ. Արծրունիի նախագահութեամբ տեղի ունեցաւ Հնդի. ժողով ուր օրուան վարչութիւնը իր տարեկան գործունէութեան ընդհ. տեղեկատուութիւնն ու հաշուետուութիւնը ըրաւ եւ ընտրուեցաւ նոր վարչութիւնը, հետեւեալ կերպով.

Տիկնայք Զ. Շալվարճեան, Գ. Պիւլպիւիան, Մազմանեան, Նահապետեան, Նագդաշեան, Գույումճեան եւ Օր. Արմէնուի Տատուրեան:



ՏԱՐՍՈՆԻ Հ. Կ. ԽԱՉԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԽՄԲԱՆԱՐԸ

1. — Տիկին ԶԱՐՈՒՀԻ ՇԱԼՎԱՐՃԵԱՆ Ատենապես
2. — ՕՐԻՈՐԴ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԱՏՈՒՐԵԱՆ Ատենապիր
3. — Տիկին ԱՐԵԱԿՈՒՀԻ ՄԱԶԴԱՆԵԱՆ Գանձապահ
4. — > ՆՈՅԵՄԻ ՆԱԴԱՇԵԱՆ Անդամ
5. — > ԱՐԵԱԿՈՒՀԻ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ »
6. — > ՄԱՐԻ ՆՈՅԱՊԵՏԵԱՆ »
7. — Պրե. ՎԱՀՐՈՒՄ ԱՐՄԻՐՈՒՆԻ Կիլիկիոյ Երշամի Հ. Կ. Խաչի ներկայացուցիչ Կ. Պոլսոյ Հ. Կ. Խաչի կեդրոնի կազմի:

Նորընտիր Վարչութիւնը Պ. Արծրունիի ներկայութեամբ իր դիւանը ընտրեց, ատենապետ Տիկ. Շալվարճեան, ատենադպիր Օր. Սրմենուհի Տատուրեան եւ գանծապահ Տիկ. Մազմանեան:

Դիւանի ընտրութեան նիստին մէջ էր որ որոշուեցաւ Կիլիկիոյ Հ. Կ. Խաչերու համար ալպօմի մը պատրաստութեան ձեւնարկել, որու մասին տեղեկագրուեցաւ Կեդր. Վարչութեան եւ անոր հաւանութիւնն ալ առնուեցաւ, ահա ինչ որ կուգայ իրագործել ներկայիս Տարսոնի մասնահիւղը:

ՀԱՅՈՅԹԻ ԱՂՅԲԻՒՐՆԵՐ.— Մեր հասոյթի աղբւրները եղած են ընդհանրապէս Հայ քժշկական առաքելութիւնը որ դեղօրայք եւ բժիշկ տրամադրած է, տեղւոյս ֆրանս. Ելեւմտական Վարչութիւնը, որ բաւական ատեն մը ամսական 200 թրք. ոսկի յատկացուց, որուն յաջողութեան համար գնահատելի են նաև Պ. Տամատեանի թափած զանքերը, անդամավճարները, հանդէմները, երեկոյթները եւ նուիրատուութիւնները որոնց մանրամասն ցանկը կը տեսնուի արդէն յաջորդական էջերուն վրայ:

Բացի դրամական նուէրներէ, եղած են նաև այլ կարգի նուէրներ: Այս մասին յիշատակելի են քաղաքիս Իրքանութեան վաճառատունը, Շալվարճեան եղբայրներ, Ն. Տապաս եւ Բարեգործական Միութիւնը, որմէ 24 Մայիս 1919 ին հակ մը ապրանք ստացած ենք հետեւեալ պարունակութեամբ.

65 շապիկ, 55 շրջազգեստ, 85 վարտիք, 20 վանելայ, 25 կտոր տափատ եւ վերարկու, 30 պաթանիա, 30 անձեռոց, 60 թաշկինակ, 50 զոյգ գուլպայ, 50 հատ եազմա, 1 պասմա, 12 ճախարակ, 1 տուփ կոճակ, 2 ծրար բազէն, ասեղ եւ գնդասեղ:


ՅԱՐԱՔԵՐՈՒԹԻՒՐՆԵՐ.— Վարչութիւնս այլ եւ այլ առիթներով սիրալիր յարաբերութեան մէջ եղած է քաղաքիս Ազգ. Միութեան եւ Երիտասարդաց Միութեան հետ՝ համագործակցելով անոնց ազգային զանազան գործերուն մէջ եւ Երենց փոխադարձ աջակցութիւնը վայելելով: Լաւ յարաբերութեան մէջ եղած է նաև ֆրանս. զինուորական իշխա-

նութեանց եւ ի մասնաւորի Տարսոնի զինուորական կառավարիչ հազարապետ Քուսթիլիէրի, Հայ քժշկական առաքելութեան, Ամբողջական Հայաստանի Կիլիկիոյ պատուիրակութեան, Ատանայի Հ. Կ. Խաչին եւ իր Կեդրոնին՝ Պոլսոյ Հ. Կ. Խաչի Կեդր. Վարչութեան հետ:

ԶԱՅԱԳՈՆ ՕԳՆՈՒԹԻՒՆՆԵՐ.— Որբերուն ու տարագիրներուն ըրած օգնութիւններէն զատ, օգնած է նաև Գօլէնի աղքատ ուսանողներուն եւ հիւանդանոցին մէջ իննամած կամ դարմանած անոնցմէ հիւանդ եղածները, տուած է անոնց հազուստեղէն, ծածկոց եւ այլ կարգի առարկաներ:

Մասնաճիւղէս օգտուած են նաև այլ եւ այլ պատճառներով քաղաքս եկած կարօտ հայրենակիցներ, որոնց ընծայուած են նաև անցագրի դիւրութիւններ ու ճամբորդութեան ծախսեր:

Մասնաճիւղիս օգնութիւնը եղած չէ միայն հայ կարօտեալներուն համար, այլ բոլորին անխոտիր, այնպէս որ, անկէ նպաստաւորուած են տեղւոյս քրիստոնեայ եւ մահմետական կարօտ տարրեր եւ քանիներ ալ հիւանդանոցը պառկած են, ստանալով հաւասար խնամք եւ հաւասար հոգածութիւն ու գորգուրանք:



ՏԱՐՍՈՒՆ Հ. Կ. ԽԱՉԻ ՃԻՒԱՆԴԱՆՈՑԸ

ՃԻՒԱՆԴԱՆՈՑԸ

Կ. Խաչի նպատակներէն մէկն ալ եւ գերազոյնը, հիւանդանոց մը բանալ էր: Օրուան վարչութիւնը տեսնելով որ, իր հոգածութեան առարկայ հիւանդները հոս հոն մնալով կանոնաւոր խնամք չի ըլլար իրենց, եւ միւս կողմէն քաղաքիս առօրեայ հիւանդները ստուար թիւ մը կը կազմեն, որոնց բժշկական անհամեշտ ու անմիջական հոգը չի տարուիր, իր 23 Յունիս 1919 ի նիստին մէջ որոշեց հայկական հիւանդանոց մը բանալ:

Իրապէս յանդուգն որոշում մըն էր այդ, որուն գործադրութիւնը նախախնամական բարիք մը պիտի ըլլար կարօտ բոլոր աղէտեալներուն համար: Այդ որոշման իրականացումը մեծ զոհողութիւններ կը պահանջէր, որոնց յանձնառու եղաւ Կ. Խաչը, բաւարարելու համար ծով կարիքներուն:

Այս նպատակին համար Հայկ Թաղը՝ Հայ Կաթողիկէ եկեղեցին պատկանող եւ անոր կից՝ յարմար շէնք մը կար արդէն, որ նախապէս իրը զինուորական հիւանդանոց կը գործածուէր Հայկ. Լէգէոնի Գ. Վաշտին հոս եղած ատեն, եւ ուր Տորթ. Վ. Քաջբերունիի յամառ աշխատանքներուն շնորհիւ բիթիք մը հաստատուած էր, դարմանելու համար հիւանդները:

Շէնքը պատրաստ ըլլալով՝ կը մնար ապահովել ուրեմն գեղօրայքի եւ բժիշկի խնդիրը, որուն համար Կ. Խաչի պիտենէն անբաւական էր սակայն: Այս մասին կարգադրութիւն մը ընելու համար վարչութեան անդամներէն տիկնայր Շալվարճնան և Սարգսիան, ընկերակցութեամբ Տորթ. Քաջբերունիի, Ատանա մեկնեցան: Հոն գումարուած խառն ժողովի մէջ բժշկական առաքելութեան պետը՝ Տորթ. Ղազարոսիան յանձն կառնէ գեղօրայք եւ բժիշկ տրամադրել:

Այսպէս ահա կը հարթուի դժուարութիւնը եւ վերջ կը տրուի այն ոչ-պատռաբեր սակարկութեան, զոր Բարեգործական միութիւնը իր Կիլկիոյ գործակալներուն բերնով ըրաւ մեղի հետ «Բարեգործական Հիւանդանոց» կոչելու համար մեր զոհողութիւններով հիմնուած հաստատութիւնը:

Կարգ մը նախապատրաստական աշխատութիւններէ վերջ՝ բացուեցաւ հիւանդանոցը, եւ որ ապա կոչուեցաւ Հ. Կ. Խաչի հիւանդանոց, որուն վրայ սկսաւ ծածանիլ իր դրօշը, իր հովանիին տակ առնելով բժշկական խնամքի կարու բոլոր դժբաղդները:

Հոն այցելած եւ պառկած բոլոր հիւանդները քննուած ու դարձմանուած են ծրի: Այցելուններուն թիւը սկիզբէն մինչեւ 1920 Դեկտեմբեր 30 եղած է 7410: Իբր հիւանդառակած եւ կազդուրուած են 180 կիններ ու աղջիկներ եւ 130 այր մարդիկ: Պատահած են 14 մահ եւ 10 ծնունդ:

Դիմաւոր հիւանդութիւնները, ինչպէս յետագայ էջերուն մէջ տրուած մանրամասն ցուցակով կը տեսնուի շատ որոշ կերպով, եղած են մալարիան, գօնժօնքթիվիթ, տիարէ, տիզանթէրի, պրօնշիթ, կալ եւ այն:

Բժշկական առաքելութեան կողմէ հիւանդանոցին մէջ յաջորդաբար պաշտօնավարած են բժիշկներ Հայրանեան, Քաջբերունի, Հայկ Դրիզորեան, Մնացականեան, Պօղոսեան, Քիւրքճեան եւ Թումանեան, բոլորն ալ խղճմտանքով եւ անծնուիրութեամբ:

Ստենէ մը ի վեր Տոքթ. Թումանեան մասնաճիւղիս կողմէ նշանակուած է իբր հիւանդանոցին բժիշկ:

Տոքթ. Սայելեան բժիշկներու բացակայութեանը միշտ իր բազմօգուտ ծառայութիւնները սիրայօժար բերած է հիւանդանոցին:

Ունեցած ենք նաեւ երկու հիւանդապահուհի Օրբ. Նուրիծա Կէօգիւպէօյիւրեան եւ Ազնիւ Մարապանեան: Նաեւ վարչութեան անդամ Տիկ. Մարիամ Նահապետեանը իբր հիւանդապահուհի երկար ատեն անծնուիրաբար ծառայած է հիւանդանոցին մէջ, մոռնալով իր տունն ու միրելիները:

Տարսոնի պաշարման ընթացքին ալ մասնաճիւղս իր կարելին ըրաւ վիրաւորներուն համար: Այդ ատեն 10ի չափ մէջ վիրաւորներ եւս դարձմանուած են հիւանդանոցին մէջ:

Մարաշի ծանօթ աղէտէն վերջ Տարսոն զրկուած 140 աղէտեալներուն համար մասնաւորապէս ճշմարիտ նախախնամութիւն մը եղաւ հիւանդանոցը: Այդ խեղճերը կատքերով վոխսադրուեցան կայարանէն Կ. Խաչի հաստատութեան մէջ, որուն ամէն կողմէրը հիւանդներով լեցուեցան: Կ. Խ. Իտիկիններն ու օրիորդները, օրերով ու շաբաթներով հիւանդներուն վիրքերը լուացին, կերակուր պատրաստեցին, ու անոնց անկողնոյն վրայ հսկեցին զիշեր ցերեկ:

Ամէնէն աւելի այդ շրջանին պէտք եղաւ աշխատիլ Կ. Խաչի տիկիններուն համար, որոնք միշտ պահեցին իրենց կոչումին բարձրութիւնը՝ ըրին խոշոր զոհողութիւններ, առանց տրտունչի, դժգոհանքի եւ յուսահատութեան:



Տոքթ. Սայել Հայրանեան գործողութեան վրայ:

Ահա այս տեսակ բազմօգուտ հաստատութեան մը դէմ կանգնեցան դժբաղդաբար դարձեալ որոշ տարրեր, որոնք ամէն ջանք թափեցին խափանելու համար զայն։ Բայց ապադիւն։

Դարձեալ յամառ աշխատանք կատարեց Բարեգործական միութիւնը իր հսկողութեան տակ պահելու համար զայն։ Այդ ուղղութեամբ պատուիրակ զրկեց Տարսոն, ևող շահեցաւ Ազգ՝ միութեան մէջ, բայց բոլորը ի զուր։

Հիւանդանոցը Կ. Խաչի ջանքերով բացուած էր, եւ անոր անունով պէտք էր շարունակեր իր գոյութիւնը, իր բարիքները բաշխելու համար բոլոր կարօտեալներուն անխտիր։ Կ. Խաչի տիկինները ոչ մէկ արգելքի առջեւ կանգ առին, եւ ոչ մէկ ատեն ընրկեցան իրենց զոհողութիւններուն մէջ։ Էնդհակառակն յարուցուած խոշնդուներն ու Կ. Խ. ին ուղղուած շինայուածքները անոր անդամներուն մէջ նուիրումի կայծը հրահրելու միայն ծառայիցին։

Ու երբ, ա՛լ արտաքին օժանդակութիւնները դադրեցան, որոնց մէջ ամենակարեւորը զբանս. Ելեւմտական վարչութեան կողմէ ամսական 200 ոսկիի նպաստը, եւ քաղաքական պայմանները ատենէ մը ի վեր անկարելի դարձուցին ի նպաստ հիւանդանոցին կատարուելիք շարժումները, Հ. Կ. Խաչի Տարսոնի մասնաճիւղը նորէն չդատապարտուեցաւ անգործութեան։ Ան իր սեփական միջոններով ժամանակէ մը ի վեր կը հրգայ հիւանդանոցին բոլոր ծախքերը, եւ պիտի շարունակէ հոգալ ու իր դրօշը պիտի ծածանի Տարսոնի մէջ, ցորչափ պայմանները թոյլատու են։



ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐՈՒԻ

ՏՊԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Այսօր, 13 Սեպտ. 919 շաբաթ օր, կէս օրէն յետոյ գեղեցիկ առիթը ունեցայ այցելելու Տարսոնի Հ. Կ. Խաչի նորահաստատ հիւանդանոցը։ Հակառակ նոր ձեռնարկ մը ըլլալուն, տեսայ եւ հաստատեցի՝ պատահական այցելութիւնովս որ նախաձեռնարկողներ ինքնանուէր զոհողութեամբ փարած են այս այնչափ գովելի որչափ անհրաժեշտ հաստատութեան։ Մաքրութիւնը ամենէն աւելի ազքի կը զարնէ։ Հետեւաբար այն կ'ապացուցանէ թէ մեր տեսնել չկրցած ներքին աշխատութիւններն ալ մաքուր են եւ համապատասխան զգացուած պէտքին։ Ցազողութիւն...։

Տնօրէն - Խմբագիր «Հայ Զայն»ի
ՍԵԴՐԱԿ ԿԵՊէՆՆԵԱՆ

Հայ Կ. Խաչի հիւանդանոց՝ ուր այցելելու առիթը ունեցայ, իր մաքրութեամբ եւ տիրող կարգապահութեամբը պատիւ կը բերէ Տարսոնի հայութեան Կ. Խաչի անդամոց եւ այն հիւանդանոցը վարող բժ. Հայրանեանի, որուն հիւանդներուն հետ գուրգուրանօք վերաբերուիլը հաստատեցի։ Ցազողութիւն կը մաղթեմ Տարսոն պատմական քաղաքի հայ ազնիւ ժողովրդեան։

ՄԱՐՏԻԿ ԶԱՄՍՐԵԱՆ

14. 9. 1919

Le seize Septembre 1919

Col. Brémon

Երկար տարիներ, սարսափիներէն վերջ մահուան ճիշան-ներէն հրաշքով ազատուած ժողովուրդի մը, որ նպաստի կարօտ ըլլալով հանդերձ, իր համեստ եւ անշուք պայման-ներով այսպիսի հաստատութիւն մը հիմնելը ամենափայլուն ապացոյցն է իր ապրելու իրառունք ունենալուն եւ ամե-նալաւ չափանիշն է այս, իր քաղաքակրթութեան մակար-դակի բարձր աստիճանին: Գովելի է եւ գնահատելի Տարսոնի ազգասիրութիւնը:

19. 9. 1919 Surunsi

ԱՏԵՓԱՆ ՏԵՐ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

Իսկապէս, Տարսոնի Հ. Կ. Խաչի հիւանդանոցը այցելելէ յետոյ ունեցայ այն տպաւորութիւնը թէ՝ հայ ազգը անմեռ պիտի մնայ, հակառակ որ դարեր ամբողջ ջարդերու եւ հալածանքներու ենթարկուեցաւ։ Հազիւ սպանդանոցէն նոր վերադարձած, Տարսոնի հայութեան այս փոքրիկ, բայց գերազանցապէս գնահատելի է սթը, որ հայ ազգին կենսականութիւնն իսկ է, արժանի է ամէն այցելուի գնահատութեան եւ քաջալերութեան։ Կ. Խաչի բոլոր անդամներուն այս ծեռնարկը, բայց մանաւանդ հիւանդանոցին մէջ ծառայող անձերուն անձնանուէր գործունէութիւնը առանց չափազանցութեան գիս հմալեցին։

Հետեւաբար, ես հոս տեսնելով ամբողջ մեր ազգին յառաջդիմելու Եւ անմեռ ըլլալու անսասան կամքը, ամենագեղեցիկ տպաւորութեան մը տակ է որ կը բաժնուիմ:

Swirunü 8. 10. 19

Ա. Մ. ՇԱՀՊՈՅԻՆ

Առիթով մը հայերուս այս պատմական քաղաքը այցելելով յանկարծակի հիւանդութեամբ առաջնորդուեցայ Հ. Կ. Խաչի սոյն հիւանդանոցը, շիտակը բաելով անոր ազգային հաստատութիւն մը ըլլալը, զիս վերջին ծայր ուրախացուց եւ իքզինքս հպարտ զգացի թէ ես ալ այս մեռնիլ չուզող եւ կեանքի պայքարին այսքան հաստատ կամքով դիմադրող ազգին մէկ զաւակն եմ, արդ գնահատելով անոր մաքրութիւնը եւ կարգն ու սարքն կը շնորհաւորեմ այս հիւանդանոցին հիմնադիրները, փարչութիւնը եւ անոր պաշտօնէութիւնը, որոնք անձնուրաց զանքով կուզեն պայծառացնել սոյն հաստատութիւնը: Յարգա՞նք Հայութեան եւ յաջողութիւն անոր գործունէութեան:

Պ. Խաւաղիսկան համապատասխան Գ. կարգի աւակերտներէն
15. 10. 919 Տարբեկ Վ.ԱՀԱՆ Գ. ՔԵՇԵՒՑԵԱՆ

Առաջին անգամ այցելեցի Տարսոնի հիւանդանոցը անոր կարգապահութեան եւ մաքրութեան մասին շնորհաւորութիւն ամէն անոնց՝ որոնք իրենց աշխատութիւնը չլացան ինայել։ Յարգանք Հայութեան եւ յարգանք Կարմիր Խաչին։

Կեսարիու Թալաս զիւղէն
ԿԱՐԱՊԵՏ ԶԻՆՈԶԵՍ

Կարելի չէ հիմանալ հայ ստեղծագործ ողին վրայ։
Տարսոնի կարմիր Խաչի հիւանդանոցը այս ողին մէկ սքան-
չելի օրինակն է։ Մաքրութիւնն ու կանոնաւորութիւնը կա-
տարեալ գտայ։ Պատիւ ծեռնարկողներուն։

20 Znbs. 919 Swrunsi

Լ. ԱՃԵՄԵԱՆ
(Թղթ. «Արեւ»ի)

L'ordre et la propreté régne de sorte que les visiteurs sont frappés d'étonnement, en pensant qu'un

établissement avec peu de moyens n'est pas à dédaigner.

C'est vraiment encourageant et digne d'éloge, avec cet ardeur. J'espère qu'on arrivera au bout de tout idéal.

Le 18 XI 19 Tarsous

HINDLIAN

Այցելեցի տիկնանց Կ. Խաչի հիւանդանոցը. իբր նոր հաստատութիւն գաղափարը շատ գնահատելի է եւ պէտք է ընդհանրութեան համակրութեան արժանանայ: Տայր Աստուած որ ազգը հիւանդ չունենայ ու հիւանդանոցի պէտք չունենայ: Շնորհակալութիւն աշխատաւորաց:

1919 Նոյ. 28

ՍԱՀԱԿ Բ. ԿՐ. ԿԻԼԻԿԻՅ

Այսօր, Կիրակի, առևուն այցելեցի հիւանդանոցը, որ շատ գոհ տպաւորութիւն ծգեց վրաս կարգապահութիւնն ու մաքրութիւնը. պիտի խնդրէի ժրաջան վարչութէնէդ որ ընդունէիր 30 ոսկէ չնչին նուէրս: Մնամ յարգանօք,

15 Դեկտ. 1919

ԷՅԺԵՆԻ Մ. ՇՈԼՎԱՐՃԵՑ

Հալէպի Միջ. Գաւառային միութեան իբր ներկայացուցիք այսօր այցելեցի Տարսոնի այս Կարմիր Խաչի շէնքը որը այնքան լաւ գտայ թէ իր կազմով եւ թէ իր շխատատանքով:

Գնահատելի է տեղացիներու զգացումը:

Կը մաղթեմ ալ աւելի գործունէութիւն, պաշտօնէութեան ալ ոյժ եւ կարողութիւն:

15 12 1919

Աշխապետ Միջ. Գաւառային Միուրեան
Տոբր. ՊՈՂԱԾՆ

Գաղափարը՝ որ ներշնչած է այս հաստատութեան ըստեղծումը այնքան ազնիւ եւ օգտաւէտ է որ կարելի է յուսալ եւ մաղթել անոր գործնականացումին ալ նոյնքան օգտաւէտ հանդիսանալը, շնորհիւ Հ. Կ. Խաչի տիկիններու մայրագործ հոգածութեանը եւ բժշկական մարմնոյն ու պաշտօնէութեան պարտաճանաչութեանը եւ անձուիրութեանը: Հայ ժողովուրդին կինսունակութեան եւ տառապանքի ու թշուառութեան մրցանքներուն հանդէպ իր զաւկներուն համերաշխութեան եւ փոխադարձ օգնութեան ոգին մէկ փորբիկ այլ փայլուն պատկերացումն է այս հաստատութիւնը:

Ամբ. Հայաստանի պատվիրակ, Լ. Ներկայացուցիչ Կիլիկիոյ
Տարսոն 22 Դեկտ. 1919 Մ. ՏԱՄԱՏԵԱՆ

Տպաւորութիւններու օղակաւորումներ կարթննան մէջս, իբր ինքզինքն կը գտնեմ հիւանդանոցի նուիրական սեմէնն ներս: Զոհաբերութեան անխոնջ աշխատանքներով բացուած հիւանդանոցը փարոս մըն է, որուն լոյսը կը փայլի տեղւոյս իգական սեռի ստեղծագործ աշխատանքով:

Յարատեւութիւն ու կորով կը մաղթեմ աշխատող ծեռքերուն:

Հ. Ա. Միուրեան բարտուղար
ԳԱՄՊԱՐ ՏԻՎԱՆԵԱՆ

Տարսոնի Հայ Կարմիր Խաչի անդամ ըլլալովս հպարտ կ'զգամ, սակայն ուսանելու պատճառաւ ստիպուած էի քաղաքէս հեռանալ, իսկ այսօր վերադարձիս, առիթէն օգտուելով այցելեցի Կ. Խաչի հիւանդանոցը, որուն ազնիւ ու նուիրական տպաւորութիւնները ամէն հայու սրտին մէջ յոյսի եւ երջանկութեան կաթիլ կաթիլ զրերը կը զրջոկէ:

Այս փորբիկ ծեռնարկը կամ հաստատութիւնը ապացոյցն է Հ. Կ. Խաչի, աւելի լաւ է ըսել, հայ իգական

սեռի շինարար ստեղծագործ յատկութիւններուն:

Եւ եթէ հայ Ազգ. մարմինները վստահութիւնը ունենան տալու հայ իգականին իրաւունք եւ ասպարէզ իւր կառավարութեան եւ բանակին մէջ ծառայելու, այն պարագային պիտի տեսնեն թէ անխորտակելի կամքը եւ պարտաճանաչութեան բարձր չափանիշը ինչպիսի մեծ բաժին պիտի բերէ հայրենիքի փրկութեան գործին մէջ: Մաղթելով բարի առողջութիւն քոյր եւ եղբայրներուն, կը գնահատեմ կազմին եւ հաստատութեան հեղինակներուն ուժն ու կորովը:

Յտեսութիւն:

15 1 920 Տարուն

ՄԱՍԻ ՇԱԼՎԱՐՃԵԱՆ

Առաջին անգամ ըլլալով, մայրիկիս հետ կայցելենք Հայ Կարմիր Խաչի հիւանդանոցը, իրապէս փառք ու պատիւ մըն է տեսնել այսպիսի հաստատութիւն մը, որուն գաղափարը այնքան վսեմ, ազնիւ եւ գնահատանքի արժանի է, նաև Տարսոնի Հ. Կ. Խաչի մայրական եւ քրոջական գութն ու գուրգուրանքը: Հ. Կ. Խաչը քաջալերելու եւ հիւանդանոցին գոյութիւնը ամրացնելու համար կը նուիրենք 25 ոսկի, մաղթելով բարի յաջողութիւն:

920 1 2

ՏԻՐԱՆ ՀԱՄՊԵԱՆ

Իբրեւ Հ. Կ. Խաչի ներկայացուցիչը Կիլիկիոյ, երկրորդ անգամ ըլլալով այցելեցի ներկայ բարեսիրական եւ հիւանդանամ հաստատութիւնը: Ամէն գովեստէ վեր է Տարսոնի մասնածիւղին եւ հիւանդանոցի բժշկական մարմնոյն եւ պաշտօնէութեան եռանդը՝ օգնութեան հասնելու համար իրենց հիւանդ, տկար եւ փափկակազմ հայրենակիցներուն, որոնց առողջութիւն եւ ուժ պարգեւելով՝ ազատագրուած

Հայաստանի բնակչութեան թիւը բարձրացնելու կամ աւելցնելու համար մեծ եւ անգնահատելի ծառայութիւն մատուցած կրպան:

Տարուն 5 2 920

Վ.Ա.ՀՐԱՄ Ա.ՐԾՐՈՒՆԻ

Տարսոնի այս հիւանդանոցը այցելողին մտքին մէջ հարց կը ծագի թէ արդեօք ուրիշ տեղեր ալ, թերթերու ամենօրեայ սիւնակները գրաւող Կարմիր Խաչերն ալ, բացի իրենց յայտարարութիւններէն կենդանի հաստատութիւններու հետ ալ կապելով իրենք զիրենք գործի լծուած կը զգա՞ն: Ամէն պարագայի տակ յանձնարարելի է այս տեղի օրինակը:

Իսկ գոյութեան օրէն աստի, հակառակ մեծ ու փոքր պաշտօնական կամ անպաշտօններու կողմէ, այս հաստատութեան դէմ յարուցուած պայքարներուն կուրծք տուղներու յամառ յարատեւութիւնը չափանիշ մը կը նանակ համարել անոր ապազային վրայ լաւատես ըլլալու: Կը մաղթեմ բարեխղճութիւն իր քննադատներուն եւ յարատեւութիւն աշխատակիցներուն:

Տարուն 15 3 920

Ա. Պ.

Տարսոնի հիւանդանոցը մին է այն հաստատութիւններէն այս քաղաքին, որ ամենէն առաջ եւ ամենախորունկ կերպով մը կը պարտադրէ Տարսոն այցելել ամէն հայու: Հիւանդանոց պիտի չըսէի ես՝ աչքի առջեւ ունենալով անոր գործունէութիւնը, այլ առողջանոց: Որովհետեւ քաղաքին անմաքրութեան երեսէն ամէն վայրկեան երեւան եկող հիւանդութիւնները հոն է որ իրենց դարմանը կը գտնեն ու անկէ է որ առողջութիւնը կը տարածուի քաղաքին՝ իրական հիւանդանոցին վրայ: Այս առթիւ գնահատելի են անոր բժշկին ու առհասարակ բոլոր աշխատողներուն զանքերը: Անոնք բոլորանուէր կամքով մը փարած են այս

մարդասիրական ու հայրենասիրական դժուարին այլ վսեմ գործին: Տարսոնի հիւանդանոցը որ կը յամառի յաւերժանալ այստեղ ովասիս մըն է հայ կեանքի քասոին մէջ: Ոյժ եւ կարողութիւն իր անձնուէր ծառայողներուն:

3 Յունիս 920

Մ. ՌՈՒԵԱՆ

Յիրաւի շնորհաւորութեան արժանի է Տարսոնի Հայ Կարմիր Խաչի հիւանդանոցի վարչութիւնը, որ այսքան ատենէ ի վեր կը ծառայէ ազգին հիւանդներուն:

Մաքրութիւնը ազքի կը զարնէ եւ հոգը խնամքով կը տարուի:

Մանաւանդ տոքթ. Քիւրքնեանի ջանքերը արժանի են գնահատութեան:

Իմ վրաս մեծ տպաւորութիւն մը թողուց: Իբր քաջաւերութիւն կը նուիրեմ 5 Օսմ. ոսկի:

4 6 920

Վ. ՊԵՏԵԼԵԱՆ

Մեծ հաճոյք զգացինք այցելելով Տարսոնի Հ. Կ. Խաչի հիւանդանոցը. գոհ եղանք տեսնելով հոն տիրող մաքրութիւնը եւ կանոնաւորութիւնը, ազգին պատիւ բերող հաստատութիւն մըն է: Մեր շնորհաւորութիւնները կը յայտնենք անոր հոգ տանող ազնիւ եւ ազգասէր հայութիներուն եւ մայրերուն:

Տարսոն 14 12 920

Ա. ԶՈՊԱՆԵԱՆ

Հաստատութիւն մը՝ կոկիկ, մաքուր, ուր կնոջ շունչը կայ, միացած կնոջ ջանքին, երաշալիքներ կը գործէ:

Հայ հիւանդը՝ կը մտնէ հիւանդ, ընկճուած, ու քիչ ժամանակուան մէջ դուրս կ'ենէ կազդուրուած, առողջացած, երախտագիտական ընդոծին զգացումը սրտին մէջ: Յաջողութիւն եւ յարատեւութիւն կը մաղթէ, ՄԵԼՔՈՆ-ԱՍԱՏՈՒՐ

Մերսինէն Տարսոն այցելութեան առթիւ, պատեհութիւնը ունեցայ այցելել տեղույն Կ, Խաչի հաստատութիւնը, որուն հոյակապ կեցուածքը, տիրող մաքուր օդն եւ կարգն ու սարը իսկապէս հիացումի եւ գոհ տպաւորութեան տակ կը թողու այցելու մը: Կը գնահատեմ աշխատող բազուկները. յաւաջդիմութիւն եւ քաջութիւն կը մաղթեմ, միացնելով առատ շնորհաւորութիւններս:

Տարսոն 27 2 921 Կիւրակի

Ա.ՅԵԼՈՒՀԻ Մ.Հ

Շաբթուան մը հիւանդութեանս ընթացքին Հ. Կ. Խաչի սոյն հաստատութեանը մէջ կատարեալ դարման, կանոնաւոր սպասարկութիւն եւ մաքուր ու առատ մնունդ առնելով՝ տեսայ հոն ազնիւ գթասիրութիւնը թանձրացած:

Երախտագիտութիւնս յալտնելով կատարեալ յաջողութիւն կը մաղթեմ այս պատուաբեր հաստատութեան:

Տարսոն 6 Մարտ 921

Գ. Ա. ԶԵՓԻՒԹԵԱՆ

Իբր հոգեւոր հովիւ Տարսոն գալով՝ Հ. Կ. Խաչի կազմակերպութիւնը տեսնելու բաղդաւորութիւնը ունեցայ:

Տարագրութենէ վերապրոյ եւ Տարսոն ժամանող՝ մերկ ու բոկոտն հայ բեկորներ, անոր անպաշտպան որբեր ու այրիներ, իրենց զթառատ մայր եւ քոյրերու՝ Հ. Կ. Խաչի ազնիւ փափկանկատումներու եւ ազալուրջ հսկողութեան ու խնամքին արժանանալով, ուրախ զուարթ պահ մը կը մոռնային դառնութիւնը տարագրութեան անխծեալ բաժակին, զորս ցմրուր բամած էին:

Իսկ ցարդ յարատեւ իր գոյութիւնը պահող Հ. Կ. Խաչի հիւանդանոցը՝ որ հայուն ինքնազարգացման եւ ինքնօգնութեամբ ամէն դժուարութեանց կուրծք տուող եւ իբր քաղաքակիրթ ու ապելու իրաւունք ունեցող ազգ մը բլալուն ապացոյցն է, մեծ օրինութիւն մը եղած է Տարսոնի բնակչութեան առհասարակ, ո՛չ միայն քրիստոնեայ տարրին՝ այլ

Եւ արաբին ու թուրքին, որոնք օգտուած են եւ կ'օգտուին միշտ, հազար օրինենքներ տալով Հ. Կ. Խաչին:

Մարաշի աղէտալի դէպրէն ազատած՝ խումը մը քամբախտ ազգայինք ձեռք ու ստրելնին սառած վիճակով, վայելեցին ամէն խնամք եւ հոգածութիւն Հ. Կ. Խաչի ազնիւ անդամուհիներու եւ օրուան հայ բժշկական առաքելութեան կողմէ պաշտօնավար Տոքթ. Ալշակ Պօղոսեանէ, որ աւետարանի մէջ լիշուած բարի Սամարացիին օրինակով՝ իր խսկ ձեռքով կը դարձանէր խնդիր արկածեալները, եւ որով հոգիներ ազատեց մահամերձ վիճակէ: Շնորհակալութիւն իր ժրազան աշխատանքին եւ յարգանք իր ազգասիրական ոգոյն: Նոյնական մէր յարգանքն ու շնորհակալիքը բժշկական առաքելութեան կողմէ պաշտօնավար Տոքթ. Յովհ. Սայելեանի եւ ներկայիս հիւանդանոցի միակ մխիթարիչը եղող Տոքթ. Յ. Թումայեանին:

Երդ սոյն երկողը իր յիշատակագիր արծանագրելով հիւանդանոցի այցելուներու տետրին մէջ, բարիյացողութիւններ կը մաղթեմ Հ. Կ. Խաչի տիկնանց եւ օրիորդներուն եւ իրենց միակ գործակից գտնուող Հայկ. Լէզէռնի կամաւորներէն Պ. Տիգրան Առաքելեանի:

Մնամք աղօթարար

Հոգեւոր Հովհաննես Տարսուի
ԱնԱՆԻՍ. ՔՀՆՅ. ՏԻՎԱՆԵԱՆ

Տարսուն 8 Մարտ 1921



ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

Տարսոնի Հայ Կարմիր Խաչի հիւանդանոցին մէջ, իմ կարճատեւ պաշտօնավարութեանս միջոցին եթէ կար ոյժ մը որ ինծի խանդ ու եւանդ տուած է, այն ալ նոյն հաստատութեան մէջ երեք անձերու ներկայութիւնն էր յանձինս Տիկ. Զարուհի Շալվարճեանի, Տիկ. Մարիամ Նահապետ, եանի եւ Պ. Տիգրան Առաքելեանի որոնք սիրոյ, խանդաղատանքի եւ գութի Երրորդութեան պահապան հրեշտամկներու նման կը սիրէին եւ կը գուրգուրային հիւանդանոցին վրայ, մին իր դրամովը, միւսը իր Փիզիքականովը եւ երրորդը իր տաղանդովը. եւ եթէ հակառակ այնքան խոյնդուններու սոյն հաստատութիւնը կանգուն մնացեր է Տարսոնահայր այդ կը պարտի յիշեալ երրորդութեան գոյութեան: Ահա սոյն երկողովս, կը փութամ իրը Տարսոնցի իմ անկեղծ զգացումներս յայտնել եւ կարծեմ ամբողջ Տարսոնի հայութիւնը այս զգացումներս կը բաժնէ, որովհետեւ տեղացի հայ տարրն է որ աւելի օգտուած է մինչեւ ցարդ եւ դեռ կ'օգտուի այդ հիւանդանոցէն:

Տարսոն 26 - 4 - 21

Տոքթ. Յ. Բ. Սայէլեան



ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ)

Ծնած է Տիգրանակերտի Հայնի գիւղաքաղաքը: Ամերիկա մեկնած 1911 ին, ուր հայրենաբաղձութիւնը միշտ խանգարած է իր հանգիստը եւ ցեղին կրած լսաչելութիւնը ընդարձակուցած իր հոգին ու մտածումը:

1915 ի կամաւրական շարժումին, հարիւրաւոր ընկերութեան՝ Տիգրանը ծգած է ազատ Ամերիկայի ափերը եւ մեկնած Կովկաս՝ հայրենիքի կարօտախտը սրտին, եւ բոլոր զոհերու վրէժովը երդուընցած: Հոն մէկ ու կէս տարի մնացած է, անզուգական Քուիի գունդին մէջ իբր կամաւոր զինուոր ծառայելով:

Կամաւրական գունդի բունի զօրացրուումէն վերջ՝ Տիգրանը զարիպութեան ցուպը կ'առնէ դարձնալ եւ հայրենի հողին հարկադրուած կը վերադառնայ օտար ափունքը՝ Ամերիկա:

Սակայն հազիւ հասած մարտադաշտէն՝ Եղիպտոսէն Ամերիկա փոխադրուած կամաւրական շարժումին մէջ կը նետուի նորէն, երթալ ծառայելու համար բազմաչարչար հայրենիքին: Նուիրումի խենթութեամբ զինովցած էր ան իր միւս ընկերներուն պէս, եւ ճակատէ ճակատ կը վագէր ցեղին զուլումով անդոհուած, կրակին ու վառօդի ամպերուն մէջ փնտուելով անոր ազատութեան արշալոյար:

Ամերիկահայ կամաւրներուն հետո կը համնի Կիպրոս, ուր կուերթի երկար սպասումները կը զղայնացնէին զինքն ու իր ընկերները: Վերջապէս կը համնի բոլոր զինուորներուն համար սպասուած անմոռաց օրը, երբ Հայկ Լէգէոնը



Պ. ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Սուլրիայէն կիլիկիա կուգայ իբր զրաւման բանակ: Տիգրանի գտնուած զումարտակը Տարսոնի մէջ հաստառուած ըլլալով առիթը ունեցաւ շուտով ծանօթանալու տեղւոյն Ազգ. մարմիններուն հետ: Ծնորհիւ իր հեղահամբոյր եւ ճկուն բնաւորութեան, կարճ ատենէն ընդպայնեց իր ծանօթութեան շըրջանակը եւ սիրուեցաւ ու յարգուեցաւ բոլորէն:

Առաքելեանը թէեւ զինուոր, բայց վարչական բաժնի ծառայութեան մէջ գտնուելով՝ առիթը ունեցաւ աւելի շփման մէջ զտնուելու իր հայրենակիցներուն հետ: Ան իբր զինուոր գնահատելի ծառայութիւններ մատուցած է շատ մը տարագիր հայերու համար, որոնք Տարսոն կուգային կամ անոր կայարանէն կ'անցնէին այլուր երթալու համար:

Այս համեստ զինուորը նախաձեռնողը եղաւ Տարսոնի Կ. Խաչին կազմութեան: Ան չի բաւականացաւ միայն այդ ուղղութեամբ Ազգ. մարմիններու եւ կարգ մը տիկիններու մօտ կատարած իր աշխատութեամբ, կոչ մը ուղղեց Տարսոնի հայուհիններուն, որոնք անսացին անոր ծայնին եւ 21 Յունվ. 1919 ին հաւաքոյթ մը ունեցան, ուր հիմը դրուեցաւ Տարսոնի Հ. Կ. Խաչին:

Կ. Խաչի վարչութիւնը նկատի ունենալով Տիգրանի ընծայած օգտակարութիւնը, մասնաւոր դիմում եղաւ հրամանատար Գօթէի, որպէսզի որոշ ժամերու մէջ թուլտուութիւն ըլլայ իրեն Կ. Խաչի գործով վրադելու: Դիմումին գործացում տրուեցաւ զրեթէ, բայց զինուորներուն Տարսոնէն հեռանալով ան ալ հեռացաւ: Երբ հիւանդանոցը բացուեցաւ, Կ. Խաչի վարչութեան եւ Ազգ. Միութեան զինուորական իշխանութիւններու մօտ կատարուած պաշտօնական դիմումներուն իբր արդիւնք, Տիգրանը վերադարձաւ Տարսոն հիւանդանոցին վերակացութիւնը ստանձնելու 919 Օգոստոսին:

Աւ այդ օրէն ի վեր, պէտք է ըսել որ Առաքելեանը հիւանդանոցին ջիղը դարձաւ: Աշխատեցաւ ու տքնեցաւ անձնուիրարար, առանց օր մը իսկ յոգնութեան նշաններ ցոյց տալու: Հիւանդանոցին մէջ մնաց մինչեւ իր զօրացըր-ուումի օրը 1920 Սեպտեմբերին:

Բայց ան իր զինուորի համազգեստը վոխելով՝ զդադրեցաւ կրկին մեզի հետ, մեր կողքին ըլլալէ միշտ, մինչեւ այսօր:

Ազգային ոգիով վառուած Պ. Առաքելեանի կամքի, նկարագրի ու զգացումներու բարձրութիւնը, հաճոյքով եւ սքանչացումով կարծանազբենք հոս, որմէ օգտուած է Ազգը եւ մասնաւորապէս Կ. Խաչս:

Տարսոնի Հ. Կ. Խաչը, Պ. Տիգրան Առաքելեանին շատ բան կը պարտի արդարեւ:



ՏՈՐԹ. Տ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

Բժշկապետ Հայ Բժշկական Առողջեւթեան Ասանալի
եւ Աւենապետ Հայ Ազգային Միութեան

Կոչ Հայ Շոյրերու

Դանը լուծին տակ. հիմա է միայն որ ինքզինքը քիչ մը ազատ զգալով կաշխատի այդ լուծը թօթափել ուսերէն եւ երթալ հոն՝ ուր մեզի կ'սպասեն կարօտով մնը սուրբ հատակները: Անոնք անմահ են, որովհետեւ մեր փրկութեան համար մեռան եւ վշտի ու տառապանքի բուռն ալիքներ անցան անոնց վրայէն: Անոնք հասարակ մահկանացուներ չեն, այլ՝ անպարտելի հերոսներ, աննուան մարտիրոսներ ու պաշտելի դիւցազներ: Անոնց երակներուն մէջ շրջան ընող արինը կարծես բոլորովին տարբեր էր մերինէն: Անոնք հայրենիքի, հաւատքի, ազատութեան, իրաւունքի, ճշմարտութեան ազնիւ սկզբունքներու եւ լոյսի բարձր իտէալներու նուրբական խորանին առջև կամաւ զոհուեցան, փրկութեան նոխազներ եղան, ըլլալով նաեւ հայրենիքին ու ցեղին փրկիչները: Այս նահատակները դարուց ի դարս պիտի ապրին մեր սրտերուն մէջ:

Են արեւը՝ որ մեր մարտիրոս ազգին զաւակներուն կսկծալի մահուան ականատես եղաւ, այսօր իր լոյսը կը սփուէ անոնց հէզ ոսկորներուն վրայ, իսկ լուսինը՝ իր անփակ աչքովը, գիշերները կը պահէ զանոնք եւ մերթ ընդմերթ կը թրջէ անոնց շիրիմները, մայիսեան ցողերով: Գետերու զոռ արձագանքը դարերով մեզի անոնց յիշատակները պիտի պատմէ, ցոյց տալով այն քարերը որոնց վրայէն բիւրաւոր երկսեռ հայորդիներ նետուեցան տղմուտ կամ պայծառ ջուրերու գիրկը՝ բարձր բռնելու համար ցեղին անաղարտ պատիւն ու ազատ ապրելու կեանքը: Հոն

Հոն ալիքները կարծես նահատակ զրագէտներու եւ բանաստեղծներու լեզուով մեզի կը խօսին « հետեւեցէք ծեր եղբայրներուն եւ քոյրերուն պայքարին եւ դուք անմահ պիտի ըլլաք »:

Եթէ այսօր զիս Բարիզ դրէէին, կեանքը վայելելու համար, ես երբէք չպիտի հրապուրուէի անոր ոսկեզօծ պալատներէն՝ որքան Հայատանի աւերակներուն մէջ իմ բոյնս շինելով. ի՞նչ է արդեօք ասոր պատճառը: Երակներուս մէջ գտնուող հայրենիքիս սէրն է որ զիս կը կապէ իմ մեծցած ու ապրած վայրերու . . . : Կամքի հոգեկան անսոգիւտ կառողութիւնը միմիայն այլերուն մէջ վնասուելու չէ, կեներս ալ պարտաւոր ենք հագնիլ անոր անթափանց զրահը, որ մ'զ պիտի գոտեպնդէ ընտանեկան եւ հայրենիքի ամէն կարգի կնճռուտ վտանգներուն դէմ: Այր կամ կին, միեւնոյն չափով, սակայն զանազան ծեւերու տակ, պարտաւոր ենք աշխատիլ մեր հայրենիքին համար այս ճգնաժամային վայրկեաններուն մէջ: Կինը այր մարդուն չափ պէտք է ըլլայ տոկուն եւ համբերատար: Գործաւորուհի, հարուստ թէ աղքատ, ուսեալ թէ տղէտ, իր կարողութեան չափով պարտաւոր է օգնել ազատութեան համար պայքարողներուն:

1853-56, Խրիմի պատերազմի ժամանակ, Անգլիացի մանկամարդ օրիորդ մը, ՄԻՄՆԱՅԹԻՆԿԻՑԼ, թողելով ընտանիք, հարստութիւն եւ պերճանք, ուումբերու եւ զնդակներու տեղատարափին տակ զնաց վերաւորեալներ խնամելու ԱԼՄԱՅԻ եւ ԽՆՔՀՐՄՍՆԻ սարահարթներուն վրայ: Անոր օրինակին հետեւեցան շատեր, վերջին համաշխարհային պատերազմի ատեն, Բարիզ, Լոնտոն, Հռովմ եւ Նիւ-Եօրք լեցուեցան կարմիր խաչի տիկիններով եւ օրիորդներով, իսկ հայ կարմիր Խաչի ամէն դասակարգի անդամուհիներուն անձնուէր գործը ահա հրապարակն է, զնահատութիւնը ժողովուրդին կը թողունք:

Հիմա որ նոր յոյսերով ու երազնեցով ազատութեան նոր շրջան մը կը թեւակուսինք աչքերնիս դէպի լաւագոյն

ապագայի մը՝ յառած, խորհինք թէ մեզմէ իւրաքանչիւրը կատարե՞ց իր պարտականութիւնը այն չափով որ մեզմէ կ'սպասուէր, հանգի՞ստ է խիղճերնիս: Ես կըսեմ թէ ո՛չ, դեռ շատ վէրքեր կան հայ կնոջ փափուկ ծեռքերով դարմանուելիք, եւ յուսահատ սրտեր՝ մխիթարական խօսքերով սփոփուելիք, հարիւրաւոր վիլաւորեալներ կան, մահամերձ վիճակի մէջ, որոնց աչքերը հայ կնոջ քնքոյց մատներուն կը նային: Ո՞ր կինն է որ աչքերը պիտի գոցէ եւ չպիտի կատարէ իր սուրբ պարտականութիւնը: Ո՞ր հայ կինն է որ ականջները պիտի խփէ հայրենիքէն եկող աղաղակներուն: Դեռ շատ պիտի պտտի՞ն Իզմիրցի օրիորդները քարափին վրայ գաւազանը ծեռքերնին, երբ կիլիկիացի ու Հայաստանցի օրիորդը զինուած՝ իրեն եղբայրներուն վրէժը կը լուծէ: չե՞ն կարող գոնէ նիւթական օժանդակութիւն մը հացնել Հայ բանակին: Դեռ շատ պիտի հանգչի՞ն արտասահմանի հայ փարթամները հագուած շքուած եւ մինչեւ իրիկուն թիկնաթոռներու մէջ նստած, երբ անդին Համնոյ պառաւներն անգամ իրենց դրան բանալիներն ու գամերը հալեցնելով հայ կտրիճներուն փամփուշտ կը շինեն:


Շտապենք ուրեմն, քոյրե՞ր, վաղը՝ թերեւս ուշ ըլլայ: Աշխ սրհի վրայ չկայ բան մը որ հայրենիքին հանդէպ պարտականութիւնը կատարած ըլլալու զիտակցութեան չափ երջանկութիւն եւ ուրախութիւն պատճառէ: Հայաստան մերն է եւ մենք Հայաստանին, որուն վէրքերը օտարէն աւելի մէ՛նք ենք որ պիտի կապենք:

ՄԱԴԻ Խ. ՇԱԼՎԱՐՃԵԱՆ



Թ. ՎԱՅՐԱՄ ԱՐԾՐՈՒՆԻ

Կիլիկիոյ ցշանի Հ. Կ. Խաչի ներկայացուցիչ, Կ. Պոլսոյ Հ. Կ. Խաչի կեդրոնի կողմէ,



ՆԱԽ ՑԵՂԸ ԵՒ ԱՊԱ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Այո՛, նախ ցեղը փրկել եւ յետոյ հայրենիքը. ա՛յս պէտք է ըլլայ ամէն անկեղծ եւ նշմարիտ հայու գերագոյն նպատակը՝ եթէ չուզուիր որ հայկական հարցը լուծուի մեր

թշնամիներուն ցանկացած ծեւով, այն է զնօքել հայը՝ որպէսզի Հայաստան գոյութիւն չունենայ եւ մահուան հսկայ ցուրտ շիրիմ մը քաշուի մեր ազատութեան վեցհարիւրամեայ գեղեցիկ իտէալին եւ պատմութեան մէջ աննախընթաց զոհողութիւններուն վրայ:

Այս բանին համար մենք պէտք է լարենք մեր բոլոր փիզիքական ու բարոյական ուժերը, պէտք է գոտեպընդուինք, շարժինք քանի ուշ չէ, եւ մեր ցեղին հարազատ զաւակները, ըլլան անոնք որը, տարագիր, վիրաւոր, անգործ կամ թափառական, մեր եղբայրական ու քոյրական անխոնչ բազուկներով հովանաւորենք, պաշտպանենք, մինչեւ այն օրը՝ որ կարող ըլլանք զանոնք ներկայացնել մեր անկախ հայրենիքին պաշտօնական կառավարութեան եւ ըսել. ահա ինչ որ պարտաւոր էինք ընել եւ մեր կարողութեան սահմանին մէջն եր, ըրինք, այժմ եեզի կը փոխանձենք հոգատարութեան փրկարար գործը ու կը բաւուինք, դուն կազմէ, կարգաւորէ ամեն ինչ եւ մենք դարձեալ իբր ազնիւ ու հաւատարիմ հպատակներ, կանգնած ենք քու կողիդ եւ բարենպատակ ձեռնարկներուդ ետեւը:

Այս վսիմ ու նուիրական գաղափարով տոգորուած՝ 1919ի աշնան երբ Կիլիկիա կը մնկնէինք մեր կարողութեան չափով օգտակար ըլլալու համար հայրենի այդ դժբաղդ հողամասին վերածնութեան եւ նոր կազմակերպութեան սիրելագոյն գործին, Հայ Կարմիր Խաչի և Պոլսոյ Կեդը. Վարչութեան հրահանգով ստանձնեցինք նաև այդ Միութեան ներկայացուցի պաշտօնը, զոր եթէ չի կրցանք ամբողջութեամբ եւ կատարելապէս ի գործ դնել, կը յուսանք թէ գէթ մասամբ — որքան որ կը ներէին պայմանները — կատարեցինք մեր վրայ զրուած խոճի ու ազգային պարտքը, հասնելով հոն՝ ուր մեր ներկայութիւնը անհրաժեշտ էր եւ խօսքով թէ գործով դարձանելով այն վէրքերը որոնց ենթակայ էր անապատներէն վերադարձող թշուառ եւ արիւնաքամ տարագիր հայութիւնը:

1919 Օգոստոս 21 ին Պելինական Մակու շոգենաւով դէպի Ատանա եւ Մերսին մեկնող 350 գաղթականներ, ին-

կած բաղդին չարաշուք հոսանքներուն առջեւ, անօթի եւ անպատսպար, զրեթէ ոչինչ ունէին իրենց մօտ համելու համար մինչեւ առաջադրուած վայրերը: Կ. Պոլսոյ Ազգականամատարութիւնը 24 ժամուան համար միմիայն հաց եւ ծիթապտուղ բաժնած էր, իսկ իզմիրի առջեւ հազիւ թէ նոյնչափ ատենուան համար պաշար կարելի եղաւ հայթայթել, որով նարահատ եւ քիչ մըն ալ զայրացած ազգային իշխանութիւններու սառն ու անտարբեր վերաբերումն, Հոռոդոսի առջեւ ստիպուեցանք Խտալական կառավարութեան դիմել, խնդրելով որ օգնութեան համանին Հայ փոքրիկ զինակից ազգին բամբաղդ ու անպաշտպան զաւակներուն: Հոս երախստագիտութեան նուիրական պարտք կը համարինք յայտնել թէ՝ թէ՝ մեր երթին եւ թէ վերադարցին նոյն տեղին եւ Ատալիոյ զինուորական իշխանութիւնները՝ չմերժելով մեր սրտառուչ կողը՝ 800 ոսկիի մօտ ուտեստեղէն զըրկեցին շոգենաւ, զոր անմիջապէս բաժնելով գաղթականներուն՝ մէկ ամսուան մօտ ապրուստնին ապահովեցինք:

Ատանայի մէջ նոյն տարւոյ հոկտեմբերին սրտաճմիկ լուրեր կը համնէին հերոս Զէյթունի եւ Ֆընտընազի վերադրծող տարագիր հայութեան խեղճ ու ողբալի կացութեան մասին եւ Զէյթունցի հերոս Յովնան Քէրիկեան կը պատրաստէր մեկնելու հայրենիք, պաշտպանելու համար հոսրաստուէր մեկնելու հայրենիք, պաշտպանելու համար հոն ցրուած Տաւրոսի արծիւնները շրջակայ արիւնուուշտ չէթէներուն դէմ: Դիմեցինք իսկոյն Կիլիկիոյ կեղծոնին մէջ հաստատուած Լօրոտ Մէլլը Ռըլիֆ Ֆընտին ներկայացուցիչ Պ. Պըրլաթընի, որ առանց այլնեալի եւ առարկութիւններու հինգ հակ հագուստեղէն եւ 3000 գուլպայ տրամադրեց դրկելու համար վերոյիշեալ տեղերը:

Ատանայի մէջ թէեւ նախապէս փորձ մը եղած էր Հայ Կարմիր Խաչի Մասնաճիւղ մը կազմելու համար, սակայն ինչ ինչ պատճառներով անյաշողութեան մատնուած էր: Հայ իգական սեռն ու ողախոհ երիտասարդութիւնը մի հաւաքելով շուտով կըկին կեանք տուինք այդ մասնաճիւղին, որուն բացման հանդէսին Կիլիկիոյ Սահակ Կաթողիկոսը եւ Ֆընտական Վարչային Հակակըլին պետ

Պ. Պրէմոն նախագահելով քաջալերեցին կատարուած ծեռնարկը եւ միշտ ազակցեցան անոր յազողութեան համար: Հայասէրն Պ. Պրէմոն ո՛չ մէկ առթիւ մեզ լրեց եւ ինչպէս ամէն խնդրոյ մէջ, նոյնպէս Հ. Կ. Խաչի բոլոր գործերուն մէջ ջանաց դրական ապացոյցներ տալ, իր բարեսէր տիկնոց հետ, մարդասիրութեան, քաղաքավարութեան եւ ճշմարիտ ասպետական ողիի: Ատանայի Մասնաճիւղը իր վաղանցուկ գոյութեան միջոցին բաւական օգտակարութիւններ ցոյց տուաւ խնամելով ֆրանսական քէմբին տարագիրները եւ հիւանդներուն դեղ ու դարման հասցնելով:

Կիլիկիոյ բոլոր Հ. Կ. Խաչի մասնաճիւղերուն մէջ ամէն գործունեան, ժրազանը եւ յարատեւողն եղած է Տարսոնի Հ. Կ. Խաչը, որ, շնորհիւ իր ատենապետուհիին Տիկին Զարուհի Շալվարճեանի, զինադադարէն վերջը մինչեւ այսօր պահած ու մատակարարած է 40 անկողինէ բաղկացած հիւանդանոց մը՝ բաւական լաւ եւ առողջաբար պայմաններու մէջ եւ մեծ օժանդակութիւն ընծեռած է որբերու, տարագիրներու եւ գաղթականներու գետեղման, խնամատարութեան ու զգեստաւորման ամենակարեւոր գործերուն մէջ :

Պ. Խաչեր Շալվարճեան, Տիկին Զարուհիի ամուսինը, նոյնպէս գորովագութ հայր մը եւ զերմ պաշտպան եղած է հայութեան անտէրունց բեկորներուն, որով շատ իրաւամբ եւ արժանաւորապէս՝ նրվալիք մերիդ ակրիզոլի շքանշանին արժանացած է վերջերս ֆրանսական կառավարութեան կողմէ: Շալվարճեան ընտանիքը այս կերպով կարելի է անուանել բարեւար եւ իբր օրինակ ցոյց տալ մեր շատ մը անզգայ հարուստներուն, որոնք մինչեւ հիմա դեռ այնքան կարկառուն գործ մը չտեսան: Ներկայ լիշատակարան - հաւաքածոյին մէջ, որուն տպագրութեան ծախքը նոյնպէս Շալվարճեանները նուիրած են, այս մասնաճիւղին գործունէութեան մասին խօսուած է արդէն մանրամասնօրէն, ուստի աւելորդ կը համարիմ կրկնութիւններով ծանրաբեռնել այս համառօտ տեղեկագիրը:

Տարսոնէն ետքը, զանքի եւ անծնուէր աշխատութեան տեսակէտով, լիշատակութեան արժանի են Տէօրթ-Եօլի եւ Հալէպի մասնաճիւղերը, որոնց անծամբ այցելութիւն տալով մօտէն տեսանք եւ գնահատեցինք երնք՝ տարուան ընթացքին կատարուած ըստ բաւականին արդիւնաշատ եւ փրբեակարար գործը: Տէօրթ-Եօլ, բացի հիւանդներու եւ տարագիրներու հոգատարութենէն, հիմնած է նաեւ իգական սեռի յատուկ աշխատանոց մը, ուր յիսունէ աւելի հայուհիներ կը հիւսեն նուրբ ծեռագործներ եւ կը ճարկն իրենց օրական համեստ ապրուստը. իսկ Հալէպ խնամած է միայն հիւանդներ եւ գաղթականներ, ներկայացող ծովածաւալ պէտքերուն առջեւ նիւթապէս անկարող ըլլալով նոր ծեռնարկներ ընելու:

Մերսինի Մասնաճիւղն ալ ունեցած է որոշ գործունէութիւն, սակայն զարմանալի է որ նախապէս Պոլսոյ Կեղրոնին հետ բանակցութեան մտնելով ի վերջոյ կապուած է Ամերիկայի Ազգ. Կարմիր Խաչին, չուզելով ընդունիլ Պոլսոյ վերին մարմնոյն հսկողութիւնն ու համարառուի իրաւունքը:

Վերոյիշեալներէն զատ մեր այցելութեամբ եւ թելադրութեամբ մասնաճիւղեր կազմուած են նաեւ ծինանի եւ բէպէզի մէջ, որոնք սակայն նորանոր դէպքերու եւ Քէմակապէզի մէջ, որոնք սակայն նորանոր դէպքերու յարձակումներուն պատճառաւ հալական հրոսախումբերու յարձակումներուն պատճառաւ հալական դիրքութիւններու յարգելի զինուրականները իրենց տրաորունցով այս շատ յարգելի զինուրականները իրենց տրամադրած նիւթական միջոյներով խրախուսած են Հ. Կ. Խաչի ժրազան եւ անծնուէր անդամուհիները:

Ամերիկեան Ազգ. Կարմիր Խաչը նոյնպէս պատկառելի ազնիւ անուն մը կը թողու կիլիկիոյ վերջին եռամենայ տարբերութիւններուն մէջ՝ մէկ քանի անգամներ հին եւ նոր հագուստեղէններ զրկած ըլլալուն համար իր թափառական,

հագուստեղէններ զրկած ըլլալուն համար իր թափառական,

անտուն, անտէր եւ ցրիւ եկած երկսեռ ազգակիցներուն:

Հայ բժշկական առաքելութիւնը, որ ժամանակին Բարիզի Ազգ. պատուիրակութեան կողմէ դրկուած էր հիւանդանոցներ հիմնելու համար, փրկիչի և հշմարիտ ազատարարի դեր մը կատարած է Կիլիկիոյ մէջ, ուր չենք յուսարթէ գտնուի մէկը այդ առաքելութեան կորովի բժիշկ անդամներուն գոհաբերութիւնները անտեսող եւ անկեղծօրէն չգնահատող: Բոլորն ալ օտար համալսարաններէ շրջանաւարտ երիտասարդ եւ հայլենասէր ուժեր, ըրին ինչ որ իրենցմէ կը պահանջէին ազգային զիտակցութիւնն ու «ցանկալի» Կիլիկիոյ անսահման սէրը: Պատմութիւնը անոնց անունն ալ Հ. Կ. Խաչի անդամուհիներուն հետ պիտի յիշատակէ ուսկեղջն տառերով:

Գրութեանս սկիզբը ըսած էինք թէ նախ ցեղը եւ յետոյ հայրենիքը. այս կէտը անգամ մը եւս կուգանք շեշտել եւ դիմել Կ. Պոլսոյ եւ արտասահմանի ազգային Կարմիր Խաչերուն թունդ ու եռանդուն գործունէութեան, որովհետեւ եթէ Հայաստան մը պիտի ունենանք աւանց հայու, ատիկա ոչինչ կ'արժէ ու պարզապէս ինքնախարէութիւն է: Մենք կուզենք նախ հայր եւ յետոյ մեր պատմական հայրերիքը, զոր սիրած ըլլալու համար մեր հոգեկան ու նիւթական բովանդակ ուժովը պէտք է վերակենդանացնենք եւ ապրեցնենք հայութեան բոլոր մեծ ու փոքր տկար, վատառող եւ սովամահ բեկորները:

Վ.Ա.ՀՐԱՄ ԱՐԾՐՈՒՆԻ



ՏՈՔԹ. ԱՐԵԱԿ ՊՈՂՈՍԵԱՆ

ՊՎ “ԶՈՅՑԻ”

[ԿԱՅՆ ՄԸ ՀԻՒԱՆԴԻ ՑՈՒՇԵՐԷՍ]

Միջագետքի Եվա - Ին

Յիշատակըդ ըստուերի պէս՝ կ'երկարի
Հոգիէս ներս՝ մարամուտի բոցերուն դէմ իրիկուան...
Ու եղբայրօրէն, — անհուն տենջով պարմանի, —
Կ'ըղճամ որ մէջս յաւերժօրէն ապրի՝ ան ...:

... Ամէն րոպէ, Ալպիոնի Առիւծին մօտ յարդական
Յիշատակըդ՝ հոգիիս մէջ, բազկիս վրայ, դատակէս վեր՝
կանգնագե՞ղ, մանիշակի, վարդի մը պէս կը բացուի,
Ո՞վ դու հըպա՛րտ Ալպիոնի Դիցուհի ...

Գոյն - գոյն, շըքեղ, արձանի պէս կերտըւած,
Թեւդ ու աչերդ դէպ հեռուները սեւեռուն —
Պատուանդանին վրայ առիւծիդ կլափաբաց —
Կը խիզախես՝ ծովերուն դէմ, հովերուն . . . :

Աւել, արիւն՝ երակներէս կ'անցնի՝ Քեզ,
— Ո'վ «քոյր», ո'վ «քոյր» թըռիչքիդ մէջ տեսլացած —
Կեանքն է կուգայ՝ էութենէս, սիրտէս՝ Քեզ,
Ո'վ «քոյր», ո'վ «քոյր», միսիս վրայ քանդակուած . . . :

* *

... Ու հարուածի մը առթած կոտուանքին դէմ, այս իրկուն,
Պարտէզին մէջ, շուշաններուն դէմ անծկօրէն կ'երազեմ՝
Սնապատի գգուանքդ հոգւոյս՝ այս իրկուն,
Ո'վ «քոյր», «ո'վ քոյր», կարօտազի՞ն, սե՛ռնօրէն . . .

Սի՞րտդ էր կապոյտը աստղերով ցոլցըլուն,
Ուրկէ ժըպիտք - լոյսերու պէս ցաթէին՝
Ցաւին վրայ, հոգիներուն՝ տառապուն,
Անյուսութեամբ երբ որ անոնք լենային :

Սիրտդ երկինքն էր՝ աստղերով բաբախուն, —
Որ կը հակէր տառապանքի անդոհին,
Յոյզերու հետ ու ցաւերով անանուն՝
Երբ տըւայտէր ճիզով մ'հիւանդը անդին :

. . . Ու օր մը երբ կըմախացած, ոսկըրուտ,
Քովըդ՝ տիրել իշխեցի ծընկուըներուս
Իմ կըթոտ, ու հոգիիս՝ մարամուտ . . . ,
Հո՞ն, պատին տակ — ըմպանակին հետ պարապ — լոյն
աչքերէս տըւաւ խոյս . . . :

Բայց այն ատեն, զերդ թիթեւնիկ թըռլուտուն,
Քու գիրդ թեւերդ, երազանո՞ւշ սիրտըդ, «քո՞յր»,
Կըրծքիս վրայ երբ բացիր, ու մարմինիս՝ նըւաղուն,
Իմ արցունքոտ աչուըներս ո՞ւր, բացի՝ ո՞ւր . . .

Դու կ'ոգէիր աստուածութիւնը կեանքի՞ն, —
Ո'վ կիւսական, հեշտաժպի՞տ վրկչուհիս, —
Այն օրն երբ որ թըմբիրէս վերջ, լալազի՞ն՝
Դառնութիւնով մը վանեցի ամէ՛ն Յոյս . . . :

Ինչ նուիրում, ինչ սեռն հոգի՝ ցաւին դէմ --
Ժըպիտ եւ յոյս, սէ՛ր ունէիր ամէնուն .
Արե՛ւ, արե՛ւ կար հոգիիդ մէջ վըսեմ .
Սէ՛ր ունէիր անվաճառ՝ օ, ամէնուն, եւ անհո՞ւն :

* *

Ու ժըպիտո՞վ, Սէ՛ր - գորովով մը փափո՞ւկ,
Երբ դու կ'անցնիս այս իրկուն քաղցր յուշերուս ափերէն՝
Սարսուռո՞վ մը կըտրբւած երազի պէս խուսափուկ, —
Այն հեռաւոր շուշանաթո՞յր պատկերիդ՝ կը ծըռի սիրտըս,
«քո՞յր», «քո՞յր» . . . :

Մայիս 920 Ատանա, Ապահինարան

ՎԱՀՐԱՄ ՄԻՍԹԻՔ





ՏՈՐԹ. ԼԵՒՈՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ

ՀԻՒԱՆԴԱՊԱՅՈՒՅԻՆ

...Մահամերծ մը կ'երկննայ քովի սենեակին մէջ՝ անյօս։ Գիշերը երկար է տանջուեր ու լրյախն յամենալուն կը դժգոհի։ Ցաւի գալարումներէն յաղթուած կեա՞նք կը մուրայ պատերէն։ աշխարհ դրախտ է իրեն, բայց ինք մահուան դրան մօտ՝ անմխթար, խելակորոյս, մուցեր է Տէրն ու Աստուած . . . :

Ահա հիւանդապահուեին կ'երեւի սպիտակազգեստ, ճերմակ է սիրտն ալ, հագուստին պէս պարզունակ, կը մօտենայ հիւանդին, յոյս մը ունի շրթունքին վրայ եւ յուսատունայուածքով կ'աւետէ թէ լաւ է վիճակը երէկուընէ։ Խօսքեր ունի բերնին մէջ՝ անուշ, զգուող, սփոփող, իր Արարին իսկ մոռցող մահամերծ հիւանդին։

* *

... Երկունքի ցաւերուն մէջ յուսահատ մայր մը կը տառապի ուրիշ սենեակի մը մէջ։ Երբեմն իր զաւկին առաջին ծայնը լսելու անհամբեր՝ խուլ մրմունջներով ու հառաչանքներով ծով քրտինքներ կը թափէ։ ու մերթ մահուան հրեշտակը երեւակայելով իր քովը՝ շատ մօտ, կը զղայ իրապէս՝ մայր ըլլալու երէկուայ ազնիւ փափաքին վրայ . . .

Հիւանդապահուեին քովն է սակայն, ժպիտ մը բացորոշ կ'երեւայ աչքերուն մէջ հրեշտականման։ քաջալերանքի խօսքեր կը շուայլէ տղաքեր հիւանդին, անոր անսովոր տուայտանքը կը ջանայ մեղմացնել երջանիկ բալասանով մը, ու կ'արթնցնէ անոր մայրական զգացումները բոլոր, եւ վայրկեան մը վերջ իր զաւակը, իր հոգեակը տեսնելու յոյսը ներշնչելով՝ առիւծի չափ քաջ կը դարձնէ իր ընկճուած հիւանդը։

* *

... Ռազմի դաշտէն բերուած զինուոր մը կայ վիրաւոր, հո՞ն մօտիկ սենեակին մը մէջ երկնցած։ Ազ թեւը պէտք է կտրել այս է որոշումն անողոք՝ հիւանդանոցի բժիշկներուն։ Խստադէմ են անոնք՝ շրջապատած իրենց հիւանդը վիրաւոր։ Ու ահա հատանող գործիքներու շիրտոցին մէջ բորոխորմի ազգեցութեամբ՝ ուշը կը կորանցնէ խեղճ երիտասարդը կամաւոր . . . :

Աւարտած է վիրջապէս վիրաբուժական գործողութիւնը դժնդակ, եւ զինուորը ինքիքնը կը գտնէ սիրազեղ հիւանդապահուեին մը խնամքներուն յանձնուած։ Քոյր մըն է անիկա, ճշմարտապէս գիւղեան քոյր մը աննման։ կը խօսի, կը ճուռողէ, եւ շատ բարի հանոյակատարութեամբ մը մոռցնել կուտայ պահ մը անդամակորոյս զինուորին փորձանքը չարադէտ։ Մտիկ կ'ընէ ազնուորէն՝ պատմութիւնը զինքի տղուն, ու յաճախակի հիւացումներով հաճոյք կ'ազդէ հիւանդին։

... Այս, վորքիկ մըն ալ ահա հիւանդ: Դեռ չբացուած կոկոն մըն է ան, անխղճօրէն վրցուած կեանքի քաղցր մայր - ծառէն: Կարօտը ունի մօր մը խնամքներուն հարազատ. ցաւը ծանր է իրեն համար, ու տառապանքը նորագոյն: Երգը՝ շրթունքին, սէրը՝ սրտին, խփած է ախտը սակայն բոլոր տրամադրութիւնները մանկական, ու հիւանդանցի չոր անկողնին կառչած, ծանրագոյն նոպաներուն մէջ սիրտ մը կը փնտուէ պաղցտկեցնող

Ունի արդարեւ իր սնարին քով սիրտ մը ազնիւ ու բարի. հիւանդապահուհին է դարձեալ, որ մօր մը պէտքուրուտ՝ բժիշկին յանձնարարութիւնները կը կատարէ: Երգ ունի ան լիզուին վրայ քաղցրալուր, համբոյր՝ շրթունքներուն վրայ կարմագեղ, եւ իր առատ խնամքներով մայր է՝ որբին այդ հիւանդ:

* * *

Հիւանդապահուհի՛, ժպիտն ու յոյսը աչքերուդ, խնամքն ու դարմանը ծեռքերուդ, սէրն ու գթութիւնը սրտիդ կըրկին կրկին աւելցո՞ւր ու շուայլէ առաւորէն մահամերծին, տղաբերին, զէնքի տղուն ու հիւանդ որբին:

921. 26. 2. Աստանա

ՌԵՖԵԿԱ. ԿԵՊԵՆԵԱՆ



ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԸ

Օ՛, անոնք են, յաւէտ անոնք,
Տեսէ՛ք կ'անցնին շարան շարան,
Բանն ու բրիչ - աշխատանքի սուրբ զէնքեր,
Ուսերնուն վրայ յաղթակամ.
Քանի մը շերտ հաց չորաբեկ, բորբոսած:
Մախաղնուն մէջ շալակած . . .
Մէջքի լամշի գօտիներնուն
Եւ զգգուած հագուստներնուն մէջ մրոս,
Խրոխտօրէն զգետնուած . . .
Օ՛, անոնք են, ու կը դիմնն դէպի հանքերը մթին . . .
Օ՛, անոնք են,
Հնչագուրկներն աշխարհին,
Հոլանի կուրծքն ու կաշլմբուռն բազուկներ . . .
Որոնց տէրի կծկումներէն կը ցոլայ,
Դաժան կեանքի, սովի, քաղցր,
Նկուղներու հուժկու բողոքն անսահման.
Ու նայուածքի խորունկութեան մէջ անփայլ,
Կը շեշտուի կուտակումը անկասկած,
Զրկանքներու, վշտի, ցաւի,
Եւ յոյսերու, եւ յարութեան
Կամք ու կորով անկոպար . . .
Օ՛, անոնք են,
Կը քալեն, յա՛ր կը քայեն,
Բաշը ցցած՝ ինչպէս առիւծ վեհափառ,
Ու կը քալեն, թէււ կէս ողջ,
Բայց զրահուած անմահ տենդովը կեանքին,
Տառապանքին. քրտինքին.

Կ'երթա՛ն ինչպէս մահամերծներն անծնասպան
Մահուան անկուշտ անդունդին.
Դ'երթա՛ն իբրև զինակիրներ տմրուխտի
Երկրպագել Աշխատութեան աստուծոյն . . .
Ու հոգ չէ՛ որ, նկուղներու մէջ խաւար,
Մահացնեն առ տակաւ,
Իրենց աչքին ու կեանքին
Ճառագայթը շիթ առ շիթ,
Ու հոգ չէ՛ որ, վտանգն հունա կամ հուսա
Օձի մը պէս ծուարած,
Քրենց կեանքը կ'արհաւիրքէ յարաժամ . . . :
— Երկրաշըմն է . . .
Լերան արգանդն ցաւոտ ճիզով մ' կը պատոի,
Զահանդական եւ անծանօթ զօրութիւնն այդ դժոխքի,
Խառնարանի կը վերածէ մարդն անբան . . .
Սմիւնն անոնց չորս ծագերուն կը ցանցընէ, կը զարնէ . . .
— Կազի պայթում . . .
Կը բռնկի լերան ընդերքն ահարկու,
Ու ապալեր ապառաժներ զարհուրանքի աւազով,
Մթնոլորտը ծեծելէ վերջ թնդազին՝
Հսկայական շիրմաքարի մը նման
Կ'իջնեն տակաւ պատոհասի զերդ կարկուտ . . . :
Ամէն քարի տակ մէկ դիակ,
Ամէն քարի վրայ արիւն,
Յետոյ ազռաւոք, յետոյ բազէք ու արծիւք . . .
Խոլ խնջոյքի մը անծնատուր,
Պիտի ճախրեն, կը ճախրեն . . .
— Փլուզումն է . . .
Կը զախախուին գանկերն անոնց տրոփուն,
Հո՞ն, կը թաղուին անյիշատակ, անտապան,
Հո՞ն, ուր յաճախ կիանատաղ, տենդատապ,
Իրենց բրիչի շեղը հզօր մարտընջէր,
Փայոի կարծր շերտերու դէմ հևեհեւկոտ,
Հո՞ն, ուր յաճախ ըղեղն իրենց կը պայթէր

Հարուստներու քսակին պարարտացման ի խնդիր.
Մինչդեռ անկուշտ Ոսկի հորթերն ամբարիշտ,
Պալատներու շքեղութեան մէջ վարար,
Կը յղիանան կեանքի ստո՞ր վայելքով . . .
Զէ՞ որ վաղուց աշխարհն անո՞նց է արդէն,
Անո՞նցն է կեանքին անվտանգ,
Զէ՞ որ անոնք պիտի վայելն անխուով,
Աշխատողին, Տառապողին ճիգ ու ջանք . . .
Զէ՞ որ անոնք պիսի ապրէն, ճարպ կապեն,
Մինչ միւսները պիտի դատին, պիտ'մեռնին . . .
Անիծելով աշխարհն հին,
Ու տենչալով հիւսիսայզին հրաշափառ
Որ հիւսիւսէն կարմիր կարմիր կը ծագի՛ . . . :

921. 15. 3. Ատանա

ՆՈՒԱՐԴ - Ա.ՊԵՏ



ՏՈԲԹ. ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՅՈՒՅԵՐ ԵՒ ՆԻՅԵՐ

Տարսոն առաջին կայանը եղաւ տեղւոյն պահակազօրքին համար մտերմիկ շփումներ ունենալու տարագրութենէ վերադարձած, զրկանքին ու սրտմաշուրբէն ծխրած հայութեան հետ:

Հայ Լէգէոնականը առաջին օրէն տեսնելով խանդավառ արտայայտութիւն եւ անվերապահ գուրգուրանք մը, իր հարազատ հողին վրայ հարազատներէն շրջապատուած, զգաց իր կրծքին տակ զինովոյ տրոփիւնը անկեղծ ու անխառն ուրախութեան մը, ապրեցաւ հոգեկան վերացումներ, որոնք, իր փոքր երջանկոնթիւններուն խոշոր մէկ մասը հիւսեցին:

Հայ Լէգէոնականը, օտար ափերու վրայ, ղարիպութեան դառնութիւնները իր հոգւոյն խորերը երկար ատեն պտտցնելէ յետոյ, իր առջեւ լայնօրէն բացուած ընտանեկան շեմերէն ներս, ճաշակելով մէկտեղ անոր ընծայած քաղցրութիւնները, պատմեց ու լսեց, տառապանքի, ցաւի ու խաչերութեան արհաւարակից պատմութիւնները: Բաժնեց անոնց հետ կարմիր վերջիշումներու թախիծն ու տիսրութիւնը, սթափեցուց զանոնք իրենց վշտերէն՝ գօտեպնդելով երկրայանքի առջեւ եւ աւետարաննելով անոնց նոր հաւատամքներ:

Հանդիսաւորութիւններու, հարսանիքներու, ընտանեկան երեկոյթներու եւ ցերեկոյթներու մէջ, հայ զինուորը իրեն լայն տեղը ունէր եւ կարծես առանց անոր, անհամ կը նըկատէր Տարսոնցին իր հաւաքոյթները:

Զինուորները միշտ հաւաքուած տեսնելու, անոնց անմեղ ժամանցներ ներկայացնելու եւ միանգամայն համելի ըլլալու բուռն տենչէն մղուած, Տարսոնի երիտասարդութիւնը, իր ակումբը յատկացուցած էր զինուորին մինչեւ գիշերուայ ժամը 9ը, սպառումին կէսը միայն զանձելով:

Ընտանեկան մտերիմ շրջանակներ՝ որոնց անունները հոս արծանագրել առնուազն վիրաւորանք մը պիտի ըլլար իրենց համեստութեան, մինչեւ վերջ քաց մնացին, պարզեւելով զինուորներուն ընտանեկան տաքուկ բոյնի մը բոլոր առաւելութիւնները: Ամէն զինուոր գտած էր օճախ մը, ցերեկուայ յոգնատանզ մարզանքներէն եւ աշխատանքներէն վերջ քանի մը ժամ հանգստանալու եւ ապրելու համար հին, երջանիկ օրերու յիշատակներն ու երազները: Եւ Տարսոնցին գոհ էր այլքան վայելք կարենալ հայթայթելուն համար իր պահակազօրքին:

Սյս բոլորը բարոյական զօրաւոր պատճառներ կազմեցին աւելի սիրցնելու համար զինուորին իր համագենսոր եւ յիշեցնելու թէ՝ իր պարտականութիւնը տակաւին վերջ գտած չէր, այնպէս որ, երբ Լէգէոնին պայմանաւորութեան ժամանակը լրացած նկատելով առաջարկուեցաւ մնալ զէնքի տակ կամ ծգել զայն, Տարսոնի պահակազօրքէն շատ քիչեր միայն հետեւեցան վերցին առաջարկին:

Դիւանագիտական դարձուածքով մը, պէտք եղաւ զինուորները հեռացնել քաղաքէն: Տարսոնի հայութիւնը զգացումներու անկեղծ եւ գերագոյն պութկումով, կարելի բոլոր միջոցները գործադրեց դիմելու համար առ որ անկ է եւ անկէ յետոյ նիւթական զոհողութիւններ յանձն առաւ հայ զինուորը մարմնական աշխատանքէ ազատելու համար:

Փոխադարձաբար զինուորներն ալ բաժանումի եւ կարօտի ցաւագին բոպէներ ապրեցան: Մբապլարի բարձունքէն,

ԽԱՉԵ Ի ԽԱՉ

Դուն՝ որ ըսիր թէ կ'իշխես, Աստուածն իմ, ողջ աստղերուն,
Կոհակառոյց ովկէանին եւ լիներուն կապուտակ,
Մանկան դողդոց շրթունքին եւ բոցակէզ արեւուն,
Եւ անիւին հողմերուն՝ երբ կը վարգեն ծագէ ծագ:

Դուն՝ որ ըսիր թէ կ'ընես աղբերակները զուարթ,
Վարդը՝ կարմիր, եւ մոայլ՝ ափունքները Գանգէսին,
Ուրտեղ թափօր առ թափօր քրմականներ խանդակաթ,
Լուսնկային տակ նստած լոկ տիսրութիւն ծըծեցին:

Դուն՝ որ ըսիր թէ կրնա՛ս դաշնակութեամբ մը անհուն,
Կնիւնները լացնել, սրինգի մը պէս անուշ,
Թռչունին թեւը խլել ու ժանիքը՝ գալերուն,
Տիեզերքին հոգի տալ, առնել հոգին ամէնուս:

Դուն՝ որ ըսիր թէ գիտե՛ս իջնել անդունով սրտին,
Եւ ակնարկով մը չափել մոայլ վիհերը՝ սիրոյն,
Ճառագալթով մ' հրդեհել սառնամանիքը՝ ցրտին
Հոգին մէջ ու կարդալ կասկածները մարդերուն:

Դուն՝ որ արթուն կը հըսկես, ըսիր բոլոր սերմերուն,
Ինչպէս խարտեաշ ցորեանին, նոյնպէս սերմին մայրական,
Որք՝ խորհուրդով զօրացած, գաղտ ծոցին մէջ անդերուն,
Եւ արգանդին ալ կընոջ անգիտութեամբ կ'ուռճանան:

Ո՞վ Աստուած իմ, կարող եմ, ըսիր ամէն բազուկէն
Ոճրագործ սուրբ խլել, խրել՝ սրտին մէջ տիրոջ,

քաջավայել շարժումներով ցոյց տուին թէ՝ ամէն վայրկեան
պատրաստ են իրենց կեանքը տրամադրելու:

Գովելի է որ Տարսոնցիին գուրգուրանքն ու խանդակա-
ռութիւնն ալ անշէջ մնաց դէպի հայ զինուորը:

Եւ մինչ Աստանայի մէջ, փառաւոր «ովսաննա»ներէ վերջ,
Ակամաւոր»ը մեծ ու փոքր բերաններէ անարգանքի սիւնին
կը գամուէր, Տարսոնցին մնաց միշտ անոնց յիշատակներով
երազուն եւ վերադարձի: սպասող: Սն, չի լքեց իր զինուորը
իր գիտակցութեան եւ հոգեկան բարձրութիւններուն ապա-
ցոյցը տուաւ, իր Կարմիր Խաչին միջոցաւ փնտուելով զին-
ուորները լեռներու վրայ եւ միշտ հետն ունենալով ճոլս
եւ առատ նուէրներ: Բարոյական խոշընդուներ եւ անպա-
տեհութիւններ պակաս չէին յարաբերուելու համար իր
զինուորին հետ. սակայն ան գիտցաւ բոլորին վրայէն
անցնիլ աննկուն կամքով եւ սառն պաղարիւնով:

Պահակազօրքի բոլոր զինուորները, թանկագին յիշա-
տակներ ունին Տարսոնէն եւ Տարսոնցիէն՝ պահելու համար
մինչեւ իրենց կեանքին վերջը:

Յ. Ն.

Խոստումներուդ Հրեշտակը վերջապէս ալ զրկէ՛
Եւ կամ գոնէ սո՛ւր մը դիր, Յեսուներու մէջ դողդոց:

Քեզ ընդերկա՛ր կանչեցինք . . . մնր վիշտերուն տակ մըռայլ,
Սհաւասիկ որ դարերն անզօրութեամբ կլքեցան.
Հերիք որքան մընացիր անհոգ, թոյլ եւ անայլայլ,
Ալ կ'ուժանանք մննք քեզմէ, մն'նք զաւակներս Արմէնեան....:

Ալ ողակէզ չի մընաց . . . դարեր զոներ մըխացին,
Մեհեանները Հայրենի եւ անտառները Հնդիկ
Դատարկացան երէով հարուստ դաշտերը մներին,
Աստղերուն տակ կը մարի տակաւ սաղմոսը միսթիք:

Մեհեաններուդ, Տաճարիդ քարերն այլեւս մաշեցան,
Մեր հրակէզ շրթներուն հաւատազերմ համբոցին.
Օր մ'ալ որդիդ՝ հաննեցինք ողակիզել Գողգոթան,
Արխնթաթաւ քողերով սրբելու մեղքն համօրէն . . . :

Խաղաղութեան սաղմոսներն ի զո՞ւր, ի զո՞ւր հնչեցին,
Բագիններու վրայ կարմիր եւ բոցերու մէջ բոսոր,
Զոններուն բոլը միայն սիրեցիր դուն եւ գինին՝
Որ հոսեցաւ հեղեղի պէս, սրտերէ վիրաւոր:

Ալ յոգնեցանք ծնկաչօք պաշտելէն քեզ յուսահատ,
Արինն անմեղ ծովացած մեր ցաւերուն պէս անհուն
Կ'եռեւեփի աւասիկ կորհակներո՛վ անընդհատ,
Ու գահերո՞ւդ կը խուժէ, համբոյր տալով աստղերուն:

Եղէգնուտին մէջ լըռեց ընդ միշտ երգը արծաթի,
Խաչէ ի խաչ նահատակ կուլայ Հայը դառնօրէն,
Պատգամներդ ալ չեն զօրեր, պէտք է համնիս դուն մնզի,
Թէ ո՛չ ի խաչ, օ՛ն դուն ալ, մեր Աստուածը անօրէն:

ԱՐՄԷՆ ԹՈՉՆԻԿ

ՀԱՅ ԼԷԳՀՈՆԱԿԱՆԻՆ ԴԵՐԸ

Արարայի յաղթական Հայ Լէգէռնականը իր փառքին
դափնի պսակը ընդունած էր այլեւս, երբ Ալպիոնի վեհ
զաւակը, Սուրիոյ Դաշնակից զօրաց ընդհանուր հրամանա-
տարը, Ժէնէրալ Ալէմալի, գնահատելով անոր քաջագործու-
թիւններն ու հերոսական մարտը, դրուատալից հեռագիր-
ներ կ'ուղղէր Փարիզի Ազգային պատուիրակութեան նախա-
գահ Վահեմ. Պօղոս Նուպարի եւ ուրիշ պաշտօնական շրր-
ջանակներու:

Դարաւոր բաղձանքներուն եւ մեծ իտէալին իրակա-
նացման համար ամէն բան զոհեց անիկա, իր հանգիստը,
իր ապագան ու իր կեանքը:

Ովկիանոսներ ճեղքելով եկաւ հաւաքուելու ֆրանսա-
կան պանծալի եռագոյնին տակ, եւ երբ յաղթական պսակը
ի ծեռին, մտաւ Կիլիկիոյ ցանկալի երկերը, երկիւղածութեամբ
համբուրեց Լեւոններու, Հեթումներու, Թորոսներու նուի-
րական վայրերը՝ ցեղին իրական ազատագրումին արշալոյար
ողջունելով հոն:

Ալ ազատուած էր Ռուբինեան աշխարհի տարաբաղդ
Հայութինը, օրէ օր սպասուած վանտալական ջարդերու
սարսափը այլեւս փարատած էր Տարսոնի եւ Ատանայի
հայերու սրտէն, եւ երբեմնի սնազոռուոց թշնամին հիմա սըմ-
քած ու կորաքամակ խոյս կուտար ամէն կողմէ ծակամուտ
լինելու համար գազանային որջերու մէջ:

1918 Դեկտեմբերին Տարսոնցին անբացատրելի ուրա-
խութեամբ դիմաւորեց եւ ողջագուրեց Հայ Լէգէռնականը,
տարիներէ ի վեր լոռող եկեղեցւոյ զանգակները սկսան

վերստին հնչել եւ հայ մամիկը դարձեալ բացուած տեսաւ իր առջեւ հայ եկեղեցւոյ յուսատու դռները:

Իսլամացած հայ որբերուն ալ աչքի լոյս բերած էր արի Լէգէոնականը որ դռնէ ի դուռ շրջելով լոյս աշխարհ բերաւ զանոնք, հարէմներէն քաշեց հանեց հայ հարսնուկն ու այրին, զորս միսիթարելու համար բա՛ն մը չխնայեց Տարսոնցին:

Ի պատիւ Լէգէոնականներու Տարսոնի շքեղ եկեղեցւոյն մէջ սարքուած հանդէսէ մը վերջն էր, երբ սպայ Փափազեան. իր տոհմին յատուկ ազնուականութեամբ, ազգասիրական եռանդէ մկուած, կազմեց առժամեայ Ազգ. Միութիւն մը, որ անմիջապէս գործի ծեռնարկելով, ոգի ի բոլին աշխատեցաւ ազգային գործերը վարելու, եւ գաղթէ վերադարձող հայ խեակները տեղաւորելու եւ սնուցանելու:

Պէտքերը անհուն էին, տառապանքէ վերադարձող հիւանդներուն մօտէն հսկելու, մայրական գուրգուրանքէ զրկուած հայ զինուորին ցաւերը մնալմացնելու համար անհրաժեշտ էր Հայ Կարմիր Խաչի մը հաստատու մը: Ահա սոյն պակասի լրացումն ալ կատարուեցաւ անխոնից զանքերովը ազնիւ եւ հայրենակը Լէգէոնական, Տիգրանակերտցի Պր. Տիգրան Առաքելեանի, որ իր պարզ եւ մաքուր սրտէ բղխած խօսքերով հրահրեց Տարսոնի իգական սեռը եւ զօրավիզ ունենալով տիար Նազարէթ Պիւլպիւլեանը եւ ուրիշ տիկիններ, քիչ ժամանակուան մէջ ի գլուխ հանեց սոյն նուիրական ծեռնարկը:

Լէգէոնականը կը գործէր ծովածաւալ պէտքերը աչքի առջեւ ունենալով:


Ազգ. Միութեան նախածեռնութեամբ սարքուած ցերեկոյթի մը մէջ, ուր անձնուէր ու երաժշտակը զինուորներու խումբ մը բերած էր իր գնահատելի մասնակցութիւնը, հաւաքուեցաւ 1500 ոսկի, ինչպէս նաեւ 117 ոսկիի ուրիշ գումար մը գոր նորակազմ Հ. Կ. Խաչը հաւաքած էր գօգարտներու բաշխումով:

Աշխատութեան եռանդը սկսած էր ամէն կողմ: Կարմիր Խաչը տունէ սուն պտտկելով, կը գտնէր անոք ու ան-

տիրական հիւանդները, զորս կը խնամէլ ամէն կերպով: Սակայն իր գործունէութեան ընթացքին տեսնելով որ իր աշխատութիւնները չն պակուիր պէտք եղածին պէս եւ ասիկա՝ լոկ միջոցներու անբաւականութեան հետեւանքով, այս անգամ Ժէսթերու ամէնէն ազնիւը կ'ընէ եւ զօրաւոր կամքով մը, կը հիմնէ 15 անկողիննոց կոկիկ հիւանդանոց մը, որ եթէ Տարսոնի փառքը եղաւ, միեւնոյն ատեն ալ պարծանքը՝ Կարմիր Խաչի հիմնադիրներուն: Կարելի չէ չի գուրգուրալ եւ յարատեւութեան հոգ չտանիլ զթութեան գուրգուրիկ յարկին, որ Մարաշի սոսկալի ջարդին, բազմաթիւ սառած ծեռքեր ու ոտքեր դարմանելով, կեանք տուաւ մահուան զիրկը ինկողներուն, եւ ազատեց անօթիները թշուաւութեան նիրաններէն:

Կը սիրեմ Տարսոնը եւ կը գովեմ Կարմիր Խաչի գործունէութիւնը:

Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ



ՏՈՐԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹՈՒՄԱՅԵԱՆ

ՁԵԶ Ե ՈՉ ԿԵՐՊԵՄ ...

Այո՛, ձեզ, միշտ ձեզ կին գործաւորներ
 Սրտի խոռվքով ձե՛զ է որ կ'երգեմ.
 Ամբարիշտ կեանքի դուք մուհց նոխազներ,
 Դո՛ւք ձեր մայրութեամբ վեհ ճարտարապետ
 Մարդկային ազգի յաւերժացուցման,
 Դո՛ւք սուրբ Վեստաներ սրբահուր Յազնին,
 Դո՛ւք վկայարան ցաւի, երկունքի, անձնազրութեանց
 Ուարթուն պահապան պաշտելի Տունին, Հի՛մը Մարդկութեան
 Ձե՛զ է որ կ'երգեմ . . .

Ձե՛զ է որ կ'երգեմ,
 Ձե՛զ, որ չէք տեսեր եւ ո՛չ մի հունը
 Անկաշկանդ սիրոյ և ազատութեան . . .
 Ձե՛զ, որ աղծապիղծ այս աշխարհին մէջ
 Նետեր են դէս դէն, հաճուրի սոսոր իբրեւ փորձաքար . . .
 Ու յաճախ սոված, դո՛ւք որպէս հարժեր, կեանքի մը սիրոյն
 Եղեր էք աղին, եղկ, պորտախաղաց, խննեշ, հուղկահար,
 Դո՛ւք հացի մ'համար յայրատ կրքերուն
 Եղեր էք կրծօն, որսեր դիւրատար պատի գողերուն . . .
 Ձե՛զ, որ ձեր միսը հաներ էք աւար յելուզակներուն
 Ձե՛զ է որ կ'երգեմ . . .

Ձե՛զ է որ կ'երգեմ
 Կին-գործաւորներ, աղքատ, ընչազուրկ, խոնարհ մարդկութեան
 Դո՛ւք մեծ արժէքներ, ազնիւ բանակի վսեմ որակներ . . .
 Ձե՛զ, որ կրկնակի կը հանդիսանաք
 Եւ մեծ բարերար, եւ հերոս բազուկ

Եւ կ'ապրեցնէք եւ տուն ե՛ւ պատիւ ե՛ւ արդար վաստակ,
 Կը կըէք դաժան այս կեանքի կապանք, տարտու տառապանք,
 Գործանոցներու մութ խորշերուն մէջ հոյլ հոյլ թիսմըւած
 Կարկամ ծեռքերով, դէմքերնիդ մրոտ, լանջքով մազկուխնչ,
 Դառն դատելով, որ ճակտի քիրտով բրդուճ մը չոր հաց
 Շահիք, ձեր նիհար զաւկին թացաշուի
 Կամ անոր՝ լուման գիրքին ուսմունքին
 Եւ թերեւս ափսո՞ս անոր դագաղի, շերտ մը պատանքին . . .

Ձե՛զ է որ կ'երգեմ . . .

- Ձե՛զ է որ կ'երգեմ
 Դո՛ւք անիրաւուած կինե՛ր գործաւոր, մա՛յր զաւակներու,
 Յաւէտ աշխատող, կուզ կորաքամակ եղող իմ քոյրեր
 Ձե՛զ, արկածներէ կուրացող, հաշմող ընկերուհիներ,
 Խոնաւ, անարեւ մթնոլորտի տակ հիւծախտի ժառանգ
 անմեղ նոխազներ . . .

Ապրելու-մեղքին, տենչին, ցանկութեան դժբաղդ թիրախներ
 Ձե՛զ է որ կ'երգեմ . . .

920. 23. 2. Առանա

ԱՐԱՄ - ԱՍՊԵՏ

Ես իշծ մ'ունիմ, խելք՝ անմխիթար
 Յաւատանց Ազգիս՝ օգուտ մը ընել.
 Ես իշծ մ'ունիմ եւ յոյսեր պայծառ,
 Հայրենիքս խեղն՝ նորէն շէն տեսնել.

Ճ. Մ.



ՀԱԼԻՊԻ Հ. Կ. ԽԱՐՄԱՆԻ ԽՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

- 1.— ՍԱՐԳԻՍ ՍԵԼԵԿԱՆ ատենապետ
- 2.— ԼԵԽՈՆ ԹԻՒՖԵՆՔԵՑԱՆ ատենապիտ 3.- Բժ. ՏէրՊօՂ. ՕՍԵԱՆ նախկին Ա. գանձապահ
- 4.— ՌՈՒԲԵՆ ԱՇԵՄԵԱՆ նախկին Բ. Գոնձապահ
- 5.— Պ. ՀԱԼՎԱԶԵԱՆ 6.— Օր. Ա. Ա. Խ. ՆԱԶԱՐԵԱՆ 7.— Տիկին ՄԱՐԻ ՄՏԵՓԱՆԵԱՆ 8.— Տիկին ՍԱԹԵՆԻ ԷՃՉԱԶԵԱՆ հակակըսի մարմելի անդամ
- 9.— Տիկին Վ. ԵՐԳԻՆ ԹԸՆԿՐԵԱՆ հակակըսի մարմելի անդամ
- 10.— Տիկին ԵՐԱՆՈՒՀԻ ՋԱՀԱԿԵԱՆ 11.— ՊԱՐՈՅ ԼՈՒՍԱՐԱՐԵԱՆ նախկին գրագիր :

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՀԱԼԷՊԻ ՄԱՍՆԱԺԻՒԴԻՆ

1918 ի Նոյեմբերին զինադադարէն վերջ, Հալէպ հաւաքավայրը դարձած էր բոլոր հայ տարագիրներուն, որոնք 1915 էն սկսեալ արտօռուած էին դէպի ՏէրԶօր, Մուսուլ, Դամակոս եւայլն: Անոնք՝ ընդհանուր արտօռուածներէն 100ին ուժառուն, իննառուն համեմատութիւնով կոտորակուած, բնական եւ արուեստական ահռելի տանջանկներէ հազիւ ազատուած, յաջողած էին հետ ի հետ հասնիլ հոս՝ Հալէպ, ուր բազմութիւնը հետզհետէ յալտնի կերպով սկսած էր հոգ պատճառել բոլոր զգայուն, հասարակաց գործին բաժին մը բերելու տրամադիր հայ անհատներու: Անհնարին էր Հիշել երէկը եւ անտարբեր մնալ ի տես այն բազմաչարչար խլեակներու մեծամասնութեան օգնութեան կարօտ վիճակին: Ամերիկացիք եւ Անգլ. Զին. իշխանութիւնները անուրանալիորէն վեհանձն եւ առատածեն եղան իրենց նպաստներով, եւ այս կերպով մեղմացուցին հայ բեկորներուն դժոխային ցաւերը:

Այս միջոցին խիստ գովելի ծեռնարկներ սկսան կառարուիլ, հայ համարալքացիներու մէջ: Շուտով կազմուեցան Հայրենակցական, Նպաստից եւայլն Միութիւններ, որոնք

կրցածնուն չափ սկսան օգնել կարօտ դասակարգին: Այս ձեռնարկներուն յաջողութենէն եւ նպատակի վեհութենէն թելադրուելով, կանխաւ սկսած էր մի քանի համակիրներու մէջ ուրիշ ձեռնարկ մը եւս յաջողցնել: Անիկա Հ. Կ. Խաչի կազմութիւնն էր. որը իր կարգին կոչուած պիտի ըլլար առանձին տեղ մը գրաւելու, ժողովուրդի ցաւերուն ամոր-ման գործին մէջ: Ուստի, 1919 Սեպտ. 2ին, նոյն նպատակին համար տեղի ունեցան բանախօսութիւններ եւ կոչ մը ժողովրդեան, բացատրելով անոր Կարմիր Խաչի նպատակը: Այդ օրը բաւական հոծ բազմութիւն մը ներկայ էր, որոնցմէ շատեր անդամ արձանագրուեցան, ոմանք ալ նուիրատութեամբ օգնեցին եւ գոյացաւ բաւական հասոյթ մը: Գործին աւելի կանոնաւոր ընթացք տալու համար, քուէարկութեամբ եւ եռամսեայ շոշանով ընտրուեցաւ վարչութիւն մը, հետեւեալներէն նախագահ: Տ. Բժ. Ա. Ալթունեան:

Վարչութեան անդամներ.— Տէր եւ Տիկին Մինաս Մինասեան, Տիկ. Ստեփանեան, Պ. Մարտրէ Սինանեան եւ Տիկ. Աշխարհունի:

Ժողովրդի թշուառութիւնը այնքան սրտակեղէք էր եւ օգնութեան միջոցները անբաւական, որ հարկ էր աւելի մեծ հասոյթներ ստեղծել: Հետեւաբար վարչութիւնը ձեռնարկեց եւ տուաւ պարահանդէս մը, ուրկէ մօտ 50 ոսկի հասոյթ գոյացաւ: 1919 ի նոյեմբերին քաղաքէս բաւական հոծ բազմութիւն մը մեկնած էր տեղի ունեցած ստիպուական ներգաղթի հետեւանքով, որով անդամներէն կարեւոր թիւ մը պակսած էր: 1919 Դեկտ. 1ին վերոյիշեալ վարչութեան շրջանը լրացած ըլլալուն, տեղի ունացաւ Ընդհ. Ժողով որ ատեն վարչութիւնը հրաժարեցաւ եւ որովհետեւ կեդրոնի Վարչութենէն մասնաւոր կանոնագիր ուղղուած եւ այս թուղթերը նոյն օրը հասած էին, ըստ այդ կանոնագրի տրամադրութեան 1919 Դեկտ. 2ին տեղի ունեցաւ վարչութեան ընտրութիւն, հետեւեալ եօթը անձերէն. Պ. Պ. Մարգիս Սէլեան, Մ. Նահարեան, Մ. Սինանեան, Բժ. Քիրէմիտեան, Տիկին Ստեփանեան եւ Օր. Աղաւնի նազարեան:

Եւ հակակշուի մարմնի անդամ ընտրուեցան Պ. Պ. Բժ. Տէր Պօղոսեան, Լեւոն Թիւֆէնքճեան եւ տիկնայք էճզաճեան եւ թընկրիան, նախագահ մնալով դարձեալ Բժ. Ալթունեանը:

Այսուհետեւ նկատելով որ շատ աւելի օգտակար կըլլայ ժողովները խաւուն ընել, յարմար դատուեցաւ միշտ ժողովները այդ կերպով շարունակել: Խաւուն ժողովը նախկին ծեւով շարունակելով հանդերձ, տեղացի կարօտ հիւանդները իր միջոցներով դարձանելու եւ նետեւելով հայ թերթերու կոչերուն Հայ զինուորին օգնելու համար, որոշեց իր դրամագլուխին 0)0 ին 90 ը տրամադրել այդ բարձր նպատակին եւ նոյն ատեն Հայ Ազգ. Միութեան հովանաւորութիւնով ծեռնարկեց ընդհ. հանգանակութեան, որուն հասոյթն ալ պիտի յատկացուէր նոյն նպատակին: Դիմում եղաւ յիշեալ Միութեան, որ սիրով ընդունելով մեր առաջարկը, ինքնիսակ կազմեց հանգանակիչ մարմնն մը եւ իր մնառուկէն նոյն նը-պատակին նուիրեց 100 ոսկի: Հ. Կ. Խաչը 90 ոսկի եւ հանգանակիչ մարմնի հաւաքած գումարով ընդամէնը 430 Անգլ. ոսկի եւ 6 շլին առանձին նամակով դրկեց Հայ Հանրապետութեան Պոլսոյ ներկայացուցիչին՝ նոյն նպատակին յատկացուելու համար: Որքան որ հանգանակութենը շարունակելի էր, սակայն արտաքին եւ ներքին զանազան պատճառներ արգելք եղան անոր: Այդ հանգանակութենէն այսօր 11 ոսկիի մօտ գումար մը միայն կը մնայ Հ. Կ. Խաչի մնառուկը: 1919 Սեպտ. 22 ին հայ վարժարանի սանութիւները առաջնորդութեամբ իրենց մի քանի քոյքերուն, գողուրիկ գաղափարն յղացած էին հայ որբուհիներուն օժանդակելու եւ անոնք իրենց կարգին կազմեցին ՊՍՍԿ միութիւն մը. եւ յետոյ խորհելով որ Հ. Կ. Խաչի նպատակին հնատ զրեթէ յար եւ նման է իրենց ծեռնարկը, փափաքեցան միանալ անոր եւ գործել անոր հովանաւորութիւնով, որով յաջողեցան եւ դեռ կը շարունակեն 15 որբուհիներու խնամքը ապահովել: Այդ միութիւնը Հ. Կ. Խաչի հետ ծուլուած՝ նոյնիքան յաջողած է անոր պիտճէին օգնել: Տուած է երկու հանդէսներ, որոնցմէ գոյացած է բաւական հատոյթ:

Ժողովուրդին մէջ կարօտներու թիւը այնքան շատ էր որ, հարկ էր նոր հասոյթի միջոցներ ստեղծել: Այս հիման վրայ 1920 Մ. Ծննդեան առթիւ ձեռնարկուեցաւ գօգարտներու ցրւումի, որ բաւական հասոյթ ապահովեց: Դիմում կատարուեցաւ երեք հայ առաջնարդարաններու, որոնցմէ Բողոքական եկեղեցին 5 Օսմ. ոսկի նպաստ զրկեց: Օր. Միոթիւնը 157 կանգուն ներմակ կտաւ եւ 50 զոյգ բուրդէ գուլպայ: Հայ Գաթոլիք մայրապետ առաք. մայր Ելպիս 10 Եգիպ. ոսկի եւ յետոյ աջակցութեամբ Քոյլ Ֆլորանսի իրենց վարժարանի սանուհիներէն բաւական ատեն ամսական 200-300 դհկն.ի անդամակնար, որոնք ընդհ. հաշիւներու մէջ որոշ կը տեսնուին:

Հ. Կ. Խաչը դիմում կատարեց նաեւ Ամերիկ. Կ. Խաչին որ իր կարգին ամէն հնարաւոր դիւրութիւն տուաւ զգեստեղիններով եւ դեղերով: Հասոյթի իբր միջոց փորձ եղաւ նշանախօսութեան եւ ամուսնութեան առթիւ հանգանակութիւն կատարել եւ երկու անգամով յաջողեցանք 30 ոսկիի մօտ գումար մը ծեռք բերել: Ժողովս նկատելով որ շատ աւելի օգտակար է հայ բժիշկներու միութիւն մը կազմել, փորձեց թելադրել Տոքթ. Ալթունեանի, որ պաշտօնապէս իր տունը հրաւիրելով Հայ բժիշկները, գեղագործները եւ ատամնաբոյմները, պարզեց անոնց հաւաքոյթին նպատակը, որոնք ամէնքն ալ տրամադրուեցան Հ. Կ. Խաչի գործնապէս ծառայելու, անոր կողմէ յանձնարարուած հիւանդները դարմանելով եւ աժանագին դեղեր հայթայթելով. միւս կողմէ ծանր գործողութեան կարօտ հիւանդները յաջողեցաւ Առաջնորդարանի միջոցաւ ուղղակի տեղաւորել կառավարական հիւանդանոցը, հոգալով անոնց փոխադրութեան եւ այլ յարաբերական ծախքները: Հ. Կ. Խաչը ջանաց Ամերիկացիներու օժանդակութեամբ 5-10 անկողինոց հիւանդանոց մը ունենալ. բայց թէ գործին հիմնական դժուարութիւնները եւ թէ ջանազան պատճառներ արգելք եղան այդ ծեռնարկին իրականացման: Ան ջանաց նաեւ հնարաւոր միջոցներով օգտակար ըլլալ անգործներուն մասնաւորապէս կամաւոր

զինուորներու, որոնք զանազան վայրերէ դարձած աշխատութիւնով ապրիլ կուզէին: Կարելի չէ հպարտութիւնով չիշատակել այն խիստ գովելի մէսթը, որ Հայկ. որբանոցի աշակերտները իրենց յարգելի տնօրէնին թելադրութեամբ եւ ներքին փոքրիկ ներշնչումով մը, սիրայօժար զրկեցին ինքզինքնին ճիշդ մէկ շաբաթ եւ միմիսայն չոր հաց ուտելով իրենց անձնազոհ խնայողութեան արդիւնքը, 20 Օսմ. ոսկի, տեղի ունեցած հանդէսի մը առթիւ մեզ տրամադրեցին յատկացուելու համար հայ զինուորին: Սոյն գումարը եւս յիշեալ գումարին մէջ հաշուռւած է արդէն:

Ի պարձանազրենք հետ նաեւ Պաղտատի երկաթողիի Ընկերութեան հայ պաշտօնէից 20 Եգիպ. ոսկիի նուիրատութիւնը, որ նեղ օրերու մէջ մնծապէս գիւրացուց մեր գործերը:

Ժողովը իր կանոնազրի տրամադրութիւնէն օգտուելով փորձեց լսարանական եւ մամնաւորապէս առողջապահական բանախօսութիւններ ընկե, որոնք սակայն երբեմն ընդհատուեցան:

1920 ի Ա. Զատկին կրկին զօգարտներ ցրուելով Հայ Լուս. եւ Յողոք. եկեղեցիներու առջեւ, յաջողեցան մօտ 64 ոսկիի հասոյթ ունենալ, որւն ճիշդ կէսը յանձնեց Սուազնորդարանին, որպէսզի միացուելով կիւիկեան աղէտեալներուն ի նպաստ բացուած հանգանակութեան հասոյթին՝ զրկուի իր նպաստակին: Ժողովը 1919 Դէկ. Էն սկսեալ Պոլսոյ կերպնին եւս զրիթէ միշտ թղթակցած եւ սուացած հրակերպնին համաձայն գործած է: Տեղի ունեցած ընդհ. Ժողովներուն մասնակցիլ անհնարին բլլալով իր կողմէ Պոլսոյ մէջ ներկայացուցի նշանակած է: 1920 Օգոստ. 28-ին սկսեալ կազմակերպած է առև եւ հիւոջ, անդապահութեան դասընթացք մը իգական սեռի յատուկ Տոքթ. Ալթունեանի կողմէ յիշեալի հիւանդանոցին մէջ: Այս ծեռնարկը խիստ օգտակար եղած է եւ կը շարունակէ ըլլալ: Ներկայիս 40 է աւելի է սոյն դասընթացքին հետեւողներուն թիւը:

Հ. Կ. Խաչը անցեալ Նոյեմբերէն սկսեալ փորձեց դարմանատուն մը բանալ, շաբաթը Յօր առաւօտները երկուժամ հիւանդներուն դարման եւ ծրի գեղեր հայթայթելու համար. իսկ 1920 Օգոստոսի սկզբներէն հետզիետէ տեղս համառող եւ վրաններու տակ պատսպարուող, Քիլիսէն եւ Այնթապէն վերադարձող հայ տարագիրներու. Հ. Ազգ. Միութեան աջակցութիւնով կազմակերպած է բժշկ. կանոնաւոր այցելութիւն եւ ծրի դեղ հայթայթած է զրեթէ ամէն ատեն: Այս տարագիրները Նոյեմբերին զանազան քէմբերու մէջ փոխադրուեցան: Հ. Կ. Խաչը դեռ կը շարունակէ ընել անոնց իր կարելին: Այս գործին մէջ անուրանալի է Ֆր. Խնամատարութեան եւ Հ. Բ. Բ. Ա. Միութեան կարեւոր աջակցութիւնը:

Հ. Կ. Խաչը անցեալ հոկտ. էն սկսեալ իր լսարանները վերսկսաւ գործակցութեամբ Հ. Երիտ. Միութեան եւ շարունակեց մինչեւ Դեկտ. 1920: Իր մէկ լսարանին, քաղաքս գտնուող Այնթապցի Տ. Ներսէս Քհնյ. Թափուզնեան բանախօսութիւն մը կատարեց եւ հոն ի նպաստ Այնթապի մէջ կրուող հայերուն՝ հանգանակութիւն մը ըրաւ որուն հասոյթով մօտ 1300 տուփ ծխախոտ գնելով, դրկց Այնթապ:

Ֆրանսացիներու Հայէպը գրաւելէն վերջ, ժողովս խորհելով որ առանձինն լուացարան եւ արդուկարան մը բանալով կարելի է բաւական շահ ապահովել, փորձեց այս գործին պայմաններուն տեղեկանալ եւ սակայն տեսնուեցաւ որ բաւական կարեւոր դրամագլուխի պէտք կայ: Ռւստի իր վարչութեան անդամներէն փաստաբան Պ. Ա. Ֆէթթալեանի իրաւասութիւն տուաւ կարելին ընել: Ֆր. Խընամատարութիւնը իմանալով այս ծեռնարկը եւ խորհելով որ անկէ որբանոցն ալ կընաւ բաժին մառնել, 300 Օսմ. ոսկի տրամադրեց 13 ½ բաժնի վրանց: 4 Խնամատարութեան, 2 Հ. Կ. Խաչին, 2 Հայկ. որբանոցին եւ 5½ գործը վարող վաճառականներուն բաժնուելու պայմանով: Հակառակ որ արդուկարանէն ալ շահ մը ապահովելու հաւանականութիւնը կար, սակայն գործնականին մէջ մը կազմին համար շատ

ալ դիւրին չը եւ յետոյ գրամագլուխի հարցը ամէնէն դժուարն էր գործի սկզբնաւորութեան համար: Լուացարանի գործը Պ. Ֆէթթալեանի յանձնուեցաւ, որ յետոյ քաղաքիս ծանօթ 2-3 հայ վաճառականներու մասնակցութեամբ գործի սկսաւ եւ տեսեց մինչեւ 1919 Նոյեմբերի վերջը, կանխաւ Ֆր. Զին. Խշանութեանց հետ պայմանագրութեան մը համեմատ: Այդ պայմանաժամանակը լրանալէ վերջ՝ գործը գրեթէ դադրեցաւ Ֆր. Խշանութեան կողմէ: Ներկայիս հաշիւներու քննութիւնը ցոյց տուաւ որ, սոյն գործը ոչ մէկ շահ չէ ապահոված: Պ. Վիտալ իր փոխ տուած 300 ոսկին նոյնութեամբ ետ պահանջած ըլլալով՝ ծեռնարկուներու կողմէ այդ հաշիւը վակուած է:

Այս ծեռնարկներէն զատ, փորձեց նաեւ գուրայի արհեստանոց մը բանալ, դարձեալ հայ անգործներուն գործ հայթայթելու նպատակաւ. բայց փորձով տեսնուեցաւ որ այդ ալ չյաջողուեցաւ:

Անցեալ տարուայ կաղանդին Հ. Ազգ. Միութիւնը գեղեցիկ գաղափարն յղացած էր Հայկ. որբանոցի բոլոր որբերուն կաղանդէքներ տալ այս գործը յանձնած էր միջ-գաւառային եւ այս միութիւններու. Հ. Կ. Խաչը եւս համեմատ գումարով մը մասնակցեցաւ անոր: Այս տարուայ եւրոպական ամանորին Հ. Ազգ. Միութեան կողմէ առաջարկուեցաւ Փրանսական հիւանդանոց այցելել Հ. Ազգ. Միութեան եւ Հ. Կ. Խաչի անունով ու հոն հիւանդներուն սիկարէթ եւ անուշեղէններ բաշխել: Ժողովս զնահատելով այս գործին բազմաթիւ օգտակարութիւնները, իր մասնակցութիւնը բերաւ 6 ոսկիի մօտ ծախտով մը: Այս այցելութիւնը, օրին տեղական թերթերու մէջ զնահատական տողերով հրատարակուեցաւ պատկանեալ մարմիններու կողմէ:

Անցեալ առաջին եռամսեային քաղաքս այցելած էին Կիլիկեան քննիչ Պ. Վահրամ Սրծրունի եւ Պ. Արմէն Սասունի որոնք զնահատեցին Հ. Կ. Խաչի ծառայութիւնները:

Խառն ժաղովս, նկատելով որ օգտակար կըլլայ ի շահ Հ. Կ. Խաչին թէյասեղան մը տալ Ազգ. բոլոր հատուածներէն եւ Միութիւններէն երկերկու ներկայացուցիչներ հրաւիրելով,

որոշեց վարչութեան եւ հակակիու մարմնի անդամներու ծախքով սարքել սոյն հանդէսը, ուր ի նպաստ Հ. Կ. Խաչի յառաջդիմութեան բանախօսութիւններ ալ տեղի ունեցան: Ժողովս Հ. Կ. Խաչի անունով ստացած է բազմաթիւ նամակներ, որոնց գրեթէ ամէնուն ալ գործնապէս պատասխանած է իր պիտոնի ներած չափով, եւ դարձանած է բոլոր իրեն դիմող հիւանդները:

Վարչութիւնս իր օրուան պէտքերուն համար ունի առանձին գրասենեակ եւ վարձած է առանձին հաւաքիչ քարտուղար, եւ յետոյ տարագիր վրանաբնակներու պէտքին կարենալ համելու համար վրանի տակ ունեցած է դեղարան եւ պաշտօնեայ: Այս պաշտօնեան մինչեւ այսօր կը շարունակէ իբր օգնական դեղագործ, թէ՛ նոր անդամներ արձանագրելով եւ թէ օրուան հիւանդներուն դեղեր հայթայժելով:

Հ. Կ. Խաչը իր հիմնադրութեան օրէն սկսեալ կրցած է ունենալ ընդհանուր հասոյթ, հետեւեալ կրպով:—

Մէճիսը 20 էն:

1.— Մուտք եւ նուիրատուութիւն	25318.50
2.— Սմսագնարներ	7525
3.— Պարահանդէս	8264
4.— Զատկի գօգարտներէ	6825
5.— Հաս. հանգ. ինպաստ Հ. բանակին	42332.40

90264.90

Իսկ ունեցած է ծախք հետեւեալները:—	
1.— Նպաստ կարօտեալներուն	9925.50
2.— Դեղագիրներու	2285
3.— Բժշկական ծախք	637
4.— Պարահանդէսի ծախքեր	4326
5.— Զանազան ծախքեր	4121.50
6.— Պաշտօնէից եւ գրասենեակին	10877
7.— Թօգագափի ծախքեր	210
8.— Հայ բանակին	53248

85630 .—

Ներկայիս մնտուկը պատրաստ դրամ

4634 .90

Այս առթիւ նուիրական պարտականութիւն է մեզ յայտնել մեր խորին շնորհակալութիւնները Հայ երեք Առաջնորդարաններուն, Բարեգործական եւ Օր. Միութեան, Հայ Որբանոցին, Առաք. Մայր Եկապիսին եւ բոյր Ֆլորանսին, եւ Պաղտատի Երկաթուղւոյ ընկերութեան հայ պաշտօնէից, Հայ բժշկ. դասուն, Հ. Կ. Խաչին գործնապէս եւ նիւթապէս սատարող բոլոր անդամուհիներուն եւ անդամներուն, ինչպէս նաև ոչ հայ բոլոր բարենպատակ հաստատութեանց եւ բարեսէր անձնաւորութեանց, որոնք ո եւ է կերպով աշակցեցան Հ. Կ. Խաչին:

Կը խոստովանինք որ աւելի լայն չափով չկրցանք օգտակար ըլլալ կարօտ ժողովրդեան, հակառակ որ Հալէպ այնքանով կրնար օգտակար ըլլալ որոշ ըլլալով իր նիւթական եւ այլ աւելի նպաստաւոր կացութիւնը բաղդատմամբ ուրիշ վայրերու:



ՕՆ ՀԱՅՈՒՏԱԾ ՄԻԱԼ

ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐՈՒՆ


Դուք, ո՞վ յոյսի ու կարօտի եղբայրներ,
 Տառապանքի ու վշտի մէջ անողոք,
 Տուայտող, ո՞վ գաղափարի ընկերներ,
 Այսօր ահա՝ ըսպասելէն ծանձրացած,
 Հայրենիքի մոխիրներու մէջ թաղուած,
 Սրտիս վրայ կատարելիք ուխտ մ'ունիմ:
 Գիտեմ թէ՝ դուք անճառագայթ ու թշուառ
 Գիշերներու մթաստուերին մէջ շուրջպար՝
 Դառնութեան սեւ բաժակները բամեցիք.
 Գիտեմ թէ այդ վայրերու մէջ գեհենի
 Ընդվզումէն՝ ըմբռատօրէն կատղեցաք.
 Ու երբեմն ալ մեծ չարիքէն պարտուած՝
 Բոսորագեղ զերթ երիզներ՝ դալկացաք,
 Վերջալոյսի տժգոյն ցոլքի մհանգունակ
 Որ կը հեւայ լերանց ետեւ սարսուագին:
 Գիտեմ թէ ծեր բիւր երազները ոսկեշող
 — Մտածումի նկարները շափիւղայ,
 Անգթօրէն հեզնուեցան Մեծերէն . . .
 Ու տակաւին Բագնին վրայ քրմական
 Արդարութեան, իրաւունքի ոտնակոխ
 Դուք, մեծ յոյսին, գեղեցիկին բոցերը,
 Վսեմօրէն, յամառօրէն կ'արծարծէք.
 Փա՛ռք մեր ցեղին, ու յարգանք մեր մայրերուն,

Որոնք իրենց արգանդին մէջ հարմնեւոր,
 Վրէժախանձ օրօններով հոգեյոյզ
 Ազատութեան ախոյիանքը մեծցուցին:—
 Այսօր ահա, ամպրոպները կը գոռան
 Մրրիկներ կը լեռնանան բոցաշունչ
 Ու մարտերը կը սաստկանան կը կատղին:
 Օն, եղբայրներ, հարուած մը ալ, հարուած մ'ալ,
 Կը բռսորին ճակատները լեռներու,
 Հորիզոններ կը կարմրին հրաբորք.
 Մեծ խնդոյքին ալէլուները օրիներգուած
 Հեռուներէն ահեղօրէն կը լսուին . . .
 Օն, ճիգ մը ալ դիւցանական, հարուած մ'ալ.
 Ահա լոյսը աղջամուղը կը ճեղքէ . . .
 Սիրազեղուն համբոյրները երք արփւոյն
 Վաղը յանկարծ գան հպելու, սրբելու
 Արտասուաթոր բոց կոպերը հայ մայրին,
 Ո՞հ, այն ատեն պիտի փարինք Սուրբ Գործին,
 Արդարութեան տաճարներու վեհափառ,
 Հոգեզուարճ հրդեհումներ պիտ' լնենք
 Եւ կամ դարձեալ պիտ'կոչենք, օ՞ն, հարուած մ'ալ . . .:

Ատանա, Յ. 12. 920

ՄիԱՅՅԻ ՏԱՅԷՍԵԱՆ





ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ
ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ

Երբ ժողովուրդը սկսաւ զինադադարէն անմիջապէս վերջ անապատի չորս կողմերէն դառնալ հայրենիք, թշուառու երկարատեւ գուլումի՞ն տակ ոսկրացած կմախքներու զարհուրեկի տեսարան մը կը ներկայանար Տէօրթ Եօլի մէջ: Վայրկեանը չափազանց թելադրող էր, ամէն զգացող սրտերու միահամուռ բաղծանքն էր ընդ առաջ փութաւ ժողովուրդի ծով կարիքներուն: Եւ այս աղաղակող խեղճութեանց առջեւ ինչ աւելի գեղեցիկ էր քան պարզել Կ. Խաչի նուիրական դրոշակը ու անոր տակ համախմբել բոլոր զոհարերող եւ անձնուել հոգիները: Առ այդ առաջին ազդանըշանը տուաւ Հ. Յ. Դաշնակցութեան Տ. Եօլի Կոմիտէն եւ անոր նախաձեռնութեամբ կազմուեցաւ տեղոյս Հ. Կ. Խաչի մասնաճիւղը՝ ի հարկէ առանց կուսակցական և քաղաքական բնոյթ առնելու:

1919 Ապրիլ 1ին, Սարգիսեանց տան մէջ տեղի ունեցաւ առաջին նիստը, ի ներկայութեան տասներեք հոգիներու, որոնք հայ լէ գէոնսական Սէրժան Մանուկ Ճէլալեանի բացատրողականը լսելէ վերջ, Վարչական Մարմինի մը ծնունդ տուին հետեւեալ կերպով. Ատենապետ Տիկին Սիրանոյշ Սարգիսեան, Ատենապետ Տիկին Սրմենունի Ճէլալեան, գանձապէտ Տիկին Արեգնազ Նահարեան, անդամք՝ Օր. Եղիսաբէթ Ա. Խորէնեան, Տիկին Մատի Պօյաճեան, Տիկին Հայկանոյշ Արգիսեան և Օր. Թագուհի Պալեան: Առաջին առթիւ նեղ շրջանակով սկսող Կ. Խաչի մեծ գործը շատ

շուտ ծաւալեցաւ եւ արդէն մէկ երկու շաբթուան ընթացքին ան եղած էր Տէշըթ եօլի հասարակութեան ամենասրբտամօտիկ եւ ուժեղ միութիւնը: Երիտասարդներ, օրիորդներ եւ տիկիններ առանց բացառութեան կուգային նետել լումաները Հ. Կ. Խաչի նժարին: Ան եւս իր կարգին գոտեպընդուած իր հայրենակիցներու ազակցութենէն, ծեւնիասորէն յառաջ տարաւ գթութեան գործը, տուեալ պայմաններու տակ եւ սահմանափակ պիտանէով մը:

Առաջին առիթով մեր գործը եղած է զանազան տեղերու հետ թղթակցիլ եւ ճանչութիւն որպէս կ Խաչի ուրոյն մարմին: Թիւ մէկ նամակով կ. Պոլսոյ Հ. Կ. Խաչի Կեդրոնական վարչութեան դիմելով իմացուցած ենք մեր կազմը՝ ու իրենց հետ համախորհուրդ գործակցելու մեր կամքը: Այդ կերպով իբրև մասնաճիւղ պաշտօնապէս ճանչուած ենք: Մեր յարաբերութիւնները՝ ջանացինք պահել նաեւ ֆրանսական իշխանութեանց հետ: Օսմանիէլի կառավարիչ Պ. Անտրէի ազնիւ տիկնոց քանի մը անգամ այցելութեամբը վայելած ենք իւր աջակցութիւնը. նոյնապէս երջանկայիշատակ Տոքթ. Ռուան եղած է Կարմիր Խաչիս ամենասրտցաւ համակիրներէն մին, որ քաղաքս այցելութեամբ տեսներով տեղոյս կարօտութիւնները եւ Կ. Խաչիս անոնց դարմանման համար թափած ջանքերը, 250 Օսմ. ոսկի նուիրած է: Տեղոյս ֆրանսական իշխանութեանց հետ մշակած ենք միշտ բարի յարաբերութիւններ ու վայելած ենք իրենց աջակցութիւնը թէ նիւթապէս եւ թէ բարոյապէս:

ԳՈՐԾԱՌՆՈՒԹԵԱՆ ԶԵԽԵՐ.— Նորընտիր Վարչովթիւնը գործերու բաժանման սկզբունքը ընդունելով, կազմեց իր անդամներէն հիւանդախնամի, ողբախնամի, տարագրելոց, կարի եւ հասոյթի յանձնախումբեր:

1.— Հիւանդախնամի յանձնախումբը ցարդ խնամած ու դարմանած է 3000 ի մօտ ոչ մնայուն հիւանդներ, նաեւ նպաստած է անոնց, վճարելով մննդագին եւ դեղագին. անկէ դուրս կարելի եղածին չափ բարոյական օժանդակութիւններ ունեցած է նոյն նպատակին համար քաղքիս մէջ հաստատուած տարբեր հաստատութեանց:

2.— Որբախնամի յանձնախռումը նպաստած է 600 է աւելի որբերու թէ նիւթապէս եւ թէ բարոյապէս. եւ դեռ քաղաքիս մէջ որբանոցներու չգոյութեան առթիւ աշխատած է զետեղել բոլորովին անպաշտպան որբերը, բարեկեցիկ ազգայիններու քով, եւ անոնց մերկութիւններուն առաջը առնելու համար կարելի եղած զանքերը թափած է:

3.— Տարագրելոց յանձնախումբը աշխատած է հետզ-
հետէ քաղաքս հասնող գաղթականներուն օգնութեան փու-
թաւ, եւ բաշխած է անոնց նպաստներ: Վերջերս Ամանոցի
հայրենակիցներուն գալուստով, շաբաթէ մը աւելի անոնց
հասցուցած է կերակուր ու հայթայթած քնակարաններ շատ
մը դժուարութեամբ: Ասոնցմէ զատ բաշխուած է մինչեւ
ցարդ 1000 կտորի մօտ հագուստելէն, նպաստ եւ 300 կտոր
կօշիկներ, որոնք դրկուած են Ամերիկայի Հայ Ազգ. Կ. Խաչի
կողմէ:

4.— Կարի յանձնախումբի գործը սղած է շատ սլ որ
բերու հագուստներ կարել, եւ տեղույս Հ. Բ. Միութեան
հիւանդանոցի բացման սկզբնական շրջանին հարկ եղած
կարի գործերը կատարած է: Եւ սակայն իր գործը աւելի
առաջ տանելով բացած է ծեռագործի աշխատանոց մը, ուր
30 ի մօտ անպաշտպան գաղթականուեիներ վեց ամիսէ ա-
հիս աշխատած են ստանալով իրենց օրապահիկը:

5.— Հասոյթի յանձնախումբը աշխատած է դրամական հասոյթներ ստեղծել Կ. Խաչիս, առ այդ կազմակերպած է

թատերական ներկայացումներ, երեկոյթներ եւ վիճակահանութիւններ, մասնաւոր դիմումներով ձեռք ծգած է զանազան տեսակ աջակցողթիւններ, Հ. Բ. Հ. Միութենէն իբրեւ նույն առացած է ձեռագործի նիւթեր, Ատանայի Տիկնանց Միութենէն ծրար (թօթ) մը կտաւ, Մերսինի Հ. Կ. Խաչի Տիկնանց Միութենէն հիւանդանոցի կազմածներ եւ ուրիշ տեսակ աջակցութիւններ, եւ զանազաններէ մանր նուիրատուութիւններ: Դրամական նուիրատուութիւններ ստացուած են մնօ մասամբ ֆրանսական իշխանութիւններէն: Տեղւոյս հայ հասարակութիւնը եւս միծապէս նազաստած է Կ. Խաչի գործերուն յառաջացման: Մեր մուտքի ու ելքի մասին ամփոփ տեղեկութիւն մը տալու համար կուտանք հետեւեալ հաշուեցուցակը:

Մուտք	Դր.
Հ. Կ. Խաչի Կեդրոնէն	5450
Նուիրատուութիւններէ	40361
Ամսաթիմարներէ	3305
Ներկայացումներէ եւ երեկոյթներէ	14566
Նիւթերէն նուէլներէ	6755
Պատահական հասոյթ. վիճակ. գօգարտ	14500
Ընդհանուր գումար	Ելք
	84937.—
Ամսաթոշակ եւ օրավարձք	17065
Կարասի	2307
Գրենական պիտոյք	589
Նպաստ կարօտներու, հիւանդներու եւ ին.	17707
Շէնքի վարձք	855
Փոխադրութիւն հիւանդներու եւ այլն	1885
Զանազան ծախք	4441
Մասնաճիւղիս Հիւանդանոցին	9017
» Աշխատանոցին	18075
» Դարմանատան	5025
Առժամանակ հաշիւ	880
Ընդհ. գումար ծախս	77846.—
Պատրաստ դրամ	7091.—

Սասպէսով երկու տարուայ մօտ Հ. Կ. Խաչի Տէօթթ եօի մասնաճիւզ հաւատարիմ իր կոչումին, կարելի սահմանին մէջ ի գործ դրած է սկսած շարժումը ընդհանրացնելու, միշտ ասպարէզ տալով ու աշխատանքի լծելով իր անդամներն ու անդամուհիները: Ան իր պարտականութեան գլուխը գտնուած է նաև վերջին Կիլիկեան դէպքերու առթիւ, կենալով իր կռուող եղբայրներու կողքին միշտ կազմ ու պատրաստ իր գեղօրացրով, աշխատած է նաև ամէն կերպով սփոփանքի քաղցր մթնոլորտ մը ստեղծել անոնց անհրապոյր պատնէշներէն ներս: Խսկապէս չափազանց յուգին եղած էր տեսարանը այն ազնիւ տիկիններուն եւ օրիորդներուն, որոնք պատնէշէ պատնէշ խոյանքներով օգնութեան կը փութային իրենց վիրաւոր եղբայրներուն: Սակայն մասնաճիւզ նկատի առնելով յիշեալ բոպէններուն անմիջական պահանջը ու չի գոհանալով միմիայն շրջուն խումբերու գործունէութեամբ, շատ մը դժուարութիւններով յաջողեցաւ մէջտեղ բերել վիրաբուժական հիւանդանոց մը, բուն իսկ միանջին շնորհիւ հարկ չի մնաց հոն պահել վիրաւորներ: Բար շունջին շնորհիւ հարկ չի մնաց հոն պահել վիրաւորներ: Հիւանդանոցը ունեցաւ դարմանատուն մը, ուրանու մինչեւ հիմա բուժուած են 280 ի մօտ հիւանդներ ու տկարներ, հիմա բուժուած են 280 ի մօտ հիւանդներ ու տկարներ, Կ. Խաչի մասնաւոր բժիշկին ծնուքով: Բժիշկներ Վարդակական պետեան եւ Անդրանիկ Չափոշչեան Կ. Խաչի հիւանդները ամսէ մը աւելի ծրիորէն դարմանատ են: Հիւանդանոցը իր ամսէ մը աւելի ծրիորէն դարմանատ են: Հիւանդանոցը բաժանաւոր բժիշկը ունենալէն զատ ունի նաև հիւանդամասնաւոր բժիշկը ունենալէն զատ ունի նաև հիւանդապահուելի մը:

Խսկապէս, դժուարին գործ մըն էր իգական սեռը հասարակական աշխատանքի կոչելը, սակայն հակառակ ուրիշ պարզ մը անսպատնեութեանց, Հ. Կ. Խաչի բարձր գաղափարականը հօգին եղաւ կանանց:

Երկրորդ Վարչութիւնը եւս լրացնելով իր շրջանը 1920 Նոյեմբեր 10 ին, ընտրուեցաւ նոր Վարչութիւն մը հետեւեալ

կազմով. Ատենապետ Տիկ. Սիրանուշ Սարգիսեան, Ատենապետ Տոքթ. Դեղամ Թաթսաեան, Գանձապետ Տիկին Ովսաննա Վարդանեան, Հաշուակալ Պ. Մինաս Խապրիկ, Խորհրդականք Տիկ. Մառի Թաթսաեան, Տիկ. Զարուհի Փէլթէքեան, Տիկ. Տէլանեան եւ Տիկ. Նիքօլաքի:

Նոր Վարչութիւնս կը ջանայ նաեւ նախորդներու որդեգրած ուղղութեամբ ընթացք տալ գործերուն, Կ. Խաչիս, ժողովուրդին կողմէ շահած համակրանքը, կատարելապէս արժեցնելու համար: Մասնաճիւզս իր գործին նուիրականութեան վիտակցութեամբ՝ միշտ ճգնած է եւ կը ճգնի անխըտիր սպեղանին ըլլալ ժողովուրդին խոցերուն, եւ կը ջանայ նաեւ իրովսանն գոհացում տալ այրող պէտքերուն: Կ. Խաչէս ներս ցարդ չէ նշմարուած աշխատանքի խանդին եւ կորովին մէջ ո՛չ մէկ թեթեւացում, հաւատքի եւ յոյսի ո՛չ մէկ տկարութիւն, եւ շնչիչ ու ստեղծագործ սէր մը անձնուիրութեան կ'ոգեւորէ մեր 120ի մօտ անդամուհիներն ու անդամները: Երբ հոս մեր գործոնէութեան մասին հարեւանցի ակնարկ մը կը նետենք, կարելի չէ հրապարակային գոհունակութիւն չի յայտնել Ֆրանսական իշխանութեանց, որոնց սատարը մեզի, ամէն գնահատումէ վեր է:

ՏէօՐԹ ԵՕԼԻ

Հ. Կ. ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻԿ.



Վ Ե Բ Ա Դ Ա Բ Ջ

Զմրան պէս տիսուր,
իմ հոգւոյս յուշե՛ր,
Թափուեցան ի զո՞ւր,
Սառա՞ծ, այս գիշե՛ր:

* *

Դիտեցի երկա՞ր
Այն ճամբան նորէն,
Ուրկէ միշտ կ'ուգար՝
Հանդիպման օրէն . . .

* *

Պատուհանիս դէմ
Նման բիւրեղի
Զիւնը կը դիտեմ,
Յուշերով լեղէ . . .

* *

Շուրջս խաւար, ծով . . .
Սիկարիս հետ, լուռ,
Կարինք երկուքո՞վ
Մենակ, անհամբոյը:

* *

Ինչպէս մեղեդին
Լացող դաշնակին
Այնպէ՞ս, մէկ առ մէկ,
Օրերս կը ցնդին:


Ու ես անհամբեր,
Յուսալը վ մի օր . . .
Հոգւոյս վիշտ, ցաւեր
Թօթաւիկել . . . բոլոր:

* *

Օրեր կը սահին . . .
Անմետ ու անբան
Կը գինտուեմ կրկին,
Իմ նախկին . . . ճամբան:

4. *QnLiu, 20 Februar. 921*

2, Shf03hU1



ՏԱՐԱՆԴԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ՔԱՂԱՔԱՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳԱՅԱՏՈՒՄԸ

Սկզբունքի եւ բարի կամեցողոթեան վրայ հիմնուած քննադատութիւնը տարակոյս չկայ որ միշտ օգտակար է, պէտք ընդունել սակայն թէ այդ քննադատութիւնը մէր մէջ տեղի տուած է յաճախ կիրքերու եւ հոսանքներու ազդեցութեան:

Սյոօր ալ, ո՞չ նուազ քան կրէկ, ունինք տակաւին շատ
մը գրողներ, փորձառու գործիչներ, քաղաքային եւ պինու-
րական աշխառու անձնաւորութիւններ եւ որ աւելին է գոր-
ծելու լայն ասպարէզ մը, բայց աեղի՞ւնք . . . չկայ դժբաղ-
դաբար. եւ այս չգոյութեան զվասար պատճառը, եթէ չեմ
սխալիր. կը ծանրանայ հայ մամուլին վրայ որ ա'յնքան
դառն փորձառութիւններէ վերջ, տակաւին կը զանայ գրեթէ
միեւնոյն զրոյ լուալ, կամ միեւնոյն ակնոցով դիտել՝ հայ-
րենիքի փրկութեան իսկապէս նուիրուածն ու անարժէք
օնսին բացայերութեան:

զինին քաջալւում է առաջարկ տալու համար և այս պատճենը չի բերեր Արդարեւ ցաւալի է ասիկա եւ բնաւ պատճեն չի բերեր մեր համայնքին:

Ապօ համաց-քէ
Սըդիւնքի չգոյութեան պատճառը մամուլին վիրագրեցի.
Կը կըկնիմ զայն, որովհետեւ իր պաշտօնին գիտակից, ա-
նաշառ ու անկաշառ մամուլին շնորհիւն էր որ մեզմէ շա-
տեր մղուեցան գործի՝ մոռնալով ընտանեկան կեանք, երջան-
կութիւն եւ դիրք, քանի որ հայրենիքի սէրը բարձր էր այս
ամենէն:

Դարձեալ մամուլի շնորհիւ էր որ հայ ծերուկն ու մամիկը, երիտասարդն ու մանկամարդը սորվեցաւ քալել, յամառօրէն եւ երբէք չի յուսալքուած, կիզիչ աւազներու եւ նուիրական դիակներու վրայէն՝ հայրենիքի սէրն ու նկարագրի կորովը ունենալով սիրտը, ինչպէս քալած էր Գողգոթայի Մեծ Ճամբորդը՝ խաչն առած ուար:

Մամուլին միջոցաւ ազգին գնահատումն է որ կը հրահրէ անհատը իր լաւագոյնը ընել Յեղին ու Հայրենիքին, եւ՝ մամուլին միջոցաւն է դարձեալ որ, կը փատի ան՝ տեսնելով իր անձնուէր ջանքերուն ոչ միայն չի գնահատուիլը, այլեւ դատափետուիլը ի հեճուկս շատ մը անարժէք փառաբանուածներու :

Շատ սովորական եւ գրեթէ պանալ բան մը եղած է ըսել թէ մեծ է մամուլին դերը. կ'ընդունիմ որ այդպէս է, բայց երբ ըլլա՞յ հոս, ըլլա՞յ գաղութներու մէջ հայ մամուլը չի գտնուիր իր բարձրութեան վրայ, չի կատարեր այն դերը որ կ'սպասուի իրմէ, կը կարծեմ թէ չպիտի մեղադրեն ընթերցողներս երբ ըսեմ թէ ի՞նչ կ'արժէ մեծութիւնը դերին, երբ դերակատարներն են անհարակ:

Սյօր ո եւ է ազգային անհատ մը երբ մտնէ ո եւ է հայ խմբագրատուն մը գնահատումի, դրուատանքի գրութիւն մը ներկայացներու անշահախնդիր ու անձնուէր ծառայողի մը մասին, իր առնելիք պատասխանը սա է անպայման. շարժեր բան մը գրել այդ մասին, բանի որ իր ստանձնած պատճեն է որ գործադրեր ե. ըսող մը ըլլար դժբաղդաբար թէ՝ այո՛, պաշտօնն է որ գործադրեր է, բայց այդ պաշտօնը վճարեալ, փոխարիննեալ պաշտօն մը չէ, հետեւաբար կ'արժէ որ յանուն ազգին գնահատուի մամուլի միջոցաւ, եթէ ոչ ենթակային, գոնէ ուրիշներու խթան մը ըլլալու համար:

Աւելորդ ըլլայ թերեւս ըսել թէ խնդիրը կը փոխուի սակայն, երբ ներկայացուած դրուատանքի տողերը վճարումի առաջարկով կը բերուին. այս պարագային ո՛չ ենթակային պաշտօնական հանգամանքն է որ կը փնտուի, ո՛չ ալ անոր անձնական արժանիքը. եւ, պէտք է խոստովանիլ թէ դը-

բաղդաբար անարժէք ոնչութիւնն է որ ի յայտ կրոգայ մէկ օրէն միւսը՝ իբրեւ ազգային ծանօթ դէմք, բարերար, անշահախնդիր եւ այն:

Շատ տգեղ է մեր մամուլին կատարած այս գերը:

Անձնական դատողութեանս հետեւանքը եղող այս քանի մը տողերը գրելէ վերջ անցնելով Տարսոնի մէջ կազմուած Հ. Կ. Խաչի Մամնահիւղին, կուզեմ ազնիւ հայրենակիցներուս ներկայացնել այդ նուիրական մեծ ծեռնարկը ու անոր գործիչները:

Ինչպէս ըսուած է տեղեկագրիս Կազմութիւն խորագրով հատուածին մէջ, Տարսոնի Կ. Խաչը ծնունդ առաւ անձնուէր ազգայիններու անհատական ծեռնարկներով, որոնց ուժ տուաւ Հ. Ա. Միութիւնը, ծեռամք նոյն ժամանակի իր Դիւանը կազմող վեր. Մամուէլ Մելգոննեանի եւ Պ. Նազարէթ Պիւլպիւլեանի, որոնք իրենց կարելին ըրին այս նորահատաւ կազմակերպութիւնը զարգացնելու եւ անոր հիմը հաստատ կուռաններու վրայ դնելու համար:

Տարակոյս վկայ թէ ամէն կազմակերպութիւն իր նախնական ծեռնարկներուն մէջ չի կրնար բոլորովին գերծ ըլլալ թերութիւններէ, ուստի եւ Տարսոնի Հ. Կ. Խաչն ալ բնական է բացառութիւն չէր կրնար կազմել այս ընդհանուր կանոնէն, բայց երբ նկատի առնուին այս կազմակերպութեան վարիչներուն անձնուէր ջանքերն, յամառ գործունէթեան վարիչներուն յանձնուած անձնուէր ջանքերն, խղճի պարտականութիւններն եւ կամքի աննկուն ուժերն, խղճի պարտականութիւններն կը լլայ խոստովանիլ որ այդ պատիկ թերութիւնները շուտով դարմանուած են այնպիսի վիճակի մը որ նոյն այդ կազմակերպութիւնը կարող եղած է հիմնել նաեւ իր հիւանդանոցը, ուրիշէ օգտուած են տեղոյն քրիստոնեայ եւ մահմետական հասարակութիւններն անխոտիր, եւ իրենց երախտագիտութիւնը յայտնած անոր:

Զի մոռնամ յիշելու որ Տարսոնի Հ. Կ. Խաչը որ կը վայելէ նաեւ Կ. Պոլսոյ Կեղրոնի հովանաւորութիւնը, իր ամբողջութեամբը կազմուած է տիկիններէ եւ օրիորդներէ որոնք առանց տարուելու կուսակցական եւ յարանուանական

հոսանքներէ անսայթաք եւ միակամ յարատեւութիւնով մը կը քալէ միշտ յառաջ, լայն բանալով իր հաստատութեան դռները բոլոր անոնց որոնք իրենց բարոյական եւ նիւթական օժանդակութիւրը կը բերեն:

Այս վերջիններուն մէջ կ'արժէ յիշել մասնաւորապէս տեղոյն կառավարիչ հազարապէսո Պ. Գուսթիլլիէրը, Ատանայի Հայ Բժշկական Առաքելութիւնը, Տարսոնի Ս. Եկեղեցւոյ քահանայ Տ. Անանիա Տիվանեանը, Ազգ. Պատուիրակութեան ներկայացուցիչ Պ. Մ. Տամատեանը, եւ տեղոյն բրժիշկներէն Տոքթ. Սայելեանը որոնք ամէն զանք եւ օգտակարութիւն չին զլացած թէ՛ Հ. Կ. Խաչի եւ թէ՛ անոր հիւանդանոցին բարգաւաճման համար:

Հոս աւելորդ չեմ համարիր մասնաւոր կերպով յիշատակել նաև այն գերազոյն զանքերն ու անձնութէր ծառայութիւնները Տիկնայք Զ. Շալվարճեանի, Գ. Պիւլպիւրեանի, Ա. Մազմանեանի, Մ. Նահապետեանի, Ն. Նազգաշեանի, Ա. Կիւմիշեանի, Ա. Զագմագճեանի, Խ. Գալուստեանի եւ Մինասեանի, եւ Օրք. Ա. Տառըլեանի, Է. եւ Վ. Փիլոյեաններու, Մ. Շալվարճեանի, Ն. Նազգաշեանի, Գ. Օհանեանի, Ինչպէս նաև գեղագործք Ս. Նիկողոսեանի եւ Ա. Մարաշլեանի, ու Պր. Կարապետ Զէյթունցիի, Ա. Մասարաճեանի որոնք Մարաշի դէպքէն վերջ ցոյց տուին Տարսոն փոխադրուած հիւանդ, վիրաւոր եւ կիսովին սառած դժբաղդ վերապրողներուն կեանքի փրկութեան եւ առողջութեան գործին մէջ:

ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ



ՆԱՅ ՏԱԿԵՂԵՆ ՏԱԿԵՄԲԱԴԸ

Կեանքին փշոտ շաւիղը,
Ուր մահաբոյր բաւիղը,
Ցեղս հանճարն ու ջիղը,
Ի յայտ բերէ տաւիղը:

Հնէ հոգւոյս Հայ կիթառ,
Ցեղս բարբառն մէն մի տառ,
Անմահական խինդ նեկտար,
Հմագել բաղծայ հայ որեար:

Հնէ, գոչէ, ցաւագին,
Հոն՝ Տէր Զօրէն ողբագին,
Ո՛վ հայ հարուստ, փրկագին
Կամի՞ս շնորհել սրտագին:

Օ՞ն, հայ զոգեր այս անգամ,
Լսէ՛ք հայ տաւղին պատգամ,
Թէ՛ թշնամին արիւնքամ,
Սրտիդ խոցեց սուր ու գամ:

Անկցի ցեղն բարբարոս,
Որուն բաժին՝ տարտարոս,
Ազատութեան հայ փարոս,
Շողայ Մասսէն ց' Տաւրոս:

Ո՛չ, Հայն չմեռնիր, պիտ'աճի,
Դարէ դար բարգաւաճի,
Արմաւենի ու նոճի,
Չունին կեանք մը զաճաճի:

ՀԱՅԱՍՏԱՆ

Բոլորեցէք դափնին անթիւ,
Շուրջը չքնաղ ճակատին.
Տուէք լսաչը, որ իր լանգքին
Վրայ կըրէ անվեհեր.
Նահատակաց դու թագուհի,
Ո՞վ թագապսակ - Հայաստան:

Դարերու մէջ թաւալեցան,
Հեղեղները յարձակման.
Զաւակներուդ լանջի վրան՝
Սրիւնազանգ ոռոգուած.
Կրակն ու սուր ժանտ ոսոխին՝
Բազմաչարչար - Հայաստան:

Զերթ գազաններ յափշտակող
Շուրջդ խոնեցան քո սոսիք,
Արեւելքէն մինչ արեւմուտք,
Եւ հիւսիսէն մինչ հարաւ,
Թշնամին շուրջդ առաւ.
Ու մնացիր վնի ախոյեան,
Ո՞վ քաջ - Հայաստան:

Բայց արիութիւնդ երբէք
Զի սայթաքեցաւ.
Հաւատքդ՝ չի վրիպեցաւ,
Հանդուրժելով մինչեւ վերջ,
Յաղթեցիր Դուն վերջապէս:
Քու անպարտելի հոգւոյդ վրայ,
Ազատութեան դրօշը կը պարզի,
Ո՞վ Ազատ - Հայաստան:

Թարգմ. Անգլ.

ԱՐԱՔՍԻ Յ. ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

ՄԻԶԱԶԳ. Կ. Խ.Ի ԺՈՂԿԱՄԱԺՈՂՈՎԸ

ԵՒ
ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱԶԸ

Ծանուցուածին համաձայն, Միջազգ. Կարմիր Խաչի Համաժողովը տեղի ունեցած է Մարտ 30ին, Ժընէվի համալսարանին մէջ: Մասնակցած են 39 Ազգ. Կ. Խաչեր եւ 30 պետութիւններ՝ որոշիչ ծայնով. իսկ 16 կազմակերպութիւններ (ընդհ. մարդասիրական հիմնարկութիւններ, կամ նորակազմ Կ. Խաչեր) խորհրդակցական ծայնով: Ֆրանսա եւ Պելճիքա մերժած են մասնակցիլ: Նախազահ ընտրուած Մ. Ատոռ՝ որ Միջազգ. Կարմիր Խաչի նախազահն է: Քանատական եւ Աւստրալիական պատուիրակներու առաջարկին վրայ՝ Համաժողովը ընտրուած է 6 չեղորդ Կ. Խաչերէ (Սպանիա, Շուէտ, Նորվէկիա, Տանիմարքա, Հոլանտա, Զուիցերիա) բաղկացած Յանձնախումբ մը որ Քօմիթէ էնթէրնասիօնալի ներկայացուցիչին հետ պիտի քննէ պատերազմի ընթացքին Քօնվանախօն տը Ժընէվի հակառակ գործուած արարքները եւ մեղապարտները պիտի յանձնէ հանրային դատաստանին:

Հ. Կ. Խաչի Կեդր. Վարչութիւնը՝ հրաւէր ստացած ըլլալով խորհրդակցական ծայնով մասնակցելու Համաժողովին, պատուիրակ ընտրած էր Տոքթ. Ղ. Անէմեանը, որ ներկայ գտնուելով ժողովին, իրեն վստահուած պաշտօնը արժանաւորապէս լրացնելով՝ ներկայացուցած է իր տեղեկագիրը, որ կը պատկերացնէ իր աշխատութիւնը՝ իբր Հ. Կ. Խաչի մասնակցութեան բաժինը ժողովին մէջ: Այդ դերը կ'ամփոփուի հետեւեալ կերպով.—

Ուրիշ բոլոր կ. Խաչերու հետ, Հ. Կ. Խաչն ալ տպագրած եւ ցրուած է իր գործունէութեան տեղեկագիրը: Միջազգ. Կ. Խաչի մարդասիրական հակայ աշխատանքին համար ականաւոր պատուիրակներու կողմէ շնորհակալութեան բանաձեւեր առաջարկուելու պահուն, հայ պատուիրակը ծայն առնելով յայտնած է երախտագիտութիւնը Հայաստանի, որուն տագնապալից շրջաններուն՝ Քօմիթէ էնթէրնասիօնալը միշտ իր պաշտպանի ծայնը բարձրացուցած է, եւ մասնաւորապէս յիշած է այն ազդու կոչը՝ զոր ուղղած է Ամերիկայի հանրային կարծիքին՝ Հայաստանի հոգատարութեան ընդունուիլը խնդրելով:

Հայ պատուիրակը Համաժողովին պարզած է նաև հայերու իրաւական դիրքը, յայտնելով թէ՝ քաղաքական դժնդակ պարագաներ արգիլած են որ Հայաստանի Երեսի. Ժողովը ստորագրէ Քօնվանիօն տը ժընէվը: Բայց մինչեւ այդ օրերու հասնիլը՝ խնդրած է որ Համաժողովը թոյլատրէ Հայերու գործունէութիւնը ներկայ սրաբուէով: Խախագահ Պ. Ստոր համակիր բառերով յաջողութիւն մաղթած է հայ ժողովուրդին գործունէութեանը եւ Համաժողովին անունով վստահեցուցած է պատուիրակը թէ՝ միշտ համակրանք եւ աջակցութիւն պիտի գտնէ Հ. Կ. Խաչը:

Հայ պատուիրակը մասնակցած է Դ. Յանձնախումբին, որուն զբաղումն էր քննել Կ. Խաչերու ներքէն գործառնութիւնը, անոնց իրարու հետ ունեցած յարաբերութիւնները եւ նման խնդիրները: Այդ յանձնախումբին մէջ հարց ծագած է թէ՝ որ եւ է Կ. Խաչ իրաւոնք ունի՞ ուրիշ երկիրներու մէջ ապրող իր ազգակիցներուն մօտ մասնաճիւղեր հաստատելու: Խտալական, Զուիցերիական, Քանաստական եւ այլն Կ. Խաչեր իրարու բաղկանած են, որովհետեւ շատեր մեծամասնաբար ուզած են արգելք հանդիսանալ որ օտարագգի Կ. Խաչեր գան մասնաճիւղեր հաստատեն իրենց հողերուն վրայ: Միայն Խտալիա, Յունաստան եւ Հայաստան՝ մէկ ճակատ ներկայացուցած են այս հարցին մէջ, որովհետեւ երեքն ալ կը պատկանին այն ժողովուրդներուն՝ որոնք օտար հողերու վրայ արգակիցներ ունին եւ անոնց նիւթա-

կան օգնութեանը կը կարօտին Մայր-Հայրենիքի պէտքերուն գոհացում տալու համար: Մասնաւորապէս անհաշտ եղած են Արժանթին եւ Քանատա: Առաջին քուէարկութեան մէջ հայկականին միացած խմբակը մնացած է փոքրամամութիւն: Բայց Քօմիթէ էնթէրնասիօնալի ներկայացուցիչ Մ. Հ. Միշէլի միջամտութեան եւ Խտալացի պատուիրակ Մ. Զիրօսօլայի հաշտարար խնդրանկներուն վրայ՝ կարելի եղած է համաձայնութեան գետին մը գտնել եւ այդ հարցը լուծուած է հետեւեալ կերպով:—

Ա. — Որ եւ է կազմակերպութիւնն իրաւունք չունի ինք իր գլխուն մասնաճիւղ հաստատելու ուրիշ երկրի մէջ, առանց կազմակերպութեան հաւանութեանը:

Բ. Այդ հաւանութիւնը չէ կարելի զլանալ, քանի որ Կ. Խաչի գործունէութիւնը մարդասիրական է եւ քաղաքական բնոյթ չունի:

Գ. — Այս առիթով առաջ գալիք վէճերու ժամանակ Քօմիթէ էնթէրնասիօնալը իրաւարար կը հանդիսանայ:

Դ. — Այս երկիրներուն մէջ, որ Կ. Խաչի կազմակերպութիւն չկայ, ուրիշ ազգակին կազմակերպութիւններ իրաւունք ունին Կ. Խաչ ստեղծելու Քօմիթէ էնթէրնասիօնալի հանութեամբ:

Հոս պատուիրակ մը առաջարկ ներկայացուցած է թէ՝ այդ իրաւունքը պէտք է պատկանի այն Կ. Խաչերուն, որոնք քաղաքական միութեան մը (պետութեան) կազմակերպութիւնն են: Առաջարկը իրաւական հողի վրայ ըլլալով՝ առանց վիճաբանութեան լնդունուած է: Բայց հայ պատուիրակը նախատեսելով թէ այդ առաջգական առաջարկը ինչ հակահարուած կ'ունենայ Հ. Կ. Խաչերու գործունէութեան դէմ, յարուցանելով անել դժուարութիւններ, Հ. Կ. Խաչերու աշխատանքին վրայ խօսած իր ճարին մէջ յատկապէս շեշտած է այդ ցաւալի հաւանականութիւնը եւ խնդրած է որ Համաժողովը արտօնէ հայերու գործունէութիւնը շարունակել, նկատի ունենալով հայերու քաղաքական-պետական անօրինակ կացութիւնը, քանի որ ներկայ քաղաքական ճգնաժամին լուծումէն ետքը հայկական կառավարութիւնն ալ կարող պիտի ըլլար ստորագրել Քօնվանսիօն տը ժընէվը:

Իսկ մինչեւ այդ օրը հայերու գործունէութեան դէմ խոչընդուռ յարուցանել՝ պիտի նշանակէր խորտակել այդ արկածեալ ժողովուրդին խանդը: Հայ պատուիրակին այս կորովամիտ յայտարարութեան վրայ Համաժողովին նախազահը հաւաստիք տուած է թէ՝ Հ. Կ. Խաչերը ազատ պիտի թողուին գործելու:

Հայ պատուիրակը՝ Համաժողովի մասնակցութեան իր ամբողջ ընթացքին, վայելած է համակրանքը եւ ազակցութիւնը պատկառելի ժողովականներու, խրախուսիչ արտայայտաթիւն ուղղուած է ներկայացուցիչին այն ժողովուրդին՝ որուն անհուն տառապանքը եւ իր դատին հանդէալ գործըւած անարդարութիւններուն առաջ բերած խղճահարութիւնը, անոր ազգային իտէալներուն օրինաւորութիւնը արժանի կը հանդիսացնէին զայն այդ զգացումներուն: Միջազգ. Կ. Խաչի կողմէ Հ. Կ. Խաչերու հանդէալ անուցուած համակրական վերաբերումը եւ անոնց վրայ դրուած յուսադրութիւնները անշուշտ բաղձացուած չափով պիտի արժեցուին երբ քաղաքական բացառիկ պարագաները վերջ գտնելով՝ Հ. Կ. Խաչը ընդունուի ազգերու ընտանիքին մէջ, Մայր-Հայրենիքին՝ Քոնվանսիօն տը ժընէվը ստորագրելովը: Արդէն Հ. Կ. Խաչի հիմնադիրները նախատեսած ըլլալով մարդասիրական այս կազմակերպութեան վայելելիք առանձնաշնորհ այն քաղաքական արտակարգ պայմաններուն մէջ, ուր կը գտնուէր հայ ժողովուրդը պատերազմէն ետքը ըստեղծուած կացութեան հետեւանքով, շարժած էին այդ դրութեան թոյլատրած պահանջներուն համածայն, եւ հիմա մեծապէս քաջալերական է որ Համաժողովը կը նուիրագործէ այդ նախատեսութիւնը եւ անոր համեմատ կազմակերպուած գուծունէութիւնը, ազատ ասպարէզ տալով որ ապագային Հ. Կ. Խաչը այլապէս զարգացած վիճակի մէջ շարունակէ իր մարդասիրական նուիրումը եւ ծաղկեցնէու բեղմնաւորէ իր աշխատանքը՝ երբ իր կազմակերպութիւնը իրաւական առանձնաշնորհ ալ վայելէ, ինչ որ իր միակ երազը կազմած է եւ որուն պսակումը հաւաստուած է Համաժողովին կողմէ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՌԱՅՈՂ ԱՄԵՐԻԿՈՒՅԻՒՆ

Հէգ դստերաց Հայաստանի,
Ուսում բերեր ես յուսայի,
Սակայն մեզմէ կ'երթաս, ավան՝
Որ չկրցինք պահել քեզ հոս:
Շատ են ցաւերս, ո՞րը ըսեմ,
Միայն շնորհ մ'ի քէն ինդերեմ,
Հոս մնաս կամ ի Մարտուան:
Ո՞հ ըլ մոռնաս իմս Հայաստան:
Երբոր տեսնես մի ինեղն աղջիկ,
Որ կը հեծէ տխուր, լըուի՛կ,
Որ բարբառի քաղցրահնչիւն,
Ու կը կրէ Հայու անուն:
Ահ, բարեկամս ծեռքդ երկնցո՛ւր,
Խնկած վայրէն զայն վեր վերցո՛ւր.
Ուկի է նա խիստ թանկագին,
Քեզ վարձատրէ Հայրն ի յերկին:

ՇՈՒՇԱՆ Հ. ՇՄԱԼԻՈՆԵԱՆ

ԵՐԿՈՒԻ ԽՕՍՔ

Հ. Կ. Խաչի Տարսոնի մասնաճիւղս հրատարակելով այս գրքոյիը, կը կարծէ տեղեկագիր մը տուած ըլլալ հասարակութեան, կիլիկիոյ մէջ կազմուած Հ. Կ. Խաչի Մասնաճիւղերու գործունէութեանց վրայ:

Ասով անթերի գործ մը կատարած ըլլալու յաւակնութիւնը չունիք, բայց սրտի գոհունակութիւնը ունինք գէթ, որ պարագաներուն ներած չափով ջանացած ենք մեր ու մեր երկրի քոյր մասնաճիւղերու կատարած դերը ամփոփել այս հատորին մէջ, անուղղակի կերպով տալով միանգամայն կարգ մը ծանօթութեան գիծեր կիլիկիոյ մասին որ այնչափ քիչ եւ մխալ ճանչցուած է:

Կ. Խաչը՝ այս դժբաղդ երկրին մէջ նախախնամական դեր մըն է որ կատարած է:

Կ. Խաչի մեր քոյրերը իրենց լաւագոյնը ըրած են տարագրութեան հեռաստաններէն հոս փոխադրուած սրտակեղեք թշուառութիւնը ամոքելու եւ կիլիկիոյ հերոսական ոգորումներու ընթացքին իրենց բաժինը կատարելու նուիրական գործին մէջ:

Այսօր ալ երբ թխապարար ամպեր պատած են կիլիկիոյ հորիզոնը, եւ տեղւոյն հայութիւնը երկունքի ծանրածանր շրջան մը կ'ապրի, Հ. Կ. Խաչի մասնաճիւղերը իրենց կորովին եւ յանդուզն գործունէութեան մէջն են:

Այս օրերուն իսկ, երբ նիւթական եւ ուրիշ չափազանց ողբալի պատճառներով գոցուեցաւ Հայ Բժշկ. Առաքելութեան Ատանայի հիւանդանոցը, որուն կատարած բազմօգուտ դերը ամէն գնահատումէ վեր էր, Հ. Կ. Խաչի Տարսոնի մասնաճիւղի հիւանդանոցը դեռ կը մնայ կանգուն, յենած միայն իր անդամուհիներուն գոհողութեանց վրայ:

Այս առթիւ պարտք կը ծանրանայ մեր վրայ երախտագիտական շնորհակալութիւններ յայտնել մասնաւորաբար տեղւոյս Ֆրանսական կառավարութեան ներկայացուցիչ հազարապետ Պ. Գուսթիլիէրի, Ազգ. հաստատութեանց եւ բոլոր անոնց, որոնք իրենց նիւթական եւ բարոյական ազակցութեամբ բազալերեցին մեզ:

Հ. Կ. ԽԱՉԻ ՏԱՐՍՈՆԻ
ՄԱՍՆԱՃԻՒՂԻ.

Խ Ո՛ Բ Վ. Է՛ Բ Ք Ե՛ Բ . . .

Խո՛ր է կակիծս նըման վլ՞ի,
Որ կը կըրեմ հոգիիս մէջ:
—Երկգե՛ր թունիկ սուգըս անվե՛րզ,
Մի՛ բորբոքեր ցաւերըս լի . . . :

Մե՛ծ է վիշտըս, նըման վէրքի,
Որ բոյն դրած է սըրտիս մէջ,
—Երկինք անգութ, կայծ մը անշէջ,
Նետէ՛ սիրտս, վիշտս այրի . . . :

Ս. Գ.



ԱՐԱՐԱՅԻ ԲԱՐՁՈՒՆՔԵՆ...

ԻՑՆՈՂ ԶԷՆՔԻ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՄ

Մահ ով-իմացեալ՝ մահ և,
Մահ իմացեալ՝ անմահութիւն և:

... Ու մտածում մը գանկիս մէջ արշալոյսներ կը հեղու՝
Զեզի համար— վերջալոյսներ մահացած բայց կենդանի ...
Ամայութեան այդ սրբացած կատարէն
Այսօր յուշերն ինձ կը բերեն
Խոհերը ծեր առնացի՝
Որոնց դիմաց մա' հն իսկ այդ օր սարսուաց,
Եղաւ փոշին ծեր էութեան հրաշազան ...
Մահը սողաց ոտքերնուդ տակ այդ առտու—
Ո՞վ զինակից իմ ընկերներն դիւցազն—
Երբ բաղխէիք ի զուր դուները կեանքին՝
Գանկերէ դուրս հոսած պահուն ուղեղնիդ, —
Աստուածային զգեցած զեղը աննիւթ, —
Զէն ի ծեռին՝ ամրապինդ,
Ինչպէս սուրբն իր Աստծոյն ...
Ու տիւանդորի սա պահուն,
Այդ ծեր փառքի կատարներէն անդորրուն,—
Հովերն,
Յուշերն ինձ երբ կը բերեն
Դիւցազնական ծեր ոգորումին կարշնեղ,
Վարսերէս փուշ կը թափի,
Սիրտէս՝ արիւն եռեփուն ...
Եւ կը կանգնիմ հերարծակ՝ հովերուն դէմ ծովերուն,
Արարայի բարձունքէն շունչի մը մէջ

Սարսուռ մ'անհուն ապրելու ...

Անիւններու եղբայրութիւն մէջ անգայթ,
Երբ կը հանգչիք արդ բուրդ
Ո՞վ զինակից իմ եղբայրներն ե՛ւ կրակի ե՛ւ մահուան,
Արարատէն՝ Արարա, Նէմէսիսն արդ կը հսկէ
Շիրիմներուն ծեր քաջի՝

Հուր — կրակովս աչքերուն, նայուածքովն իր վրիժալի ...
Ու ցնծութիւն մը լրիկ՝ հոգիիս մէջ անձնուրաց,
Օ՛, մահաբա՛ղծ իսկ, մահաբա՛ղծ.

Զի ահա օր մը աղուոր,

Արիւնը ծեր կողերուն,

Յաղթանակին պիտի տայ

Էջ մը կարմիր ու սարսուռն.

Զի եղաք դուք բուռ մը քաջերն

Ու անմահները թերմոպիլեայ՝

(Ուր դամբանն արդ կը կանգնի՝

Սնցորդներուն առջեւ՝ վե՛ր ...)

Աշխարհի չորս ծագերէն հայորդիներ պիտի գան—

Ուխտաւորներ անանուն—

Ուխտով մ'անհուն երդմնցած ...

Ու ես զիտեմ, եթէ նոյնիսկ չկանգնէ

Վեհ կրթող մը ծեզ համար՝

Զեր չայրենիքը վազուան,

Պիտի հանգչիք անվրդո՛վ՝

Կատարներուն այդ փառքի,

Զի ինկաք դուք՝ պարտքի ճամբուն վրայ

Ու բարձրութեան մէջ վսեմ ...

Եւ ծեզմով Ցեղն ահա նորէն մաքրացաւ ...

Օ՛, կը հաւտամ, օր մը շըքեղ,

Մեզի հետ, եղբայրօրէն պիտի խայտաք դուք նորէն՝

Երբ ...

Երբ չայսատանն ոտքի՛ կանգնի

Մոռնչովն իր Առիւծի՛ ... :

Սուրեւ կը հրատարակեմ ողբացեալ նահատակ-գրագէս
Սմբատ Բիւրատի հետեւեալ ամսիս ուսմաւորը, զոր
իւ որդին Պ. Վաղինակ Բիւրատ բարեհամուրիւնն
ունեցած և մեզ յանձնելու:

Տ. Ա.

ԿԱՐՄԻՐ ԽԱԶԵՆ

Գողգոթայի կուշտին ցցուած, տանջանքի
Անա՛րգ գործիք, ուր գամուեցաւ երկինքի
Անդրանիկ'կը, Առաքեալլ, Մարդ-Աստուած,
Որուն կաթիլ կաթիլ արիւնը Ժափուած՝
Ապաքինում տըւաւ, կ'ըսէն, հիւանդին,
Դերին փրկեց, կոտրեց դուները բանտին:

Բանի՛ դար է, տաճարներուն ճակատը
Կը շողաս դուն ու կը բազմիս գագաթը
Գմբէթներուն, որոնց ներքեւ քու անթիւ
Բանակները պաշտողներուդ ցայդ ու տիւ՝
Կամարները գոռացուցին սալմոսով,
Սեղաններդ ալ ծածկած՝ ոսկի ըսպասով:

Ա՛լ հերիք է, գմբէթներէդ իջի՛ր վար,
Դիակներու դաշտը փութա՛ սըրավառ.
Ագուաւներու մազիլներէն բզբուռող
Գանկերու վրայ ըսփոփանքի ցողէ՛ ցող.
Օ՞հ, Արիւնի ճամբուն վըրայ, վիրաւոր
Կոռողներուն հասի՛ր, ո՛ւժ տուր ու կեանք նոր:

Գընա՛, Կարմի՛ր Խաչ, արիւնով մկրտուած
Մայր Երկրէն լո՛ւր բեր մեզի, ո՞զ է Աստուած.
Թէ խեղդուեցաւ հնդեղէն Հայ Արիւնի.—
Երեւնալու երես երբէք թէ ունի,
Կառչէ՛ կողին, անգամ մըն ալ խաչուի թո՛ղ,
Հայուն համար, ա՛յնպէս կանգնենք իր կոթող:

ԲՈՂՈՐ ՀԱՅԵՐՈՒԱ

Տարսոնի Հ. Կ. Խաչը ծնունդ առաւ այնպիսի պարա-
գաներու մէջ ուր կարիքը շատ մեծ էր եւ աշխատութեան
ասպարէզը բացուած:

Սյս անահման պէտքերուն հանդէպ հապճեպով կազ-
մուած Հ. Կ. Խաչը, շնորհիւ իր շուրջը հաւաքուած սրտցաւ
եւ բարեսէր ազգայիններու եւ օտարներու քիչ ժամանակի
մէջ սկսաւ դուրս գալ իր գործունէութեան սահմանափակ
շրջանէն եւ իր օգտակարութիւնը այնքան շուտով եւ շատկէկ
կերպով տարածեց իր շուրջը որ շատեր, մէջն ըլլալով այդ
օտարներն ալ, զնահատեցին անոր ճիգերը. վկայ այս առթիւ
Տարսոնի Ֆրանսական կառավարիչ հազարապետ Պ. Գուս-
թիլիէրի սա խօսքը թէ՝ «Երջանիկ եմ վկայելով անոր գոր-
ծունէութիւնը»:

Հ. Կ. Խաչի այս մասնաճիւղին ծառայութեանց մասին
արդէն իսկ բաւական խօսուած ըլլալով ներկայ տեղեկագրիս
մէջ, չեմ ուզեր կրկնութիւններով ծանծրոյթ պատճառել
տողերս ընթերցողներուն, բայց որովհետեւ շատ լաւ ըս-
կըսուած այս գործն ալ, մասնաւորապէս իր հիւանդանոցի
պահպանման գոյութիւնը, սկսած է կաղալ լոկ նիւթական
միջոցներու անբաւականութեան համար, իբրեւ մէկը անոր
հիմնադիրներէն, իրաւունք կուտամ ինքզինքիս, հրաւէր կար-
դալու բոլոր ազգակիցներուս, հոս թէ արտասահմանի մէջ
փութալ կարելի եղած միջոցներով օգնութեան ծեռք կար-
կառել անոր, որ ապրի ան, ապրեցներու համար Կիլիկիան
շրջանի տառապեալ Հայութիւնը:

Ներկայ տեղեկագրոյս հրատարակութեան գլխաւոր նպատակներէն մին է ցոյց տալ բոլոր մերազնէից եւ — ինչո՞ւ ըսեւ — օտարներուն ալ՝ թէ մենք ստեղծագործ ազգ մըն ենք՝ բաւական է որ առիթ եւ միջոց տրուի մեզի, եւ թէ սխալ է այն կարծիքը թէ հայը լաւ կ'սկսի ու գէշ կը վերջացնէ:

Արդարեւ շատ լաւ սկսուած է այս գործը ու տակաւին լաւագոյն կերպով կը շարունակէ իր ընթացքը, բայց որովհետեւ պակսած են իր միջոցները, ինչպէս օրինակի համար ֆրանս. կառավարութեան նպաստը, եւ Ատանայի Բժշկական Առաքելութեան նիւթական ու բարոյական ազակցութիւնը, կարելի չէ պնդել թէ Տարսոնի Հ. Կ. Խաչի հիւանդանոցը պիտի կրնայ տուանց ատոնց ալ շարունակել իր օտարակար ծառայութիւնները:


Ուստի, մեզի, հայերուս կը մնայ այսուհետեւ ընել այն՝ ինչ որ կը պահանջուի ազգային այս գեղեցիկ եւ արդիւնաշատ ծեռնարկը հաստատ պահելու համար:

Անշուշտ շատ աւելի փափաքելի է մեզ, ամենուս համար, որ մեր արենակից հիւանդները փոխանակ օտարազգեայ հիւանդապահուհիներու բազուկներուն մէշ իրենց վերջին շունջը փչելու, գտնուէին իրենց արենակիցներուն քնքոյշ եւ սիրազեղ գուանքներուն ազգեցութեան տակ որ իրենց առողջութեան համար դարմաններու լաւագոյնը եւ ապրելու յոյսին միակ գրաւականը պիտի ըլլար:

ՏԻԴՐԱՆ ԱՌԱԲԵԼԵԱՆ



Տարսոնի Հ. Կ. Խ.ի Մասնանիւթին Ատենապէս Տիկ. Շավարճնեանի մւղղուած է հետեւեալ նամակը, որով ընորհակալութիւն կը յայնուի Ամանորի առքիւ յանուն Կ. Խաչի Գրանսական զինուարներու եղած նուեներուն համար:



ARMÉE DU LEVANT 1ère Division

SERVICES ADMINISTRATIFS DE CILICIE

LE GÉNÉRAL

Adana le, 7 Janv. 1921

Le Général DUFIEUX, Cdt. la 1ère Division
Délégué du Haut-Commissaire pour la Cilicie

à

Madame ZAROUHI CHALVARDJIAN

Tarsous

Madame,

Le Gouverneur de Tarsous m'a rendu compte du don que vous avez fait à nos soldats à l'occasion du 1er Janvier 1921.

Nos hommes ont été très sensibles à votre geste généreux et je vous en remercie en leur nom.

Je vous prie d'agréer, Madame, l'expression de mes respectueux hommages.

J. DUFIEUX

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԱՆԱԿ

Ա. Զօրաբանակ

Ատանա 7 Յունի. 921

ԺԷՆՔՐԱԼ ՏԻՒՖԻԼՕ, Հրամանատար Ա. Զօրաբանակի
Ներկայացուցիչ Կիլիկիոյ Բարձր-Գօմիսէրութեան,
Ա.Ա.

Տիկին ԶԱՐՈՒՀԻ ՇԱԼՎԱՐՃԵԱՆ

Տարսոն

Տիկին

Տարսոնի Կառավարիչը ինձ տեղեկացուց նոր Տարւաց
առթիւ մեր զինուորներուն ձեր ըրած պարզեւին համար:

Մեր զինուորները՝ ձեր վեհանձնութենէն շատ գոհ
մնացին եւ ես անոնց կողմէ շնորհակալութիւն կը յայտնեմ
ձեզի:

Խնդրեմ ընդունեցէք Տիկին, յարգանքներուս հաւաստին:

ԺԷՆՔՐԱԼ ՏԻՒՖԻԼՕ

ՏԱՐՍՈՆԻ Հ. Կ. ԽԱՉԻ

1919 ՏԱՐԻՈՅ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՑԱՆԿԸ

Փետրուար	Դր.
Փերուզ Միսիրեան	800
Նազարէթ Պիւլպիւլեան	600
Արշակուհի Մազմանեան	550
Գեղարք Շառակեան	332
Նեգտար Ալակէօգեան	
Սրբուհի Տ. Ղազարեան	
Կիւլինա Տ. Մահակեան	
Ասանէթ Գանձապետեան	1200
Սրբուհի Մելքոնեան	
Վիքթորիա Միսիրեան	
Հեղինէ Հաճի Մինասեան	200 ական
Լուսածին Տ. Մահակեան	
Արմաւ Թէնէքէնեան	
Մայրենի Գնամեան	1200
Տիգրան Առաքելեան	
Ռուբէն Գանձապետեան	100 ական
Լուսաբեր Արապեան	
Ֆէրիտա Լուսարարեան	400
Արշակուհի Գույումնեան	500
Կիւլինա Թումայեան	500
Արժանիք Զէյակէեան	200
Ֆլորիծա Քէրէսթէնեան	100
Ատէլ Համպօեան	50
Փոխադրելի	6432

Փոխադրուած	6432
Ապրիլ .— Սիրուն Քերովքէեան	1000
Պայծառ Պատանեան	600
Վերգին Սէմէրնեան	500
Անանիա Խաչատուրեան	200
Կիւլիսաթէք Կիրակոսեան	140
Մարիամ Պալեան	100
Մայիս .— Լիմօնիա Պօհէլեան	1500
Գոհարիկ Պիւլպիւլեան	600
Արշալոյս Գասպարեան	600
Էլիզ Տէք Մանուէլեան	300
Նուրիծա Համպօեան	140
Եղիսաբէթ Գասբարեան	50
Յունիս .— Հաննա Տէպալէս	5000
Գոլոնէլ Պուէմօն (Կիլ. ընդհ. կառ.)	1000
Արաքսի Քերովքէեան	1000
Զարմանիկ Եփրեմեան	500
Խաթուն Սթամպօլեան	20
Յուլիս .— Աննիկ Ճամպազեան	300
Մարիամ Նահապետեան	300
Ազնիւ Մազմանեան	300
Վերգին Զպուքնեան	200
Վերգին Տէք Գրիգորեան	200
Աբրահամ Լուսարարեան	200
Նորինծ Խոբէնչեան	150
Հայկանոյշ Համպօեան	100
Օգոստ .— Եղիպտոսի Ազգ. Միութենէն	8000
Զարուէի Շալվարնեան	7500
Խաչեր Շալվարնեան	5000
Մկրտիչ Եփրեմեան	2000
Գասպար Տիվանեան	380
Տոքթ. Յ. Թումայեան	300
Փոխադրելի	44612

Փոխադրուած	44612
Սեպտ. .— Պոտոսարի Աթանասիատիս	30000
Դահիրէի Հայ Կարմիր Խաչէն	18525
Տիկ. Քուսթիլիէլի	500
Մարտիկ Զամարեան	200
Փառանձեմ Զէյպէրեան	40
Հոկտ. — Փետր.ի հանդէսէն գոյացած	12500
Հանդէսի Ուզէթներէ գոյացած	11780
Զատկի առթիւ հայ կամաւորներու հոմմար հանգանակուած	10650
Երիտ. Միութեան հանդէսին մէջ ծախուած ծաղիկներէ	7070
Ա. Տատուրեանի Նուիրած բարձէն	3640
Ծախուած 50 հատ լուսանկարներէ	2720
Տիգրան Առաքելեան	200
Նոյ. — Մայիսէն մինչեւ Նոյ.ի անդամավճէն	4050
Ճէնքնեան եղբայրներ	1000
Ծախուած նկարներէ	750
Աղնէր Զագմագճնեան	
Վահրամ Արծրունի	100 ական
Արմէն Սասունի	300
Յովհաննէս Ասատուրեան	50
Դեկտ. — Էօժէնի Շալվարնեան	3000
Տիրան Համպօեան	2000
Լեւոն Քէշիշեան	500
Տիկ. Համպօեան	500
Արաքսի Պիւլպիւլեան	200
Ծովասար	100
Օգոստ. մինչեւ դեկտ. Քրանսական Ելեւմտական վարչութենէն	164300
Հնդհանուր գումար	319187

1919 ՏԱՐԻՈՅ

ԱՄՓՈՓ ՀԱՇՈՒԵԿՇԻՌԸ



	Մուտք	Ելք
Ամիսներ		
Փետրուար	5082	5545
Մարտ	1350	45275
Ապրիլ	2540	38818
Մայիս	3190	1880
Յունիս	7720	6710
Յուլիս	1550	33092
Օգոստոս	23180	14183
Սեպտեմբեր	49465	50189
Հոկտեմբեր	48360	48237
Նոյեմբեր	6150	47059
Դեկտեմբեր	6300	35303
Յուլիսին Դեկտեմբեր ՑՊ. ԵԼԽԱՄ. ՎԱՐՀ.	164300	
	319187	326291
Բաց (ՎԻՌԱՆԱԿՈՎ 1920 Ի ԲԱՂԱԵՆ)		319187
		7104



1920 Ի ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵՐՆ Ց ՑԱՆԿԸ

Յունվար.— Կարապիս Պօյաճեան	5000
Սիմօն օղլու Արխաթիտի	3000
Սօլօմօնիտիս	2500
Գրիգոր Սըմիքեան	2000
Անդամական ամսավճարներէ	1440
Շահպազեան եւ Քէշիշեան Էնկ.	1000
Աւետիս Գալուստեան	1000
Աթա պէյ Գարամանլը	1000
Յըրանկագի եւ Սինիօս Օղլու	
Փիէր Աբագ	
Աղազարեան Գագանճեան	
Գրիգոր Ստալեան	
Թրիբունի հայր եւ որդի	
Կարապետ Աշըգեան	
Մարտիկեան Եղբարը	
Սիմօն Սէմէրճեան	8000
Աւետիս Քէհեանեան	700
Մառի Շալվարճեան	600
Տաւրոս Բալասի պանդոկապետէն	600
Փամբակնեան Մարտիկեան Էնկ.	500
Զէքի Լութֆուլլահ	
Պետրոս Եղիանեան	
Աննիկ Սիւզմէճեան	
Պանտալի Կրիկորիատիս	
Աքրահամ Կէշեան	
Սերովբէ Քէշիշեան	
Լեւոն Յ. Պատիկեան	
Փռիսաղբելի	3500
	30840

Փոխադրուած	30840
Սօփոքի Միխայիլիտիս	400
Դրիգոր Կէօչեան	400
Կարսպետ Պօյաճեան հացագործ	400
Սեղբակ Բազլաեան	400
Տիմիթրօ Ավանիս	
Պօղոս Ռւնճեան	
Ալքսանդր Պարպուր	300 ական
Ոմն	
Կիլիկիա պանդոկապետ	1500
Լազարի Միխայիլիտիս	250
Սա էֆ. Տընհօ	
Անասթաս	
Եղիա ալթը Պօղալը	200 ական
Դրիգոր Թադիրոսեան	
Մագուտեան եղբարք	
Աւետիս Քէրթմէնեան	1200
Եսայի Մազմանեան	
Միքայէլ Աւետիսեան գեղագործ	
Քութի Թիմիս օղու	100 ական
Միհրան Թաստարեան	
Յակոբ Պարսամեան	
Մարգիս Աւետեան	600
Մարգիս	
Մարիամ Կէօչեան	100
Անժ. Գութանթինիս.իս	100
Միհրան Պօյաճեան	60
Փետրուար. — Տոքթ. Տատ Ամերիկացի	200000
Ամսավճարներէ եւ պատկերներէ	1300
Օգսէն Աղազարեան	200
Աննիկ Ճամպազեան	150
Փոխադրելի	238000

Փոխադրուած	238000
Մարտ. — Նախորդ ամսուան ծախքերէն աւելցած	5100
Ոմն	1375
Գոհարիկ Պիւլպիւլեան	4500
Սինէմայէ գոյացած	1350
Մայիս. — Պոլսոյ Հ. Կ. Խաչի կեղրոնէն	10000
Ամսավճարներէ	2220
Հանգուցեալ Կարապետ Միմօնեանէ	1500
Մանկապարտէզի աշակերտներէն	505
Սուլթան Միմօնեան	500
Պոլսէն եկած Հ. Կ. Խ.ի օրացոյցներէն	200
Յունիս. — Նուագահանդէսէն գոյացած	33335
Մարտիրոս Շալվարճեան	30000
Պէտէլեան հայր եւ որդի	4000
Սեպտ. — Տիգրան Առաքելեան	1500
Հիւանդանոցի դարմանատունէն	600
Ֆր. Ելեւմտ. Վարչութենէն	423382
Հնդհ. Գումար	572067



1920 ՏՅՄԻՈՅ

ՀԱՄԱՌՈՅԱ ՀԱՇՈՒԵԿՇԻՌԸ (*)

Ամիս	Մուտք	Ելք
Յունվար	Անցեալ տարուայ բացը	7404
Փետրուար	56500	50727
Մարտ	61500	54270
Ապրիլ	108207	83985
Մայիս	120000	116404
Յունիս	49425	41061
Յուլիս	84335	34112
Օգոստոս	20000	25915
Սեպտեմբեր	20000	18750
Հոկտեմբեր	22100	39536
Նոյեմբեր	20000	9800
Դեկտեմբեր	20000	20000
Հնդկ. Գումար	572067	20400
Պատրաստ դրամ	522064	522064
	50003	

(*) Կը փափառէին Ելքի Հաշիր եւս մանրամասնօրէն ներկայացնել բնիքողներուն, բայց տեղի անբաւականութեան պատճառաւ սփառուեցանին համառօսակի ներկայացնել:

ՆԻՒԹԵՂԷՆ ՆՈՒԷՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ռասիմ պէյ երկու պալեա բամպակ
իբրանոսեան եղբարք 7 թօփ կոտու
Ամերիկայի Ազգ. Կ. Խաչէն զգեստ եւ դեղօրայք
Հ. Բ. Բ. Միութենէն հիւանդանոցի վերաբերեալ գոյքեր
Առամսաբոյժ Լութֆիկ Աշճեան սննդեղէն
Տիկ. Խաթուն Սթանազօլեան " "
» Աննիկ ձամպազեան " "
» Վիքթորիա Գէյսէր Այծ մը " "
» Սիրանուշ Պէյլէրեան սննդեղէն
» էրան Ղազարեան " "
Պրն. Մինաս Հաճի Մինասեան " "
Պահար Սըմբքեան " "
Մըսթը Նիլսըն Ամերիկ. Գոլէճի տնօր. " "
Ալի Էֆ. Նախկին պէլէտիէ րէյիսի " "
Օր. Արշակուհի Շալվարնեան Այծ մը " "
Ոմն (անընթեռնելի) Գոյք
Պրն. Պետրոս Պէրպէրեան " "
Միսիս Քրիսթի նախ. տնօրէն գոլէճի " "
Պրն. Մ. Յովհաննէսեան եւ Ընկերք " "
» Ռոկեան " "
» Լիւլէնեան Եղբարք " "
» Կարապետ Գալիարնեան " "
» Յովհաննէս Խալէնտէրեան " "
» Յարութիւն Ներսէսեան " "
» Մկրտիչ Միւզմէնեան " "
Մարաշի արկածեալներէն հանգուցեալ Նազարէթ Ազրաւ-
եանի ծգած կտակը 45 թրք. ոսկեդրամ, 449 արծաթ դահ.
մէկ Մահմուտիէ եւ 2 մատանի:

Այս առթիւ Ցարսոնի Հ. Կ. Խաչի Մամնաճիւլս իր
խորին շնորհակալութիւնները կը յայտնէ վերոյիշեալ բարե-
սէր անձնաւութեանց :

ՂԵՐՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՎ ՔՆՆՈՒԱԾ

Տ. Ն. Կ. Խ. ՀԻՒԱՆԴԱՆՑԻՆ ՄԵջ ՔՆՆՈՒԱԾ

Եւ

ԶՐԻ ԴԵԼ ԱՐԱՌ ՀԻՒԱՆԴԱԵՐ

1919 ՏԱՐԻՈՅ ԸՆԹԱՅՔԻՆ	920 ՏԱՐԻՈՅ ԸՆԹԱՅՔԻՆ
78 Պրոնշիթ	214
100 Գոնժիւքթիվիթ	365
66 Կասթրիթ	120
20 Սիաթիք	6
110 Պլէնօրաժի	111
120 Կալ	171
10 Ֆիէվր Փիւէրփիէրալ	7
27 Էնթօմէթրիթ	133
1527 Մալարիա	2713
88 Էքզիման	149
45 Բումաթիզմ	93
87 Տիարէ	351
16 Թէնիա	38
17 Ասգարիտ	52
29 Օթիթ	159
2 Նէֆրիթ	19
23 Զղային	93
12 Թիւպէրքիւլէօզ	38
9 Սիսթիթ	96
20 Պլէսուէ	160
123 Տիզանթէրի	294
18 Սիֆիլիզ	35

ԱՅԱՑ ՀՈՂԱԳՈՒՅՄ

Հիւանդանցի հաստատումէն մինչեւ 920 տարոյ վերջը
հիւանդանցիս մէջ իրենց ապաքինումը ստացած են՝

200 կիներ եւ աղջիկներ

150 Այր մարդիկ

Ծննդաբերութիւններ եղած են 10, եւ մահեր պատահած են 14:

Իսկ մնայուն եւ այցելու հիւանդներու ծրի դեղ մատակարարուած է 11140 կտոր դեղագրի համածայն:



ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

Հազարապետ Պ. Գուսթիլիկը	էջ
Կենսագր. Պ. Խաչեր Շալվարճեանի	6
Տ. Հ. Կ. Խաչի կազմութիւնը	11
» Գործունէութիւնը	13
» Հիւանդանոցը	17
Հիւանդանոցի այցելուներու տպաւորութիւնները	29
Կենսագր. Պ. Տիգրան Առաքելեանի	33
Կոչ Հայ քոյքերուս	44
Նախ ցեղը եւ ապա հայրենիքը	48
Ո՞վ «քոյք»	51
Հիւանդապահուհին	57
Հանքագործները	60
Յուշեր եւ նիշեր	63
Խաչի խաչ	66
Հայ Լէգէռնականին դերը	69
Չեզ է որ կ'երգեմ	71
Տեղեկագիր Հ. Կ. Խ. Հալէպի Մասնաճիւղին	74
Օ՞ն հարուած մ'ալ	77
Տեղեկագիր Հ. Կ. Խ. Տէօթ Եօլի Մասնաճիւղին	86
Վերադարձ	89
Քննադատութիւնը և գնահատումը	95
Հայ տաւղին ցաւերգը	97
Հայաստան	101
Միջազգ. Կ. Խ. 10րդ Համաժողովը	102
Հայաստանի ծառայող Ամերիկուհին	103
Երկու խօսք	107
Խոր Վէրքեր	108
Արարայի բարձունքն	109
Կարմիր Խաչին	110
Բոլոր Հայերուն	112
Ժէնէրալ Տիւֆիէօլի նամակը	113
1919 ի նուիրատութեանց ցանկը	115
» ի հաշուեկշիռը	117
1920 ի նուիրատութեանց ցանկը	120
» ի հաշուեկշիռը	121
Նիւթեղէն նուիրատութիւններ	124
Հիւանդանոցին մէջ քննուած Արքայի նորութիւնները ցանկը	125
	126



Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

gm

ՀՀ Ազգային գրադարան



NL0271378

3940